

ՊՐՈՖ. Հ. ԳԵԼՑԵՐ

ՀԱՄԱԼՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ

Հ. Հ.

ՊՐՈՖ. Հ. ԳԵՂՅԵՐ

ՅԱՄԱԼՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՅԱՅՈՑ



Վ. Ի. Ե. Կ. Ա.

Պ. Խ. Ի. Թ. Ա. Բ. Ե. Ե. Ա. Տ. Պ. Պ. Ա. Ա. Ա.

1897.

15 NOV 2011
19 AUG 2006

9(47.925)

Գ - Կ

ՊՐՈՖ. Հ. ԳԵՂՅԵՐ

ՅԱՄԱԼՈԾ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՅԱՅՈՅ

ՅԵՒԵԼՈՒԲՈՎԻ ԹԱՐԳՄԱՆԵԿՆ

1. Ցանկ 1895Է-1897 Հայոց կոտորածներու առթիւ
լոյս տեսած գրքերու: 2. Գաւազանագիրք Կաթողի-
կոսաց եւ Պատրիարքաց Հայոց:

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. Գ. Վ. Վ. ԳԱԼԵՍՔԵՐԵԱՆ

ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ.



Պ Ե Խ Ն Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ե Ր Ե Կ

1897.

Ա Զ Դ

Յաջորդ „Համառօտ Պատմութիւն Հայոց“, թարգմութիւն է ԵՀՆայի Համալսարանի Պատմութեան Պրոֆեսոր H. Gelzerի „Armenien“ վերնագրով „Realencyklopädie für protestantische Theologie und Kirche“ (3 Տպգր. 1896 Հտը. Բ. Էջ 63-92) հրատարակութեան մէջ լոյս տեսած յօդուածին, որ յընդհանութիւն՝ ծոխ եւ գեղեցիկ պատմութիւն է Հայոց, նորագոյն հետզօտութեանց համեմատ գրուած։ Գործս՝ որ մինչեւ մեր օրերը կը հասնի, իւր համառօտութեանը մէջ ազգին պատմութեան ամբողջական ծրագիրը կը բովանդակէ, եւ հարկաւոր է ամէն ազգայնոյ։

Ժանօթութեանց մէջ աւելցուցած ենք մատենագրական տեղեկութիւններ՝ հետեւելով հեղինակին ոճոյն։
Ի վերջոյ դրած ենք՝

1. Հայոց կոտորածներու առթիւ 1895 էն մինչեւ 1897 Մայիս եւրոպական լեզուներով լոյս տեսած գրքերուն ցանկը։ Այս ցանկն աշխատած ենք մանրամասնորէն դնել, նշանակելով նաև զները։ Ուր որ մանրամասնութիւն չենք դրած, ըսել է որ մինք գիրքը տեսած չենք, այլ վերնագիրները ուրիշներէն քաղած։

2. Հայոց Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց ցուցակը կազմած ենք արդէն ծանօթ ցուցակներէ, որոնք մեծածախ գրքերու մէջ ըլլալով, ամենուն մատչելի չեն։ Նորագոյն հետազօտութիւնները նշանակած ենք ըստ

յարմարութեան, նոյնակէս ումանց մահուան տարիները՝
քաղելով այլեւայլ գրքերէ: Յանկս կը մսայ տոժամա-
նակեայ գործածելի. եւ ոչ վերջնական, որուն համար
հարկ է տակաւին սպասել ժամանակի:

Կը կարծենք այս յաւելուածներով գործոյս աւելի
այժմեռային տուած ըլլալ:

ԹԱՐԳՄԱՆԻՁԸ

ՑԱՆԿ

Էջ

1.	Պատմութիւն	1
2.	Մատենագրութիւն	12
3.	Եկեղեցական պատմութիւն Հայոց	37
	Ցանկ 1895Էն—1897 Հայոց կոտորածներու առ-	
	թիւ լոյս տեսած գրքերու	95
	Դաւագանագիրք կաթողիկոսացն Հայոց	105
	Պատրիարքունք Հայոց	118
	Ուղղելիք	127



ՊՐՈՖ. Հ. ԳԵԼՑԵՐ
ՀԱՄԱՓՈՏ ՊԵՏՄԱՆԹԻՒՆ ՀԱՅՈՑ

[Արքէ-բներ: Չամչեան, Պատմ. Հայոց, ի սկզբանէ աշխարհի մինչեւ ցամն Տեառն, 1784. 3 Հար. 1784—86: Նոյնն անգղ. համառօտ՝ Aydall J., History of Armenia, Calcutta, 1827, 2 Հար.: J. Saint-Martin, Mémoires historiques et géographiques sur l'Arménie, Paris, 1878—79. 2 Հար.: Ղ. Ինձիճեան, Ստորագրութիւն հին Հյուս. Վենետ. 1822: V. Langlois, Collection des historiens anciens et modernes de l'Arm. Paris, 1867—69, 2 Հար.: M. Brosset, Collection d'historiens Arméniens, St. Pétersb. 1874—76, 2 Հար.: E. Dulaquier, Le Royaume de la Petite-Arm. (Recueil des historiens des croisades. Documents arméniens.) Paris 1869, Հար. Ա: Նոյն, Étude sur l'organisation politique, religieuse et administrative du royaume de la Petite-Arm. „Journal Asiat.“ V. Sér. T. XVII p. 377—, XVIII p. 289—. Brosset, Les ruines d'Ani, St. Pétersb. 1860—61, 2 մաս: Հ. Ղ. Ալիշան, Սիսուան, Վենետ. 1885: Նոյն, Այրարատ 1890: Նոյն, Սիսկան 1893:]

1. Պատմութիւն:

Հայաստան՝ Սեւ եւ Կասպից ծովերու, եւ Տաւրոսի ու Կաւկասի մէջտեղը, իւր ամենամեծ տարածութեան ժամանակ՝ 37—49 արեւել. Երկայնութեան եւ $37\frac{1}{2}$ — $41\frac{3}{4}$ հիւս. Հայնութեան աստիճանին մէջ էր, այսինքն՝ կը տարածուէր Տաւրոսէն, Միջազգեալի վերջին հիւսիսէն եւ Քրդական լեռներէն մինչեւ ի Կաւկաս եւ

Արաստան, ոտհման ունենալով Կուր գեար, արեւ
ելքէն՝ կասպեան ծովը եւ արեւմաւաքէն Փոքր
Ասիան։ Արեւելեան մասը մինչեւ ցեփրատ կը կո-
չուէր՝ “Մեծ Հոյք”, իսկ Եփրատէն դեպ ի արեւ-
մաւաք՝ “Փոքր Հոյք”։ Հայաստան գլխաւորաբար
Լեռնագաւռ է, եւ ունի գաշտագետիններ։ Բա-
ժանիչ լեռնաշղթաններ կ'անջատեն նաև մեծ
գետերու ակունքնե։ Հիւսիսային եղքէն դեպ
յարեւելը ի ծովի կառպից կը հոսեն Կուր (Kyros)
եւ Երասի (Երաքո)։ Իսկ հարաւային եղքէն դեպ
ի Միջադեռքի խորավայրերը՝ Եփրատ եւ Տիգրիս։
Հոկոյ եւ անտառաշատ լերինք եւ խորակուուր
հովիտք զերար կը փոխանակեն, որոնք ունին բերրի
ադարակիններ, պաղոյ սքանչելի տեսակներ եւ տեղ
անց պատռական այգեգործութիւն։ Այստեղ
ձմեռն իրոտ եւ ծիւնաշատ է, իսկ ամառն չոր եւ
շերմ։ Տեղացի աշխարհագիրներուն համեմատ՝
Հայաստան աշխարհիս կենդրունն է։

Հայաստանի հնագոյն պատմութեան վրայ
վատահելի տեղեկութիւն ունինք Ասորեստանցի-
ներէն, եւ տեղացի սեպագիրներէն, թէեւ վերջ-
նոցս բնիթերցումք տակաւին կը փորձուի։ Ասորես-
տանեայք այս երկիրը կը կոչեն Ո-Շ-Շ-Շ-։ Ասոր
կը համապատասխանէ Ս. Գրոց ԵՐԵՎԱՆ ՅՐԵՆ (Եր-
կիրն Արարատոց) Բ. թղթ. 19, 37 եւ Ես. 37, 38
եւ կամ ԵՐԵՎԱՆ ՅՐԵՆ (Արարատեան թագաւ-
որութիւն) Երեմ. 51, 27։ Իսկ ժողովրդեան
բնիկ անունն է Խ-Ղ-Ջ-։ Խաղտիս գլխաւոր աստու-
ծոյն անուամբ։ (Ցոյնք կ'աւանդեն ի Պոնտոս եւ ի
Հայս բնակող աղդ մը՝ Խալծու, Խալծու եւ սխալ-
մամբ նաեւ Խալծաւու քաղցեացի։) Հայաստանի
այս նախնի բնակիչները նորագոյններէն ամէնէն
տւելի լեզուաւ կը զանազանին։ Այս լեզուն Սումե-
րականի եւ Խուժաստանի բնիկ լեզուին պէս՝
գաւառալեզու մըն է, որուն կազմութիւնն ուրալ-

ալտայեան լեզուաց հետ աղդականութիւն կամ
նմանութիւն կը ցուցընէ: Ի սկզբան Վանայ ծովուն
արեւելակողմը բնակող — Արարատ (Այրարատ)
կենդրոնական գաւառն իւր այս կոչմամբն յայ-
տնապէս անոնց հետքը ցոյց կու տայ — Ուրարդուք
կամ Խաղտիք յետոյ դէպ ի հարաւ եւ արեւմուտք
յառաջացան: Շատ հանճարեղ եւ գործօն իշխա-
նական ցեղ մ'այստեղ մեծ պետութիւն մը հիմնեց
եւ յաջողութեամբ իբրեւ ախոյեան կոռւեցաւ Ա-
սորեստանեայց դէմ: Ասոնց մայրաքաղաքն էր
Վան - Տոսպ այգեքաղաքն իւր անառիկ միջնաբեր-
դովը: Այնտեղ կանգնուած Խաղտիսի՝ աղդային
աստուածոյն տաճարը այս աստուածապետական կաղ-
մութիւն ունեցող պետութեան կենդրոնն էր:
Մենուաս թագաւորն համանուն հրաշակերտ Մե-
նուասի - ջրանցքով (այսօրս Շամիրամայ առու
կոչուած) իւր քաղաքին ջուր կը մատակարարէր:
Պետութիւնն իւր գագաթնակէտն հասած էր
Մենուասայ որդւոյն Արգիստիս Ա.ին ժամանակ,
որուն դէմ Սաղմանասար Գ. (783—773) վեց ան-
գամ պատերազմ մղել ստիպուած էր: Անոր տկար
յաջորդներուն ժամանակ Ուրարդու իւր գաշնակից
դրացի եւ աւատական իշխանութեանց հետ՝ յա-
ռաջակողման Ասիոյ վրայ արդեամբք գերիշխանու-
թիւն ունէր: Սակայն թագղաթփաղսարի գահա-
կալութենէն ի վեր Ասորեստանեայց զօրանալն՝
քիչ ետքն ոչնչացուց այս առժամանակեայ գեր-
իշխանութիւնը: Նոյն իսկ 735ին Տոսպ մայրա-
քաղաքն աւեր եղաւ: Հանդերձ այսու Ուրարդուի
տկարացեալ պետութիւնը տակաւին մնաց, միշտ
Ասորեստանեայց հետ ոխերիմ թշնամութեան
մէջ: Այս պատճառաւ 681ին Սենեքերիմայ հայ-
րասպան որդիքն հոն ապաւինեցան: Այնուհետեւ
այս երկու մեծ պետութեանց յարաբերութիւնները
հետզհետէ բարեկամութեան փոխուեցան: Մինչեւ
640՝ Ուրարդուի թագաւորաց դեսպանները Նինուէ

ԿԵՐԹԱՋԻՆ: ՎԵՐԳԻՆ անգամ Երեմիս մարզարեն
կը յիշէ այս պետութիւնը. այնուհետեւ պատմու-
թեան մէջէն անհետ կ'ըլլայ: (Հման. C. F. Leh-
mann, Das vorarmenische Reich von Van.
Deutsche Rundschau 1894 95 I. էջ 353—69.
Lehmannի և Belckի բաղմաթիւ յօդուածները
աւ Զeitschr. für Ethnologie 1892, էջ 122—,
1893 էջ (61)—. էջ (217)—, էջ (389)—, 1896
էջ (578)—. Zeitschrift für Assyrologie VII.
էջ 255—, IX էջ 82—, 339— եւայլն:*)

Հնդիկ-գերմանական ցեղերու բուռն յա-
ռաջազգութեամբ, որուն սկիզբ ըրաւ կեմեն-
րացւոց յարձակումը, Զ. գարուն բոլորովին նոր
հնդիկ-գերման ժողովուրդ մը Հայաստանը ողողեց:
Պարսիկներն ու Յոյներն այս ժողովուրդը Արմենին
(արմինա) կ'անուանեն, մինչդեռ ինքն ժողովուրդը
այս անունը չի գիտեր: Արմեններն իրենք զիրենք
կ'անուանեն Հոյ (յգն. հա, բառին), նոյնպէս նաեւ
Երկիրը Հայք (կամ Հայաստան), եւ իրենց ծա-
գումը առասպելական Հայկ նախահօրէն կը հա-
մարին: Կարելի է որ ասոնք Կիլիկիայէն գաղթած
րլան: Ասոն զի Պ. Եկնունի որամիտ հետազոտու-
թեանց համեմատ՝ շատ հաւանական է՝ որ
հիտիտ մէհենագիր կոչուած գրութեանց լե-

* Առյուք Das Reich der Mannäer: Verhdlgn. d. Berliner Anthropol. Gesell. 1894 Nov. — Никольский М. В. — О двухъ Ассирийскихъ Фрагментахъ князя П. А. Путя-
тина. Дѣйствит. чл. —: «Древности восточныя», Томъ Первый, Выпускъ III. Москва, 1893, ч. 353—453. Առյուք
Блинообразные надписи русы і въ Келаны-Кирланы (Алущалу). На берегу горки въ Эриванской губерніи. (Оттискъ
изъ Археолог. Изв. и Зап. 1893 г. №. 12.) Москва, 1893,
4° 4+VIII ч. Առյուք Блинообразные надписи ванскихъ
царей: Труды Вост. Ком. Т. 1. вып. 3 стр. 397. Առյուք
Древнейшая страна Урарту (Аракатъ) и следы ассирио-бабилон-
ской культуры на Кавказѣ: «Землевѣдѣш» 1894. 8° 24 ч.
Առյուք Блинообразные надписи Закавказья: Материалы по
Археологии Кавказа. Выпускъ V. Москва, 1896, 4° 131 ч.
XXXIII Табл.

զուն նախահայերէնն բլոյ: (Հմա. P. Jensen, Grundlagen für eine Entzifferung der (hatischen oder) cilicischen (?) Inschriften. ZddmG. XLVIII էջ 235—, 429--: Առյնը՝ Die kilikischen Inschriften, WZfdKdM. 1896 էջ 1—*:) Ասոր հետ կը համաձայնի եւ այն՝ որ Հերոդոտ (Ա 72, 94. Գ 93. Ե 32) իրենց բնակավայրն արեւմուտք, Փոքր Հայք եւ Եփրատայ ու Տիգրիսի ակունքը կը դնէ, մինչդեռ արեւելք, Երասխայ հովիտը Ալարոդները կը բնակեին, որոնք իրաւամբ Ուրարդուներու հետ նոյն կը համարուին: Յամենայն դէպս նորեկ հնդիկ-գերմանական իշխող ցեղն իւրացընելու ոյժ ունէր, որ յաջորդ դարերու ընթացքին մէջ հին օտարազգի նախաբնակիչներն ամբողջովին իւր հետ ձուլեց: Յառաջ Լադարդ եւ ուրիշները կը կարծէին որ հնդիկ-գերմանական Հայերն անձուկ ազգականութիւն ունին իրանցւոց հետ, բայց այժմ իբրեւ բոլորովին սխալ՝ թողուածէ այս. ինչ որ Հայերն իրանական լեզուէ ունին պատմական ժամանակները փոխ առած են: Ինչ որ ազգային պատմագիրներ՝ Մար Աբաս Կատինա եւ Մովսէս Խորենացի հնագոյն պատմութեան մասին կ'աւանդեն, մեծաւ մասամբ եւ ոչ իսկ պատմական արժեք մ'ունին, այլ գիտնական կարկատանք են: Այսպէս Թորգոմ, Հայկայ Հայրը, Ա. Գրոց Եօթանասնից թարգմանութենէն առնուածէ. վասն զի Ա. Գրքին ազգերու ցանկին եկեղեցական մեկնութեան համեմատ՝ Հայերն Թօրշամայէն (Թորգամա) կը ծագին: Հայկի յաջորդներու ժամանակ Արմե-

* Առյնը՝ Zu den zwei Inschriften Sarduris des Ersten: Zft. f. Assyrologie, 1893, S. 375—381. Առյնը՝ Hittiter, Kiliker und Khatier: Beil. d. Allg. Ztg. 1895 Nr. 291, S. 1—; Nr. 294 S. 4—6. Առյնը՝ Ist die Sprache der cili-eischen (hatischen) Inschriften armenisch? Eine Frage an die Indogermanisten: „Indogerm. Forschungen“ III. S. 255—67.

նակայ եւ կադմոսի նման կասկածելի կերպարանքներ
 կ'երեւան։ Արամ, որուն անուան հետ այնչափ
 զրոյցներ կապուած են, Ասորիներէն առնուած է,
 ինչպէս անունն ինքնին կը վկայէ. այսպէս նաև
 Հայք միեւնոյն պարզմտութեամբ իրենց քրիստո-
 նէութեան ոկղբան պատմութեան համար՝ ասորա-
 կան աւանդութիւնն իւրացուցած են։ Ամէն բանէ
 աւելի Հայաստանի փառքն այն է՝ որ Նոյայ տա-
 պանը Արարատ լերան վրայ (ՄՐԴԱՀԻՇ ՇԱԿ ի լե-
 րինս Արարատայ, ԾՈՆՆԴ. 8, 4) նստած է։ Ար-բառ
 անունը այժմ կու տան Այրարատ կենդրոնական
 գաւառին ամենաբարձր միշտ ձիւնապատ լերան,
 որուն հին՝ այժմ ալ գործածական՝ անունն է
 Մասկո, զոր Տաճիկք կը կոչեն Արք Ռազ։ Շրջա-
 կայից բազմաթիւ անունները ձեւափոխելով եւ
 բռնազբօսիկ ստուգաբանութեամբ ի նպաստ այս
 տեղաւորման (Localisirung) յառաջ կը բերեն։
 Նոյն քաղաքն անոր համար Նախիջեւան,
 այսինքն առաջին իջեւան, կը կոչուի, վասն զի
 Նոյ առաջին անգամ այստեղ իջեւանեց. Ահուի
 գիւղն իսկապէս բլլալու է Արկ ուսի, այսինքն
 անկեց ուսի։ Առաջարատ գաւառն է առ Նոյ
 ոտն, վասն զի Նոյ այստեղ տապանէն ելաւ։ Մ-
 բառն քաղաքի անունն է «Մայր անդ», ուր է Նոյի
 կոչով գերեզմանը։ Այս ամէն զրոյցներն անյաջող
 եւ շատ ուշ են յօրինուած։ Հնագոյն աւանդու-
 թիւնը չի գիտեր՝ թէ Նոյայ տապանը Մասիսի
 վրայ է իջած։ Ղազար Փարաղեցի (Ե. դար) Այրա-
 րատ գաւառի՝ ոգեւորութեամբ գրած նկարագրու-
 թեան մէջ (ԳԼ. Է. Եւ Ը.) չի յիշեր բնաւ՝ որ Այ-
 րարատայ մէջ Նոյայ տապանին լեռը կայ։ Նոյնպէս
 Մովսէս Խորենացի ոչ Պատմութեան եւ ոչ Աշ-
 խարհագրութեան մէջ ամենեւին չի յիշատակերւ
 իսկ Փաւատոս Բիւզանդացի (Գ. 10) կ'աւանդէ՝ որ
 Ս. Յակոբ Մծբնացի տապանին մնացորդները գտած
 ըլլոյ ի լերին «(Ս)արարադայ ի սահմանս այրայրա-

տեանտէրութեաննիգաւառնկորդուաց: „Ըստ այսմ
Դ. դարուն Հայերն, ինչպէս նաեւ Ասորիք եւ Բա-
բելացիք, Նոյայ տապանին լեռը ոչ թէ Մասիսի
սահմանները, այլ Կորդուաց աշխարհին մէջ կր-
փնտուիին: Առաջինն, որ իրօք Մասիսը Նոյայ տա-
պանի լեռը կը համարի, է Ս. Հերոնիմոս (Comm.
in Isaïam XI 38 vol. IV 1 p. 467 ed. D. Vallors.)
Այսպէս ուրեմն օտար գիտնականներու կարկա-
տանքն է այս, որ շատ ուշ — յամենայն դէպս ոչ
յառաջ քան զթ. կամ Փ. դար — Հայաստան
մուտ գտած է:

Հայաստանի պատմութեան համար ստի-
պուած ենք յունական - հռոմէական աղբիւրներով
շատանալ, վասն զի ազդային պատմութիւնները,
բաց ի Ա. Խորենացւոյ քով պահուած ազդայ-
ին հին երգերու մնացորդներէն, մեծաւ մա-
սսամբ արժէք չունին եւ ուշ ժամանակներ հնա-
րուած են:

Հայերն իրենց պատմական բնակավայրերն
հաստատուելէն ետեւ՝ ի սկզբան Մարաց, յետոյ
Պարսից գերիշխանութեան տակ մնացին: Դարե՛՛
Ա. Ժամանակ (521էն ի վեր) սատրապներու ընդ-
հանուր ապստամբութեան մասնակցեցան նաեւ
Հայք. Բայց հինգ ճականներու մէջ պարտեցան եւ
այնուհետեւ Աքէմէնեանց տակ հանդարտ մնացին:
Քսենոփոնի ժամանակ Հայաստան բաժնուած էր
արեւելեան եւ արեւմտեան սատրապութեան: Յու-
նաց տիրապետութիւնը լոկ անուանական էր, եւ
այս ալ դադրեցաւ, երբ Անտիոքոս Մեծի երկու զօ-
րապետները՝ Արտաքսիաս եւ Զարիադրիս, (Արտա-
շիաս եւ Զարահրատ) անոր Հռոմայեցիներէն 190ին
պարտուելէն ետեւ, իրենք զիրենք անկախ թա-
գաւոր հրատարակեցին, առաջինը բուն Հայաս-
տան, երկրորդը Ծոփաց աշխարհը (Հարաւ - արեւ.):
Ատրաբոն, ՓԱ, 531 Գ: Դրացի Իբերացւոց, Մա-
րաց եւ Ասորւոց սահմանադաւառները շուտով

նուաճուեցան եւ կամաց կամաց հայացան։ Ամեն
ժամանակ Հայաստանի քաղաքակրթութիւնը սերտ
կապ ունէր Իրանի հետ։ Իւր աստուածութիւններն
մեծաւ մասամբ անկէ փոխ առած է։ Արքունեաց
եւ բարձր դասակարգի մէջ կ'իշխէին պարսկական
սովորութիւններ, սպառազինութիւնը պարսկական
էր։ Պարթեւաց ժամանակ այս հաղորդակցութիւնն
աւելի անձուկ եղաւ։ Նշանաւոր նախարարական
տոհմերը կը պարծէին իրենց պարթեւական ծագ-
մամբը։ Քաղաքական կազմակերպութեամբ՝ պե-
տութիւնը զուտ աւատական էր, ինչպէս եւ պար-
թեւականը։ Իշխող բարձր ազնուականութիւնը՝
նախարարք, եւ ստորին ազնուականութիւնը՝ ա-
զատանին, եւ հզօր հոգեւորականութիւնը միայն
նշանակութիւն ունէին. իսկ ժողովուրդը կը կազ-
մէին իշխող դասակարգերու հլու հպատակ ցեղերն։
Հայաստան իւր զօրութեան գագաթնակէտն հա-
սաւ Տիգրան Ա.ի ժամանակ (իբր 90—55), որ
Արտաքսիասի սերնդէն էր։ Տիգրան՝ զԱրտանէս,
Զարիադրիսի վերջին յաջորդն գահընկէց ըրաւ եւ
Ծոփքը միացընելով մի պետութիւն հիմնեց.
Դրացի փոքր իշխաններն (Մարք, Ատրպատական,
Կորդուիք) եղան իւր աւատները։ Եւ այսպէս՝ ան-
դադար Պարթեւները տկարացընելով, Արքայից
Արքայ պատուանունն առաւ։ Ապա 86ին տիրեց
Սելեւկեան իշխանութեան Ասորիք մնացեալ մա-
սմին, եւ այսպէս Հայաստան՝ որ Միհրդատայ նոր
բարգաւաճող պոնտական պետութեան սերտ դաշ-
նակիցն էր, եղաւ մեծ պետութիւն։ Հին Հայոց
ազգային երգերը զՏիգրան շատ կը փառաւորեն,
որ օտար ազգերու վրայ հարկ դրաւ, իւր հպա-
տակներուն ուկի, արծաթ, ազնիւ քարեր եւ թան-
կագին զգեստներ կը բաշխէր, եւ հետեւակներն՝
հեծեալ, եւ պարսաւորները՝ նետածիգ ըրաւ
(Մ. Խոր. Ա 24)։ Մովսէս Խորենացի թիւր գիտ-
նականութեամբ՝ Կիւրոսի ժամանակակից՝ Քսենո-

փոնի վիպասանութեան մէջ գործող Տիգրանին
 վերագրեց զայն, մինչդեռ երգերը բնականաբար
 Ղուկուղղոսի ժամանակակիցը կը գովաբանեին:
 Դիտելու արժանի է եւ այն, որ Տիգրան հելլենա-
 սիրական քաղականութեան կը հետեւէր, թէեւ
 բուն արեւելեան ոճով: Յունական տասուերկու
 քաղաքներու բնակիչները բոնութեամբ իւր նոր
 մայրաքաղաքն Տիգրանակերտ փոխադրեց. — կ'եւ-
 րեւայ որ կառավարութիւնը կ'ուզէր մինչեւ այն
 ատեն տիրող քաղաքակրթական արեւելեան աւան-
 դութիւնները խղել նետել: Սակայն Ղուկուղղոսի
 մեծ յաղթութիւնը (69) եւ Պոմպէոսի ձեռնար-
 կութիւններն այս բարձրաթռիչ ծրագիրներուն
 յանկարծական վերջ տուին: 66ի (յոջ. ք. դք.)
 խաղաղութեամբ Հայաստան իւր նախնի սահման-
 ներուն մէջ ամփոփուեցաւ: Այս ժամանակէն
 սկսեալ անզօր եւ հովանոյ տակ ապրող պետու-
 թիւնը կը տատանէր հռոմէական եւ պարթեւական
 գերիշխանութեան մէջ: Այս մեծ պետութիւնները
 փոփոխակի թագաւոր կը դնէին: Բայց իշխաններու
 եւ ազնուականութեան համակրութիւնը բոլորովին
 Պարթեւաց կողմն էր: Այս պատճառաւ հռոմէա-
 կան քաղականութիւնը շատ խոհեմ քայլ մ'ա-
 ռաւ, երբ Ներոն կայսրը՝ չնայելով Կորբուղոսի
 յաղթութեանց, 66ին (յետ Քի.) Պարթեւաց ար-
 քայից արքային եղբայրը՝ Տրդատն, որ Հռոմ
 եկած էր հնագանդութիւն յայտնելու, հանդիսա-
 պէս թագաւոր ճանչցաւ: Ասկէ սկսեալ՝ Արշա-
 կունեաց երկրորդ մէկ ճիւղը իշխեց Հայաստան
 մինչեւ պետութեան անկումը, եւ նոյն պետու-
 թիւնն անձուկ կապով կապեց Պարթեւաց պետու-
 թեան հետ: Տրայիանոսի ժամանակ (114—17)
 Հայաստան թէեւ հռոմէական նահանգ եղաւ,
 բայց առժամանակեայ միայն, եւ որեւէ հետեւու-
 թիւն մը չունեցաւ: Առաւել նշանաւոր եղաւ
 Հայաստանի համար Պարթեւ Արշակունեաց ան-

կումն եւ Սասանեան պետութեան հիմնուիլն ի
Պարսս 226ին։ Հայ թագաւորներն, իբրեւ ազգա-
կան գահազուրկ օրինաւոր ժառանգներուն, մա-
հացութշնամի էին Պարսից արքայից արքաներուն։
Արդէն 238ին Հայոց Խոսրով թագաւորը Պարսից
նենգութեամբը սպանուեցաւ։ Ասոր յաջորդող
խառնակութեան ժամանակ Պարսիկներն յաջողե-
ցան առ ժամանակ մի երկրին տիրել, եւ Հայերուն
ատելի մազդեզանց կրօնը բռնի մուծանել, մինչեւ
որ 261ին Ողենաթ Պալմիրացւոյն յաղթութեամբն
երկիրն իւր ազատութիւնը վերստին ստացաւ։
(A. v. Gutschmid, Kleine Schriften, գ. էջ 402—։)

Արքայորդին Տրդատ, որ Հռոմէական երկիրն ա-
պաւինած էր, պետութիւնը վերանորոգեց, եւ
կառավարեց Հռոմայեցւոց հետ սերտ կապ հաս-
տատելով եւ Պարսից հետ անդադար պատերազմ
մղելով։ Թագաւորին եւ ժողովրդեան ի քրիստո-
նէութիւն գարձն յառաջ բերաւ թէ Հռոմայ եւ
թէ Հայաստանի շահուց նպաստաւոր Հռոմայեցւոց
համակրող քաղաքականութիւն մը, որ վերջացաւ
Յուլիանոսի ձախող արշաւանքով եւ Յովիանոսի
363ի ամօթալի խաղաղութեամբը։ Պարսիկք տի-
րեցին Հայաստանի եւ Արշակ թագաւորն Պարսից
ձեռքը գերի ինկաւ։ Վալէնս (Վաղէս) կայսրն տե-
սաւ այս մեծ սխալը եւ Արշակայ որդին Պապը դահ-
հանեց (367—74)։ Ասկայն արքայական իշխանու-
թիւնն ընկճեցաւ մեծազօր ազնուականութենէն
եւ հոգեւորականութենէն։ Պետութեան վերջին
լաւ շրջանն էր՝ հոգեւորականաց կողմնակից՝ Մա-
նուէլ Մամիկոնեան նախարարին խնամակալու-
թեան ժամանակը (378—85)։ 387ին Թէոդոս
Մեծ չափաղանց կարճատես քաղաքականութեամբ
պետութիւնը Պարսից հետ բաժնեց։ Հռոմայեցւոց
ձեռքը մնաց աննշան մաս մը արեւմտեան մասէն՝
Կարին (Թէոդոսուպոլիս) քաղաքով, մինչդեռ Հայաս-
տանի հինգին չորսը Պարսից անցաւ։ Մինչեւ 428

Պարսից գերիշխանութեան ներքեւ կառավարեցին հայ անուանական թագաւորներ. ապա Պարսիկները Մարզպաններ (կուսակալներ) դրին, որոնք յաճախ հայ էին, եւ ընդհանրապէս Պարսիկները երկիրն արտաքոյ կարգի զգուշաւորութեամբ կը կառավարէին։ Ըստ ապստամբութիւններ եղան ի նպաստ Բիւզանդացւոց, բայց առանց հետեւութեան մնացին. հազիւ երբ Մաւրիկիոս կայսրը 591ին Խոսրով Պարվէզն իւր գահին վրայ հաստատեց, վերջինս գրեթէ ամբողջ Հայաստանը խաղաղութեան դաշամբ Հռոմայեցւոց տուաւ։ Հերակլ կայսեր յաղթութեամբը՝ Հայաստան 629ին դարձեալ Հռոմայեցւոց հովանաւորութեան տակ մտաւ, բայց ասոր շուտով յաջորդեց արաբականը։ Խալիֆայից տիրապետութեան առաջին դարը՝ թէեւ աւերիչ արշաւանքներ անպակաս էին, աղդային եւ գրական բարգաւաճման դարագլուխ եղաւ. բայց Աբբասեանց ժամանակ արաբացի կուսակալներու՝ սոտիկաններու ձեռքն սաստիկ ծանրացաւ երկրին վրայ։ Սակայն հանճարեղն Աշոտ Ա. Բագրատունի, որ Հայոց հին նախարարական մէկ տնէն էր, բայց կեղծեօք կը պարծէր իբր թէ պքսորեալ հրէական իշխանական ցեղէ մ'ըլլայ, յաջողեցաւ 855ին Իշխանաց իշխան ըլլալու եւ 885ին Խալիֆայէն արքունի թագընդունելու։ Նորահաստատ թագաւորութիւնն իւր մէջ ունէր ոչ միայն Հայաստանը, այլ նաև Աղուանք ու Վրաստան անոր գերիշխանութեան ներքեւ էին։ 913էն սկսեալ պետութիւնն այլ եւս հարկատու չէր, բայց ասոր տեղ երկիրը մանր մանր թագաւորութեանց բաժնուեցաւ, որոնցմէ նշանաւորագոյնն էր Վասպուրականի Արծրունեաց թագաւորութիւնը։ Սելջուկեանց յարձակումներէն վախնալով՝ Արծրունեաց վերջին թագաւորն Սենեքերիմ 1021ին, եւ Գագիկ Բագրատունի 1045ին իրենց տէրութիւնները յանձնեցին Բիւզանդացւոց։ Սա-

կայն ասոնք ալ ոյժ չունեին սարսափելի վտանգին դիմադրելու : Սելջուկեան հրոսակներու յարատեւ ահռելի աւերմունքները Հայոց քաղաքական եւ քաղաքակրթական կեանքին մահու հարուած տուին իրենց հայրենիքին մէջ :

Այս ասպատակութեանց ժամանակ բազմաթիւ Հայեր Տաւրոս եւ Կիլիկիա քաշուեցան : 1080ին Ռուբէն, որ հաւանականաբար Բագրատունի էր, փոքրիկ իշխանութիւն մը հիմնեց եւ նոր (Ռուբէնեան) Հարստութեան հիմնադիրն եղաւ : Իւր քաջարի յաջորդները հետզհետէ ամբողջ Կիլիկիանուածեցին : Ասոնք Բիւզանդեանց հետ մեծաւ մասամբ շատ վատ յարաբերութեան մէջ էին, որով աւելի յարեցան Խաչակիրներու պետութեանց, ինչպէս որ Կիլիկիոյ այս հայկական իշխանութիւնը ներքին կազմակերպութեամբ կէս գաղղիական աւատական պետութիւն էր : Լեւոն Բ. 1198ին թագաւոր պսակուեցաւ : Ռուբէնեանց յաջորդեցին 1342ին Կիպրոսի Լուսինեանք : Այս պետութիւնն յենլով Մոնղոլներու եւ Արեւմուտքի՝ կը ջանար Եղիպտոսի Մամելուկներու յարձակմանց դիմադրել : Բայց Լեւոն Զ. 1375ին ստիպուեցաւ իւր վերջին ամրոցը անոնց յանձնել, եւ 1391ին ի Պարիս վախճանեցաւ : Այնուհետեւ Հայք Երբեք անկախ պետութիւն մը չկանգնեցին :

2. Առաքենագրութեան :

Հայոց մատենագրութիւնը զուտ քրիստոնէական է : Միայն Մ. Խորենացւոյ քով հեթանոսութեան ժամանակի հեղինակներէն քաղուածներ եւ հին ժողովրդական երգերու մնացորդներ կը գտնուին : Եւ որովհետեւ ուսումնական կրթութիւնը, ինչպէս միջին դարու ուրիշ քրիստոնեայ աղգաց, նոյնպէս ալ Հայոց քով, գրեթէ առանց բացառութեան եկեղեցականաց սեպհականութիւն էր, այս պատճառաւ Հայոց գրականութիւնը

քիչ բացառութեամբ՝ աստուածաբանական է. եւ
նոյն իսկ Հայոց բաւական բազմաթիւ պատմագրու-
թիւններն յայտնապէս իրենց եկեղեցական հեղի-
նակը մատնացոյց կ'ընեն: Մեր նպատակէն դուրս
է՝ այստեղ հայ մատենագրութեան ամբողջական
տեսութիւնն ընել. առ այս մտադիր կ'ընենք հե-
տեւեալ հրատարակութեանց.

P. Sukias Somal, Quadro della storia letteraria di Armenia, Venezia 1829. — Նոյն՝ Quadro delle opere di vari autori anticamente tradotti in Armeno, Venezia, 1825. — C. F. Neumann, Versuch einer Geschichte der armenischen Litteratur, Leipzig 1836, որ վե-
րոյիշեալ երկու գրքերուն գերմաներէն նոր խմբա-
գրութիւնն է ճոխագոյն յաւելուածներով: —
R. Patcanian, Catalogue de la littérature arménienne depuis le commencement du IV siècle jusque vers le milieu du XVII. „Mélanges asiatiques“ T. IV, livr. 1, St. Pétersbourg, 1860. — F. Nève, L'Arménie chrétienne et sa littérature, Loewen—Paris—Berlin, 1886. — Հ. Գարեգին, Հայկական մատենագիտութիւն (1565—1883) Վենետ. 1883. — Նոյն, Մատե-
նագրան հայկական թարգմանութեան նախնեաց
Վենետ. 1889: — Նոյն, Հայկական հին դպրու-
թեան Պատմութիւն Դ—ՓԳ դար, Վենետ. 1863: — E. Dulaurier. Recherches sur la chro-
nologie Arménienne, Paris, 1859. — Catalogue des livres de l'imprimerie Arménienne de S. Lazare, Venise, 1894.*

* Այսուեղ յիշուած հեղինակներն հայ մատե-
նագրութեան պատմութիւնն իրարժէ քաղած են, այն-
պէս որ դարուս սկիզբներն՝ առանց ընսադատութեան
ընդունուած կարծիքներ տակաւին կը շարունակուին
աւանդուիլ: Անոր համար հայ մատենագրութեան
սկզբնաւորութենէն մինչեւ Ժ դար աւանդուածները

Այստեղ կը յիշատակենք անտուածաբանական եւ պատմական նշանաւորագոյն հեղինակներն, որոնց գործերը տպագրութեամբ ծանօթացած են:

Հայ մատենագրութեան սկիզբն եղաւ հայ այբուբենից գիւտովին: Դ. Գարուն Հայերն կամ ասորերէն կամ յունարէն եւ կամ պարսկերէն կը գրէին: Անոր համար այս ժամանակէն համարուած մատենագրութիւններն ըստ մասին թարգմանութիւն եւ ըստ մասին կեղծ են: Ս. Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատումն (Վենետ. 1838, Վաղարշապատ 1896 հրտրկ. Տէր-Միլելեանի. գերմ. թրդմն. J. M. Schmid, Regensburg 1872) աւելի ուշ ժամանակի գործ է: Աը կարծուի որ ասոր ժամանակակիցն Զենոք Գլակ ասորի եպիսկոպոսն՝ որ յետոյ Տարօնոյ Ս. Կարապետի վանքին Վանահայրն եղաւ, իւր վիճակին ի քրիստոնէութիւն գարձին պատմութիւնը գրած ըլլայ՝ ասորերէն լեզուաւ: Առոր միայն հայ թարգմանութիւնը կայ այժմ՝ Պատմ. Տարօնոյ, (Վենետ. 1832, գաղղ. Langlois, Collection I) եւ շարունակութիւնը ի Յովհաննէ եպիսկոպոսէ Մամիկոնեան, որ կը կար-

միայն իբրեւ առժամանակնայ կարծիքներ նկատելու է: Փաւստոսի, Ազաթանգեղոսի, Եղիշէի, Խորենացւոյ նկատմամբ վերջին քննութիւնները տարբեր եզրակացութեանց կը յանգին: Թէեւ հեղինակին ծանօթ է այս քննութեանց մէկ մասը եւ ընդունած է անոնց եզրակացութիւնը, սակայն ինչ ինչ մնացած է անծանօթ որով եւ հին աւանդութիւնը կը կրկնէ, ինչպէս Փաւստոսի նկատմամբ աւանդածն՝ որ յոյն ըլլայ եւ Դ. ղարուն, որ յայտնապէս Եղարու հայ հեղինակ է (տ. Մալխանեան, Փաւստոս Բիւզանդ, Վիեննա 1896). Նոյնպէս Փիլոնի գործերը ուկեղարու թարգմանութիւն կը դնէ՝ վերոյիշեալ հեղինակներու հետեւելով: Ինչպէս եւ առ հասարակ մատենագրութեան վրայ խօսող այս քաժինը՝ զուտ հետեւողութիւն է: Կը յուսանք որ օք մ'ունենաք հիմնական քննութեամբ եւ խորին հմտութեամբ զրուած պատմութիւն մը հայ մատենագրութեան:

ծուի թէ կ դարսւն ապրած ըլլայ: Երկու գործերն ալ պատմաբանօրէն արժէք չունեցող վիպագրութիւններ են, ը կամ թ դարէն, ինչպէս ցոյց տուաւ Գր. Խալաթեանց, Զենոբ Գլակ, Վիեննա, 1893:

Ազաթանգեղոսի՝ Հայոց Տրդատ թագաւորին քարտուղարին անուամբ կայ Պատմութիւն մ'այս թագաւորին եւ քրիստոնէութեան ի Հայութուելուն: Ասոր հայերէնը եւ յունարէն թարգմանութիւնը կայ: Հայերէնն հրատարակեցաւ Վենետ. 1862, Տփղիս 1882, գաղլ. (անկատար) առ Langl. Coll. I., խալերէն Վենետ. 1843: Յունարէնը հրատարակեց Stilting ի գիրս Acta Sanct. 30 Սեպտ. Հտր. Ը. էջ 320—, եւ աւելի լաւագոյն Lagarde, Agathangelos, Anz. Gött. Gel. hist. phil. Cl. 35, 1889, էջ 1—: Ազաթանգեղոս՝ այսօրւան վիճակին մէջ, 456էն ետքը այլեւայլ զատ զատ գործերէ (Վաղը Ս. Գրիգորի, Վկայաբանութիւն Ս. Գրիգորի եւ Սրբոց Հռիփոիմեանց, Տեսիլ Ս. Գրիգորի) խմբագրուած է (Gutschmid, Kl. Schriften, III. էջ 394—.): Պատմական հաւատալիութիւն կրնայ ունենալ այն մասն՝ որ կը խօսի Ս. Գրիգորի վարուց վրայ, որ է բուն Հայոց ի քրիստոնէութիւն դարձին պատմութիւնը (Gutschmid, անդ էջ 420): Կարելի է որ այս մասն սկզբնաբար յունարէն կամ (ըստ Լագարդի) ասուրերէն գրուած ըլլայ:

Հատ մեծ արժէք ունի Փաւստոս Բիւզանդացւոյ Պատմութիւնը, որ 317—90 տարիներու Հայոց պատմութիւնը՝ սոյն տարիներէն քիչ մը ետքը յունարէն գրած է: Ասոր նշխարները կը դտնուին Պրոկոպիոսի քով (de bell. Pers. I, 5), իսկ ամբողջական գործը կայ Միայն հայերէն թարգմանութեամբ (Վենետ. 1832, Պետերբ. 1889, գաղլ. Langlois I, 1883. գերմ. Lauer, Köln 1879): Փ. Բիւզանդացի թէեւ եկեղեցական նուիրապե-

տութեան ջերմ կուսակիցներէն է, սակայն Դ դարու պատմութեան համար ամենակարեւոր աղբիւր է (H. Gelzer. Die Anfänge der armenischen Kirche. Ber. d. Sächs. Gesell. d. Wiss. hist. phil. Cl. 1895, էջ 109—.)

Հայոց աղղային մատենագրութեան ստեղծիչն են Սահակ Կիթղկու. († 439) եւ անոր բարեկամն ու ընկերն Մեսրոպ: Մեսրոպայ այբուբենքն դտնելովը Հայերը կարող եղան մատենագրութիւն ունեցող ազգերու կարգը մտնել: Մինչեւ այն ժամանակ Ս. Գրոց հայերէն թարգմանութիւն մը չկար. եւ ստիպուած էին Ս. Գրոց ընթերցուածներն՝ ինչպէս նաեւ աղօթքները եկեղեցեաց մէջ ասորերէն լեզուաւ կատարել, զոր ժողովուրդը չէր հասկընար, եւ ըստ մասիննաեւ յունարէն լեզուաւ: Մեսրոպայ՝ Հայոց սեպհական այբուբենք մը հնարելու խորհուրդը Սահակ Կիթղկու. եւ Վրամշապուհ թագաւորն (395—416) համակրութեամբ ընդունեցան: Սահակայ հրամանաւ Մեսրոպ ասորական Միջագետը գնաց: Դանիել ասորի եպիսկոպոսին ընկերութեամբն ըրած առաջին փորձերն ապարդիւն մնացին. ընդ հակառակն Հռոմիանոս (Ծուփինոս) յոյն միանձնականին եւ գեղագրին օգնութեամբը կարելի եղաւ այբուբենքն հնարել, գլուխաւորաբար յոյն այբուբենից հիման վրայ (H. Hübschmann, Ueber Aussprache und Um-schreibung des Altarmenischen, ZddMG. 1876, էջ 53—. V. Gardhausen, Ueber den griechischen Ursprung der armenischen Schrift, անդ էջ 74—:)

Մինչդեռ Մեսրոպ երկու դրացի աղղերուն՝ Վրաց եւ Աղուանից համար ալ, որոնք Հայոց քաղաքակրթութենէն կախում ունէին, այբուբենք հնարեց, որով նաեւ այս երկու լեզուներու գրականութիւն տուաւ, Սահակ Ս. Գրոց թարգմանութեան սկիզբ ըրաւ: Առջեւն ունէր միայն ասորի բնագիրը: Վասն զի Պարսից պետութիւնը՝ որպէս

զի Հայերն Հռոմեական պետութեան եւ յունական քաղաքակրթութեան հետ ամենեւին մտաւորական կապ մը շունենան, Հայաստանի իւր մասին մէջ յունարէն դրբերն այրել տուաւ եւ յունարէն լեզուաւ դասաւանդութիւնն արդելեց: Սահակ եւ Մեսրոպ տեսնելով որ ասով իրենց խորհուրդն իրագործել պիտի չկարենան, որոշեցին յունական մասն երթաւ: Ի Բիւզանդիոն առաքուած պատգամաւորութիւն մը, որուն դլուխն էր Մեսրոպ, ոպասուած արդիւնքն ունեցաւ: Հայաստանի յունական մասին կաւավար Անատոլիոսին հրաման եկաւ՝ որ Հայ քահանայից օդնէ անոնց ոյս ձեռնարկութեան մէջ: Անմիջապէս խմբուեցան բազմաթիւ աշակերտներ եւ հիմնարկեցին Թարգմանչաց դպրոց մը, որ քիչ ժամանակէն վերջին աստիճանի զարգացաւ: Եւ որովհետեւ Մեսրոպ յունարէնի մէջ այնչափ զօրաւոր չէր, թարգմանութեան գործն ոկտաւ կաղալ: Այս պատճառաւ իւր աշակերտներէն քաջագոյնները Ա.Պոլիս զրկեց, որպէս զի այնտեղ երկար մնալով յունարէնը հիմնապէս ուսանին: Ասո՞ք յետոյ վերագարձին՝ Ա.Գրոց, բազմաթիւ Ա.Հարց յունարէն բնագիրները եւ Նիկիոյ եւ Եփեսոսի ժողովոց կանոնները հայրենիք տարին: Ասորի բնագրէ եղած թարգմանութիւններն հիմնապէս վերաբննուեցան, եւ Հաղիւ 432ին Ա.Գրոց թարգմանութիւնն աւարտեցաւ, որ եւ այնուհետեւ պաշտօնական թարգմանութիւննկատուեցաւ: Ա.Գիլքն անթիւ օրինակներ բազմացուեցաւ, եւ յետոյ երբ Արեւմուտքի հետ Հայերն աւելի անձուկ յարաբերութիւն ունեցան, լստին Ա.Գրքէն (Vulgata) կտորներ ներմուծուեցան: Այսպիսի ներմուծեալ բնագիր մը, եւ այն՝ մի միակն, առջեւն ունէր Ասկան եպիսկոպոսն, որ 1666ին յԱմստերդամ Ա.Գրոց առաջին հքատարակութիւնն ըրաւ, նոյնն առանց փոփոխութեան տպագրուեցաւ 1705ին ի Ա.Պոլիս, եւ 1733ին


Արևիթար նոյնը շատ քիչ բարեկամութեամբ
ապացուց ի Ահենեաիիկ Ամիսն, որ եւ ոչ ինձն
Հայեթէնք Հիմնապես զիտէր, իւր բնագրին նեղո-
մուճութիւններն բազմացուց կամաց ական իսպան-
ցիալ բարեկամութիւններով եւ լատին բնագրին
յանելու ածներով, եւ նաև ամելցուց եւթեք զիտէր,
որովք իւր բնագրին մէջ շիտցին, այն և Յեռն
Սիրաք, Պ. Եղը եւ Թուղթ Խրեմեայ, դորոնք ինք
լատիններէնէ թարգմանեց: — Հազին 1805ին Ահե-
նեակի Սիսիթարեամց ձեռքը Ա. Գրոյ քննադա-
տական Հրատարակութիւն մ'եղաւ, Համեմատու-
թեամբ ինք ձեռադրաց, որնց մէջն Հնագոյնն ու-
րաագոյնը՝ որ 1310ին գրուած էր, իրբեւ հիմն առ-
նուեցաւ, եւ ընթերցուածոց տարբերակութիւնները
ինամով բնագրին տակ նշանակուեցան: Հրատա-
րակին Հ. Յովին Զօհրապ, ընդարձակ յառաջա-
քանին մէջ մանրամասն Համար կու տայ գործածած
ձեռադրներուն եւ իւր Հրատարակութեանը վրայ,
եւ կը Հաստատէ՝ որ հիմն կտակարանի հայ թարգմա-
նութիւնն Արտադրուեայ Անցիթեանին Համեմատադէտք
և որ եղած բայց, վասն զի հայ բնագրին մէջ կան
բազմաթիւ որոգինեան տատղանիշեր, թէւեւ ընդ-
օրինակույններ զայն շատ անգամ միալ տեղեք նշա-
նակած են: Չեռագրաց Համեմատ Ա. Գրոյ կարդն
այս է. «Հիմն կտակարան» Շնունդք, Յեռու, Գա-
տաւորք, Հռութ, 4 թագաւորք, 2 Մնացորդք,
2 Եղը, Կենեմի, Եսթեր, Յուդիթ, Տովլիթ,
3 Մակաբայեցիք, Ասղմոսք, Առակք, Ճողովոյ,
Երգ Երգոց, Խմաստութիւն, Յոր, Եսայի, Ավետ,
Եմովս, Միքիա, Յովել, Աբդիաս, Յովեան, Կատոմ,
Ամբակում, Առփոնիա, Անգէ, Զաքարիա, Մաղա-
քիա, Երեմիա, Թուղթ Բարոքոյ, Աղքք, Դա-
նիել, Եղեկիել: Միտ դնելու է որ այս կարգը
Սիսն Աթղկսին 768ին Պարտաւայ (Berdaa) ժո-
ղովոյն մէջ սահմանած կարգաւորութենէն քիչ մը
կը տարբերի: Ասիկայ 22^ր կանոնին մէջ կը ահ-

մանէ (Պատմ. ժողովոց, Վաղարշապատ, 1874, էջ 99). “Առւրբ Գիրք համարեցին ի չին Օրինաց սոքա՝ Ծննդոց, Ելից, Ղեւտացւոց, Թուոց, Բ. Օրինաց, Յեսուայ, Դատաւորաց, Հռութայ, Գ Թագաւորաց, Երկու գիրք Մնացորդաց, Երկու գիրք Եզրայ, Տոբիթայ, Յուդիթայ, Եսթերայ, Մակաբայեցւոց, Հորս Գիրք Սողոմոնի, Յոբայ, Սաղմոսք Դաւթի, գիրք ԺԲ Մարդարէից, Եսայեայ, Երեմիայ (ընդ որ իմանի եւ Բարուքայն), Եղեկիելի եւ Դանիէլի եւ Իմաստութիւն Սիրաքայ:” — “Նոր կտակարանի կարգն է՝ Գործք Առաքելոց, Թուղթ Յակովու, 2 Թուղթք Պետրոսի, 3 Թուղթք Յովհաննու, Թուղթ Յուդայի, եւ 14 Թուղթք Պաւղոսի, որոնցմէ Թուղթն առ Եբրայեցիս յառաջ է քան զԹուղթն առ Տիմոթէոս, եւ ի վերջոյ Յայտնութիւն: Այս գրքերու սկիզբը կայ Նախադրութիւն մը եւ գրքին Գլխակարգութիւնը, որոնք ի սկզբանէ գրքերու հետ յունարէնէ թարգմանուած են, թէեւ ասոնց յոյն բնագիրն այսօրս կորսուած է: Սակայն նախադրութիւն եւ գլխակարգութիւն կայ նաեւ Յայտնութեան սկիզբը, որուն թարգմանութիւնը, ինչպէս հրատարակիչը կ'ապահով ցընէ, և դարէն յառաջ չե կրնար եղած ըլլաւ (տես Նախաբանութիւն էջ 20*), որ եւ հաւանականագոյնս ի սկզբան կանոնական գրոց մէջ չէր, վասն զի անկէ եկեղեցական պաշտամանց մէջ ընթերցուածներ առնուած չեն: Նոյն բանն է Սիրաքայ գրքին նկատմամբ, որ նաեւ նախադրութիւն եւ գլխակարգութիւն չունի, անոր համար հրատարակիչն զայս ուրիշ քանի մ'անվաւերականներու հետ իբրեւ Յաւելուած Դ. Հատորին վերջը դրած է, թէեւ անկատար: Հազիւ վերջերս գտնուեցաւ

* Արևագոյն համագույթեանց համեմատ՝ Յայտնութիւնը կնքած է թէ առուն Եղարուն թարգմանուած էր, ուրիշ յեղանակամիջնացիւն թարգմանեց:

2*

7/11 1922



Սիրաքայ հին թարգմանութիւնը, որ արդէն
Առվո. Խորենացի Պիտոյից գրոց մէջ 1, 2 ի վկայու-
թիւն կը կոչէ, եւ 1833ին ի Վենետիկ զատ տպա-
գրեցաւ: Ասոր յաջորդող Սիրաքայ Բանքին* ուրիշ
կողմանէ ծանօթ չէ: Բաց ասկէ այս Յաւելուածին
մէջ կան՝ 1. Գ. Գիրք Եղբայ, որ սովորաբար Դ.
Գիրք կը կոչուի, բայց մինչեւ ցայսօր ծանօթ բնա-
դիրներէն շատ կը տարբերի. 2. Աղօթք Մանասէի.
3. Անվաւերական Գ. թուղթ Պաւղոսի առ Կորն-
թացիս (որուն լատին թարգմանութիւնն ալ այժմ
գտնուած է եւ հրատարակուած՝ A. Carrière et
S. Berger, Paris, 1891, A. Harnack, „Theol.
Lit.-Ztg.“ 1892, էջ 7—:) Չեռագիր Աստուա-
ծաշունչերու մէջ այս թուղթն երբեմն Բ. Կորնթա-
ցւոց թղթոյն կը յաջորդէ եւ երբեմն Պաւղոսի
14 թղթերէն եռքը կը գրուի: Ասիկայ առաջին
անդամ հրատարակեց D. Wilkins 1715ին յԱմս-
տերգամ, յետոյ Whistons իրենց Ա. Խորենացւոյ
հրատարակութեան մէջ, Լոնդոն 1736 էջ 367—,
նոյնպէս Աստուածաշունչի Զօհրապեան հրատա-
րակութեան մէջ: Նաեւ W. F. Rinckի գերմաներէն
թարգմանութիւնը՝ օդնութեամբ չ. Յարութիւն
Աւգերեանի, տպուած Հայդելբերգ 1823ին, արժէք
ունի: Ի վերջոյ P. Vetter, Der apokryphe dritte
Korintherbrief (Վիեննա, Վիեննա տպ. 1894)
հրատարակութիւնը, որ մատենագիտական եւ
պատմական ամենակատարեալ ներածութիւն
մ'ունի. 4. Հանդիսա Յովհաննու Աւետարանչի,
որ կ'աւանդուին իւր վերջին խօսքերն եւ մահը:
Չեռագրաց մէջ այս գիրքը սովորաբար Յայտնու-
թեան կից կը գտնուի. ասիկայ մեծապէս յարգի կը
համարուէր, շատ գիտնականներ ի վկայութիւն կը
կոչէին, և Լամբրոնացի ասոր մեկնութիւնը գրած
է, եւ եկեղեցւոյ մէջ ընթերցուածոց կարգն առ-

* Թոնիթոն Երևմիայ:

նուած էր*: 5. (Համառօտ) աղօթք Եւթաղեայ,
որ ամէն ձեռագրաց մէջ կաթողիկեայ թղթերէն
ետքը կը դտնուի, եւ յառաջագոյն Պենտեկոստէի
հախորդ օրը, յետոյ Պենտեկոստէի օրը պատարագի
մէջ կը կարգացուէր: Մխիթար Այրիվանեցի յա-
ռաջ կը բերէ Ա. Գրոց կարգաւորութիւն մը՝ որ
շատ նորանշան մասեր ունի եւ որ Յովհ. Սարկաւագ
Ա. ին (ԺԱ. Դար) կը վերագրուի (M. Brosset,
Histoire chronologique par Mkhithar d'Aïrivank
(XIII S.), Mémoires de l'Académie de St. Pétersb.
VII. sér. T. XIII N. 5, p. 23—**.)

Կորեան վստահելի վկայութեան համեմատ՝
թարգմանիչք բաց ի Ա. Գրքէն, գլխաւորաբար
Ա. Հարց գործերն եւ Ա. Գրոց մեկնութիւնները
հայերէնի թարգմանեցին, եւ այս հայ գրականու-
թեան հոգեւոր - եկեղեցական նկարագիր մը տուաւ-
առաջին վայրկենէն իսկ: Հայք Ե. Դարը կ'անուա-
նեն Ռաբինաւաց դաւ (Եւս. Քրոն. Հրատարակ.
Հ. Մ. Աւգեր, Ա. Յովհն. էջ 7): Ար զանազաննեն
նաեւ առաջին թարգմանչաց ոսկեդար՝ իբր 442ին,
եւ կրտսեր թարգմանչաց դար՝ 466ին: Այս ժա-
մանակամիջոցներու մեծ մասը անստոյգ կարծիք է.
Եւ վերաբննութեանց կարօտ:

Ամենահին թարգմանութիւններէն են Պա-
տարագամատոյց. (Մաշտոց, Վենետ. 1831) Կար-
գաւորութիւն հասարակաց աղօթից, (Վենետ.
1777.) Եւսեբեայ Եկեղեցական պատմութիւնը
(Հրտրկ. Հ. Ա. Ճարեան Վենետ. 1877) եւ Վարք
Անտոնի յօրինեալ ի Ա. Աթանասոյ***:

* *Situ Catergian P. J. Ecclesiae Ephaeinae de obitu Joannis Apostoli narratio. Viennae, 1877.*

** Zahn Th. Ueber einige armenische Verzeichnisse kanonischer und apokrypher Bücher: Forschungen, V. Th. 1893, S. 109—157.

*** Շամ աղքատ ցուցակ մը՝ ամենահին թարգ-
մանութեանց: Մինչդեռ բուն և դարու թարգմանու-

Այն թարգմանութիւններէն, որոնց յոյն բնագիրը կորսուած է, առաջին ոսկեդարուն կը համարուին հետեւեալները. 1. Փիլոնի երկու գիրք Յաղագո նախախնամութեան (P. Wendland, Philos Schrift über die Vorsehung, Berlin 1892), եւ մեկ գիրք Յաղագո կենդանեաց, թէ արդեօք բանաւորութիւն ունին (Հայ-լատիներէն հրտրկ. Հ. Մ. Աւգերեան, Վենետ, 1822): Դարձեալ չորս գիրք Մեկնութեան Ծննդոց այլեւայլ տեղեաց, երկու գիրք Մեկնութեան Ելից, ճառ ի Սամփսոն, ի Յովիան, եւ յերիս Մանկունս կամ ի Հրեշտակո, որ երեւեցան Աբրահամու (Հայ-լատիներէն հրտրկ. Հ. Մ. Աւգերեան, Վենետ. 1827): Փիլոնի ուրիշ այլեւայլ գործերն, որոնց յոյն բնագիրը կայ (Յաղագո Հետեանց, Կենաց եւ վարուց իմաստոց եւն 1892ին) հայերէն հրատարակուեցան ի Վենետիկ:

2. Եւսեբեայ Քրոնիկոնը, որուն առաջին մասը՝ միայն հայերէն կը դանուի: Հ. Մ. Աւգերեան առաջին գրոց եւ Ժամանակագրութեան տպագրութիւնը հայ-լատիներէն տպագրելու պատրաստած էր արդէն 1795ին, սակայն տպագրութիւնն ուշացաւ, եւ Զօհրապ, որ Աւգերեանի պատրաստած բնագիրը ապօրինաւոր կերպով ձեռք բերած էր, կանխեց, եւ 1818ին Միլան լատին թարգմանութիւնը հրատարակեց, եւ յետոյ նոյն տարին նաեւ Աւգերեան ի Վենետիկ: Niebuhr (Historischer Gewinn aus der armenischen Uebersetzung des Eusebius, Kl. hist. u. philol. Schriften, I. Էջ 179—) եւ St.-Martin Զօհրապի պաշտպան ելան եւ Աւգերեանի հրատարակութեան գիտնական արժեքը նոեմացուցին: Հազիւ H. Petermann ի հրատարակութեան A. Schöneի (Ա. գիրք

Թիւնները վարն իրեն և դարուն “համարուող”, կը յիշատակուին:

1876 Բ. Դիբը 1866) Աւգերեանի գործոյն արժեքն յերեւան հանեց։ Հայերէն բնագիրը, որ վատահելի չէ, ունի միայն Աւգերեան։ Պետերմանի գործածած ձեռագիրներն ընդօրինակուած են՝ այժմ Էջմիածին գտնուող ձեռագրէ մը (ԺԲ. դար)։ Th. Mommsen, Die armenischen Handschriften der Chronik des Eusebius: Hermes, 1895, էջ 325—։

3. Զատագովութիւն Արիստիդեայ։ Արիստիդեայ իմաստասիրի Աթենացւոյ խօսք, Հայլատին Վենետիկ, 1818 (P. Vetter, Aristides citate in der armenischen Litteratur, Th. Q. S. Tübingen, 75^{ր.} տարի, էջ 529—։)*

4. 15 Ճառք Սեբերիանոսի Գաբաղացւոյ որոնցմէ միայն Երեքին յունարէնը կայ, Հայերէն հրտրկ. Վենետ. 1830, Հայ-լատին հրտրկ. Հ. Մ. Աւգերեանի, Վենետ. 1827։

5. Աստուածաշնչի մեկնութիւն Եփրեմի Ասորւոյ, Ճառք եւ խօսք, Հայ հրտրկ. 4 Հար. Վենետ. 1836։ Գիրք աղօթից, Հայ. Վենետ. 1879**։ Մեկն. Պաւղոսի թղթոց, լատին թրդմն. Վենետ. 1893։ Եփրեմ գրած է նաև Մեկն. Գ. թղթոյն առ Կորնթացիս (գերմ. թարգմ. Կանայեանց եւ Հիւբշման առ Zahn, Gesch. d. neutestam. Kanons II 1891, էջ 595—, Vetterի հրտրկ. էջ 70—։)

Նոյնպէս այս ժամանակէն կը համարուին, Մեծին բարսղի Մեկն. Վեցօրէից, Հայ. Վենետ. 1830։ Ճառք Յովհ. Ոսկեբերանի։ Այլեւոյլ ճառք, Վենետ. 1861։ Մեկն. Մատթէի, Վենետ. 1826, թղթոցն Պաւղոսի, Վենետ. 1861։ Մարգարէին Եսայեայ, Վենետ. 1880։ Կիւրղի Երուսաղեմացւոյ

* Ասոր ամբողջական ասորի ընագիրն այժմ գտնուած եւ հրատարակուած է, ինչպէս նաև յոյն ընագրի մասերը։

** Ա. տալ. Կ. Պոլ. 1734։

Կոչումն ընծայութեան, Ա. Պոլիս 1727, Վիեննա, 1832: Վարք հարանց, Վենետ. 1855*: Նոյնպէս ճառք Աթանասայ, Գր. Աստուածաբանի, Եւն:

Արտուր Թարգմանչաց դասուն կը վերագրուին՝ թարգմանութիւնք գրոցն Պղատոնի՝ Եւթիփուն, Պաշտպանութիւն Սոկրատայ Եւ Տիմոս, Հրտրկ. Հ. Ա. Սուքրի, Վենետ. 1877: Յաղագո օրինաց Եւ Մինով, Վենետ. 1890. (F. C. Conybeare, On the ancient Armenian version of Plato Class. Rev. III 8, էջ 340—. On the Armenian version of Platos Laws: Amer. Journ. of Philol. XII էջ 399—. A collation of the ancient Armenian version of Platos Laws, books V Եւ VI. անդ, XV էջ 31—.) Դաւթի փիլիսոփայի թարգմանութիւնն Ստորոգութեանց Արիստոտէլի Եւ յաղագո մեկնութեան, Ներածութիւն, Պորֆիրի. Վենետ. 1833 (Anecdota Oxoniensia vol. I. Part, VI. A collation with the ancient Armenian versions of the Greek text of Aristotle's Categories, de interpretatione, de mundo, de virtutibus et vitiis and of Porphyry's introductio by Fr. Conybeare, Oxford 1892. Neumann, Mémoire sur la vie et les ouvrages de David philos. arménien du V siècle, Paris, 1829). Կալիսթենեայ Պատմ. Վարուց Աղեքսանդրի, Վենետ. 1842. Ἰστορία Ἀλεξάνδρου, Die armenische Uebersetzung der sagenh. Alexander-Biographie auf ihre muthmassliche Grundlage zurückgeführt, v. R. Raabe, Leipzig 1896.**

Թուղթք Կգնատիսի, Թարգմանեալ յասորացն, ըստ Համառօտիսմբագրութեան, Ա. Պոլ. 1783.

* Ա. տպ. ի Զուղա 1641, իւ Ա. Պոլ. 1721:

** Տաշեան Հ. Յ. Ուսումնասիրութիւնը Ստոյնալիսթենեայ Վարուց Աղեքսանդրի, Վիեննա 1892:

վերստին հրարկ. Պետերման, Լոյպցիգ 1849։
Դարձեալ գործք Հիպպողիւտեայ, Նոննոսի (Մեկ-
նութիւնառասպելաց առ Գրիգորի Նազիանզացւոյ.)
Եպիփանու, Գրիգորի Աքանչելագործի, Գր. Նիւ-
սացւոյ, Դիոնեսիոսի Աղեքսանդրացւոյ, Տիմոթեայ,
Թէոփիլոսի եւ Ափրդի Աղեքսանդրացւոյ, Եւթա-
ղեայ եւն։

Ս. Վազարու Մխիթարեանք, որոնք ոյս
թարգմանութեանց հրատարակութեան մէջ ամե-
նամեծ արդիւնքն ունին, Ս. Հարց հայերէն թարգ-
մանութեանց ամբողջական հրատարակութիւն մը
կը պատրաստեն։ Նախ պիտի հրատարակեն Հին եւ
Նոր կտակարանաց անվաւերականքն (արդէն ընդ
մամլով), այնուհետեւ Աթանասի գործերը։

Հայոց սեպհական մատենագրութիւնը՝ գրե-
թէ առանց բացառութեան՝ պատմական եւ առ-
տուածաբանական է։ Մեսրոպայ աշակերտներէն՝
յիշուելու արժանի է Եզնիկ Կողբացի. ասիկայ գրեց
ընդդէմ աղանդոց (գպրոցաց) չորս գիրք, առաջինն
ընդդէմ հեթանոսաց, երկրորդն՝ ընդդէմ Պար-
սից, երրորդն՝ ընդդէմ Փիլիսոփայից Յունաց, եւ
չորրորդն՝ ընդդէմ Մարկիոնեանցն եւ Մանիքեցւոց.
տպագրեցաւ 1761ին ի Զմիւռնիա, 1826ին ի
Վենետիկ*։ Գաղղ. թարգմանութիւն Le Vaillant
de Florival, Paris, 1853, եւ Պարսից վերաբերեալ
մասը Langlois II, էջ 369 – **։ Գործոյն իբրեւ
յաւելուած դրուած է Հոգեւոր Խրատներ, որոնք
սակայն Նեղոսին կը համարուին։ — Կորիւն, նոյն-
պէս աշակերտ Ս. Մեսրոպայ, 442էն անմիջապէս
ետքը գրեց իւր ուսուցչին կենսագրութիւնը, որ
Հայ մատենագրութեան սկզբնաւորութեան ժա-
մանակակից եւ վաւերական մի միակ տեղեկագրու-
թիւնն է, հրտրկ. 1833ին ի Վենետ. (ընդ գործու-

* 1850. Պարիս 1860. Կ. Պոլ. 1864, 1869, 1873։

** եւ Կ. Եղեան, ոուսերէն 1858։

Գաւթի փիլիսոփայի եւ ընդ ճառա Մամբրէի). Առփերք հայկականք ԺԱ 1854 Վենետ.* , գերմ. Welte, Tübingen 1841. գաղլ. Langlois II, էջ 9— : — Մամբրէի դործերէն միայն երկու ճառ հրատարակուած է :

Աւելի համբաւաւոր է ասոր եղբայրն Մովսէս Խորենացի : Իւր ճանապարհորդութիւնն յԵղեսիա, յԱղեքսանդրիա, ի շում եւ յԱթէնս, եւ թարգմանչական գործունէութիւնն մինչեւ ցխոր ծերութիւն՝ գիտենք ուշ ժամանակ յօրինուած եւ անոր անունը կրող Պատմութենէն : Անշուշտ իրաւամբ կը տրուի իրեն “Գիլք պիտոյից”, կոչուած գործը . A. Baumgartner, Ueber das Buch „die Chrie“, ZdmG. 1887, էջ 457— : Սակայն Մովսէս իւր համբաւը պարտական է Պատմ. Հայոց գործոյն՝ յԵրիս գիրս, որ մինչեւ ցմահ Ս. Մեսրոպայ 440 կը հասնի, որ եւ Հայաստանի նախաքրիստոնէական ժամանակի պատմութեան միմիակ ազգային աղբիւրն է : Հնագոյն պատմութեան համար իւր գլխաւոր աղբիւրն է ՄարԱբաս, որ 383էն ետքը*** Հայոց պատմութիւն մը գրեց ասորի լեզուաւ . Մարաքասի համառօտութիւնը կայ՝ բացի Մ. Խորենացիէն****, նաեւ առանձինն, որ ձեռագրաց մէջ Սեբէսի Պատմութեան կցուած կ'ըլլայ : Սեբէսս հրարկ . Պատկանեան էջ 1—10. գաղլ. Langlois I էջ 195—, Le Pseudo-Agathange, v. Gutschmid, Kl. Schr. III, էջ 317—, 334— . P. Vetter, Das Buch des Mar Abas von Nisibis, Festgruss an R. v. Roth, Stuttgart 1893, էջ 81— : Մովսիսի անուամբ մեզի հասած Պատմութիւնը է կամ թերեւս ի սկզբան ը դարսւ շինուած է : Հեղինակը

* Աւ 1894:

** Յետ Քրիստոսի :

**** Այժմ Մարաքասի կտորներ գտնուած են արաբական լեզուաւ եւ ասորի գրով (կարշունի) : Տես “Հանդէս Ամսօրեայ”, 1897, թ . 1:

գիտէ 536ին Յուստինիանոսի կարգադրութիւնն՝
Հայաստանի չորս գաւառներու բաժնուիլը, Պրո-
կոպիոսի՝ Տիգիսիսի արձանագրութիւնը, եւ է գա-
րու վերջը թարգմանուած Սոկրատայ Եկեղեցական
պատմութիւնը կը գործածէ։ Խորենացւոյ Պատմ.
Ա. տապ. 1695 Ամստերդամ, լատին թարգմանու-
թեամբ հանդերձ Վիստոն Եղբարք 1736ին հրա-
տարակեցին, որ այն ժամանակի համար զարմա-
նալի էր. լաւագոյն հրտրկ. Միհթարեանցն ի
Վենետ. 1843, Մատենագրութիւնք Մ. Խորե-
նացւոյ։ Գաղղ. թարգմ. Le Vaillant de Florival,
Paris (1847), Langlois II, էջ 45—, իտալ.
թարգմ. Tomaseo, Վենետ. 1850, 1851, գերմ.
Lauer, Ռեգենսբուրգ 1869, ոռուերէն էմին ի
Մոսկուա 1858*։ Ինչպէս պատմութիւնը, նոյնպէս
աշխարհագրութիւնը, որ Մովսիսի կը տրուի, մի-
եւնոյն հեղինակէն է, որ համառօտութիւնն է
Պապպոսի Աղեքսանդրացւոյ գաւառագրութեան,
որով անուղղակի նաեւ Պտղոմէոսի։ Հայաստանի,
Պարսկաստանի եւ գրացի տեղեաց ստորագրու-
թիւնը հեղինակին յատուկէ։ Աշխարհագրութիւնը
պատմութեան հետ հրատարակեցին Վիստոնք,
վերստին St.-Martin, Mémoires II. էջ 318— ան-
նշանակ ծանօթութեամբք եւ գաղղ. թարգմանու-
թեամբ։ Ըստ հետաքրքրական, անկախ մասերու-
մէջ բոլորովին տարբեր եւ ըստ մասին աւելի ճոխ
խմբագրութիւն է այն ձեռագիրը, զոր Ա. Սուքրի
հայ. եւ գաղղ. հրատարակեց ի Վենետ. 1881։
(A. v. Gutschmid, Ueber die Glaubwürdigkeit
der armen. Geschichte des Moses von Khoren,
Kl. Schr. III, էջ 282—։ Նոյնը՝ Moses von
Chorene, անդ էջ 332—։ A. Carrière, Moïse de

* եւ 1893։ Աշխարհաքար թարգմ. Սուեփանէ
Խորեն վ., Պետերբ. 1889։ Հունգարերէն՝ Szongott K.
ի Սամոշույվար 1892։

Khoren et les généalogies patriarchales, Պարիս, 1891: Կոյնը՝ Nouvelles sources de Moïse de Khoren, Վեհնա 1893*;)

Եղիշէ Վարդապետ Հայոց ամենամեծ պատմագիրներէն է. գրեց “Վասն Վարդանայ եւ պատերազմին Հայոց,, որ է Յազկերտ Բ.ի ժամանակ (439 – 51) Հայոց ընդդեմ Պարսից մղած պատերազմներու պատմութիւնը։ Ասոր կցուած է յետոյ իբրեւ յաւելուած՝ Հայ նախարարաց եւ քահանայից ի Պարսո հալածանաց եւ մարտիրոսութեան նկարագրութիւնը**։ Իտալ. Հրտրկ. Cappelletti, 1840, անգլ. C. F. Neumann, Լոնդոն 1830, գաղլ. Langlois II, էջ 177—, ռուս. Շանչեան, Տվյլիս, 1853***։ Եղիշէի Մատենագրութիւնքն (Հրտրկ. Վեհնետ. 1859) կը բովանդակեն նաև կրօնական ձառեր, որոնցմէ նշանաւորն է “Բան խրատու յազգու Արիանձանց,,։

Իրեն գրեթէ ժամանակակիցն Ղազար Փարպեցի գրեց Պատմ. Հայոց յամէն 388—485, իբրեւ շարունակութիւն Փաւստոսի, զոր այնպէս կը յարգէ։ Ղազար շատ նշանաւոր պատմագիր է, եւ նաև իւր ազգայնոց մասին զարմանալի անկողմնակալութիւն ցոյց կու տայ։ Հրտրկ. Վեհնետ. 1793 եւ 1873†, գաղլ. Աւստրեան առ. Langlois II, էջ 253—։

* Եւ ասոր Supplément, անդ, 1894: Նոյնը՝ La légende d'Abgar dans l'Histoire d'Arménie de Moïse de Khoren. Պարիս, 1895: Ասոր հայ թարգմ. Մէնէվիշեան Հ. Պ. Վիեննա 1897: Խալաթեան Դր. Արմանскій Թոօսъ, I. Մուկուտ, 1896:

** Հայ. Ա. տոլ. Կ. Պոլ. 1764: Հաւագոյնն ըստ Անձեւացեաց օրինակի թէոդոսիա 1861եւ Մուկուտ 1892:

*** Աշխարհաբար թարգմ. Ղուկասեանց Հ. Թիֆլ. 1891:

† Եւ 1891:

Յովհ. Մանդակունոյ, որ 480—87 կաթողիկոս էր, կը տրուի 22 ճառ, տպ. ի Վենետ. 1837*: Ասոր այլեւոյլ աղօթքները հայ ժամակարգութեան մէջ առնուած են:

Զ. Դարէն շկայ ծանօթ հեղինակ մը: **Յովհ.** Մամիկոնեան է դարէն կը համարուի: Եբրեւ պատմական աղբիւր մեծ կարեւորութիւն ունի Սեբէոսի Պատմ. ի Հերակղն: Յառաջաբանին մէջ յայտնապէս կ'ըսէ որ նախորդաց (անշուշտ Եղիշէի) շարունակութիւնը կը գրէ: Համառօտակի կը պատմեգերողի (457—89) պատմութիւնը մինչեւ Մաւրիկիոսի խաղաղութիւնը (591). ընդարձակ կը խօսի ժամանակակից դիպաց վրայ, կը յիշէ Հռոմոյեցւոց պատերազմներն ընդդէմ Պարսիցեւ Արաբաց, մինչեւ Մուավիեվի ինքնիշխան խալիֆայութիւնը (661): Հրարկ. Կ.Պոլ. 1851, Պատկանեան ի Պետերբ. 1879, ուռա. Պատկանեան Պետերբ. 1862, պատմութեան վերջին մասը գերմ. H. Hübschmann, Zur Geschichte Armeniens und der ersten Kriege der Araber aus d. Armen. des Sebēos, Leipzig, անթուական***:

Թէսդորոս Քոթենաւոր ունի Երեք ճառ, որոնց մին Մայրագոմեցւոց հերետիկոսական աղանդոյն դէմ, տպ. Վենետ. 1833 (Յովհ. Օձնեցւոյ գործոց հետ): Ճառ յԱրմաւենեացն օր՝ Ամհակայ Գ. կթղկոի:

Այս դարուս մէջ շատ համբաւաւոր է առաղագեան եւ թուաբան Անանիա Շերակացի, որ յունական կրթութիւն առած էր: Հրար. Պատ-

* Աւ 1860: Գերմաներէն J. M. Schmid, Ծեղենսպուրգ, 1871: Տես նաև Սարգիսեան Հ. Բ. Աննադատութիւն Յովհ. Մանդակունոյ աւ իւր երկասիրութեաց վրայ, Վենետ. 1895:

** Ն. Մառ զրեց Սեբէոսի աւ Մ. Խորենացւոյ մասին ի թէրթին Բնանտիյскն Վրեմունք 1894 Ա. (Տես «Հանդէս Ամսորեայ», 1895 էջ 18-:)

կանեան, Պետերբ. 1877: Այս դարուս վերջերը Սոկրատոյ եկեղեցական պատմութիւնը հայերէն թարգմանուեցաւ*, եւ հայ մը, որ Բիւզանդեան եկեղեցւոյ յարած էր, գրեց Հայոց եկեղեցւոյն համառօտ պատմութիւնը ի Գր. Լուսաւորչէ մինչեւ իւր ժամանակը, որ պատմաբանօրէն աննշանակ չէ, բայց կուսակցական ոգւով գրուած է. ոչ այնշափ լաւ հրատարակուած առ F. Combesis, Historia haeresis Monothelitarum, Sp. էջ 272—:

Ը. դարէն յիշատակութեան արժանի են՝ Յովհ. Օձնեցի կթղկան. “իմաստասէր”, անուանեալ, ունի Ատենաբանութիւն մը, վերջին օծման մասին կանոններ, եւ ի մասնաւորի Պաւղիկեանց գէմ ճառ մը, որոնք նշանաւոր են, եւ ամէնն ի միասին հայ. 1833ին, լատ. թարգմ. հանդերձ 1834ին Վենետիկ հրատարակուած է: Իւր ժամանակակիցն Ստեփանոս Արքեպիսկոպոս Սիւնեաց, որ երկար տտեն Ա. Պոլիս բնակելով յունարէնի քաջ տիրած էր, թարգմանեց Դիոնեսիոսի Արիսպագացւոյ, եւ Կիւրղի Աղեքանդրացւոյ (տպ. Ա. Պոլ. 1717), Նեմեսիոսի յաղագու բնութեան մարդոյ (Վենետ. 1889) գործերը. Աթանասայ, Գր. Նիւսացւոյ եւն այլեւայլ գործերը, եւ թուղթն Գերմանոսի Պատրիարքի առ Հայու: Այս դարուս մէջ հայերէն թարգմանուեցան՝ Գրիգոր Պիսիդա, Հիւսիքոս Երուսաղեմացի, Թէոդորոս Անկիւրացի, Եւագր, Անտիպատրոս Պոստրացի, Յովհ. Ալիմաքոս եւ Տիտոս Կրետացի: Դարուս վերջերը “մեծ վարդապետն”, Վեւոնդ գրեց պատմութիւն արշաւանաց Արաբացի Հայու եւ պատերազմաց արեւելեան Հռոմայեցւոց, 661էն 788: Հայ հրտր. Շահնազարեան, Պարիս, 1857 եւ Պետերբ. 1887. գաղլ. Պարիս 1857, ուսու. Պետերբ. 1862:

* Հայ թարգմ. ընդ մամլով յէջմիածին:

Փ. գարեն յանուանէ ծանօթ են երկու պատմագրութիւնք, Պատմ. Հայոց Յովհ. Աթղկու. ի, ի սկզբանէ մինչեւ 925 յետ Քի. (Հայ Հրարկ. Եղմ. 1843*, Մոսկու 1853, գաղղ. ոչ լու թարգմ. St.-Martin, Պարիս 1841: — F. Nève, Jean VI Catholicos, L'Arménie chrét. էջ 317—). Եւ Թովմաս Արծրունի, Պատմ. տանն Արծրունեաց մինչեւ ցամ 936: Թովմայի գործոյն առաջին մաս սերն են մատնական պատմութիւն Վասպուրականի (Հարաւ-արեւել. Հյատն.) Եւ ասոր իշխանական ցեղերուն: Գործոյն վրայ ամբողջացուցիչ մասեր եւ յաւելուածներ յետոյ կցուած են, Հրարկ. Ա. Պոլ. 1852, եւ Պատկանեան, Պետերբ. 1887. գաղղ. M. Brosset I, էջ 1—266: — Նոյն գարուն էին Խոսրով մեծ, որուն Մեկնութիւնն ժամակարգութեան 1730ին ի Ա. Պոլիս տպագրեցաւ, լատին թարգմ. Vetter, ի Գրայբուրդ 1880: Մեսրոպ երեց, որ գրեց Պատմ. վարուց Կերսեսի մեծի եւ Պատմ. Վրաց եւ Հայոց, տպ. ի Մագրաս 1775ին: Նշանաւոր Հայ մատենագիրն Գր. Կարեկացի, որ խորիմաստ է, լի ողեւորութեամբ կրօնի, ճշմարտութեան եւ բարոյականութեան, եւ լի քնարական աւիւնով ոչ միայն իւր սակաւաթիւ երգերուն մէջ, այլ եւ իւր արձակ բազմաթիւ գրութեանցը մէջ, որ են աղօթք, ճառք եւներբողեանք, որոնք նաեւ առանց մեկնութեան դժուարիմաց են, եւ գեղեցիկ մեկնութիւններով ի Հ. Գաբր. է Աւետիքեան Հրատարակուած են ի Վենետ. 1827**: Աւելի դիւրիմաց է իւր մեկնութիւնն երգոց երգոյն, զոր 26 տարեկան գրած է, տպ. Վենետ. 1789, նաեւ իւր Մատենագրութեանց Հրատարակութեան մէջ, Վենետ. 1827, եւ 1840ին վերստին անփոփոխ: (F. Nève, St. Grégoire de Nareg, L'Arménie chrét. էջ 266—:) Պատմագիրներէն

* Բ-տպ. 1867:

** Աւ 1801, 1859:

Ժիշտատակութեան արժանիք են՝ Աւխտանելու եղիսակ .
(Աւահայի), որ գրած է պատմութիւն մը յերիս
ժամանու 1. Պատմութիւն հայրապետաց եւ թա-
գաւորաց Հայոց մինչեւ ցթագաւորն Տրդատ .
2. Պատմ . բաժանման Արաց ի Հայոց . 3. Յաղագ .
մկրտութեան ազգին Օտակն (կորուսեալ) կոչեցեալ .
Հրուր . Վաղարշապատ 1871 . գաղլ . M. Brosset,
Deux historiens arméniens, Kiracos de Ganzak,
Oukhtanès d'Ourha, Պետերբ . 1870 : Մովս .
Կաղանկատուացի , որ Աղուանից պատմութիւնը
գրեց , մի միակ գործն՝ որ կը խօսի Հայոց գրացի
այս ազգին վրայ , որ յետոյ Հայոց մէջ ձուլուեցաւ .
Հայ . Շահնաղարեան , Պարիս 1860 , Մոսկուա
1860 , ռուս . Պատկանեան , Պետերբուրգ 1861 :
Հատուածք ինչ առ Brossetի , Additions à l'histoire
de Géorgie , Պետերբ . 1851 :

ԺԱ. Պարուն է Ստեփ . Ասողիկ Տարօնեցի , որ
ամեղերական պատմութիւն մը գրեց մինչեւ ցամի
1004 . Հայ . Պարիս 1854 , Պետերբ . 1885 , ռուս .
1864 , գաղլ . Dulaurier , Մասն Ա . Պարիս 1883 :
Արիստակես Լաստիվերացի , որուն պատմութիւնը
989—1071 կը համնի , եւ բաղմաբան ողբերով կը
առորագրէ Աելիջուկեանց ձեռօք Հայաստանի կրած
զարհուրելի արկածները , ապ . Հայ . Վենետ . 1845 ,
գաղլ . Պարիս 1864* :

Այս Պարու Քաղաքականօրէն եւ մատենա-
գրութեամբ նշանաւորագոյն անձնաւորութիւն-
ներէն մին է Գր . Վաղիստրոս , † 1058 , որ Կոս-
տանողին Մոնոմախոս կայսրմէ մագիստրոս եւ կու-
սակալ անուանուեցաւ Միջազետաց . իւր տաղա-
շափութիւնքն հրատարակուեցան Վենետ . 1830 .
Ժամանակակից պատմութեան համար թանկագին
արժեք ունին թղթերն : Քաղուածօրէն թարգմ .

* Աշխարհաբար թարգմ . Տէր-Պետրոսիս Մ .
ՀՀ . Աղեքանդրոսով 1893 :

V. Langlois, Mémoire sur la vie et les écrits du prince Grégoire Magistros: Journal asiat. VI sér. T. XIII, № 4—: Հմմա. Langlois I, № 401—403:

Աւելի բազմաբեղուն էր մատենագրութեան համար ԺԻ. Դարր, Թուբենեան Հարստութեան ծաղկեալ ժամանակը: Այս ժամանակի ամենամեծ մատենագիրն է Ներսէս Ալայեցի (Հռոմելոյ = Կալա - Էրոռում) կամ Շնորհալի, Կթղկո. 1166—1173: Իւր տաղաչափութիւնքն հրատր. Վենետ. 1830. Աղօթքն 36 լեզուի թարգմանուած Վենետ. 1862 եւ 1882, Սիւնհոդոսական ճառն հայ.-լատ. Վենետ. 1830. Կոյնը եւ թղթերը Վենետ. 1848: (F. Nève, le patriarche Nersès IV dit Schnorhalli, L'Arm. chrét. № 269—:) Կոյնպէս յիշատակութեան արժանի են Խգնատիոս Վ., որուն մեկնութիւնն յաւետարանիչն Ղուկաս, յօրինեալ յոյն վարդապետաց՝ մանաւանդ Յովհ. Ոսկեբերանի հետեւողութեամբ. տպուած է Կ. Պոլ. 1735 եւ 1824: Սարդիս Շնորհալի, որ ունի Մեկնութիւն եաւթանց թղթոց կաթուղիկէից, Կ. Պոլ. 1743 եւ 1826, եւ ճառեր, տպ. Կ. Պոլ. 1743: Մաթէոս Ուսհայեցի, որ գրեց պատմութիւն մը 952—1136, լի բուռն ատելութեամբ ընդդէմ Յունաց, եւ սաստիկ համակրութեամբ խաչակրաց: Գրիգոր Երեց այս պատմութեան շարունակութիւնը գրեց մինչեւ յամն 1162. հայ. հրտ. Եղ. 1869, գաղզ. Dulaurier, Պարիս 1858 (F. Nève, Chronique de Matthieu d'Edesse, անդ, № 341—:) Սամուել Անեցի, որ ժամանակագրութիւն մը գրեց ի սկզբանէ մինչեւ 1179, շարունակուեցաւ մինչեւ 1358 (ըստ Brossetի) եւ 1664 (ըստ Տէր-Միքելեանի). հայ. հրտր. Տէր-Միքելեան, Վաղարշապատ 1893. լատ. Զօհրապ, իբրեւ յաւելուած Եւսեբեոյ Քրոնիկանի Միլանի հրատարակութեան 1818. գաղզ. Brosset II. Կերսէս Լամբրոնացի:

Տարսոնի Արքեպս. իւր անուանակցին հետ ժամանակին ամենանշանաւոր աստուածաբաններէն է: Ատենաբանութիւնը հրտրկ. Հայ *-իտալ. Հ. Յ. Նուգերեան, Վենետ. 1812, գերմ. Neumann, Լայպցիդ 1834**: Խորհրդածութիւն սրբազն պատարագի, Վենետ. 1847: Իւր վարդապետական գրութիւններն ու թղթերը Գրիգոր Տղայի (Կթղկո. 1173—80) թղթերուն հետ տպ. Վենետ. 1838:

Միքայէլ Մեծ, Պատրիարք Ասորւոց (1166—99), գրեց ժամանակագրութիւն մը մինչեւ յթագաւորել Լեռն Բ. ի (1198): Ասորերէնը կայ այժմ ալ, բայց չէ հրատարակուած: Հայ թարգմանութիւնը, կամ ճշդագոյնո՞ւ ըստ մասին համառոտուած եւ ըստ մասին ընդարձակուած հայ խմբագրութիւնը տպ. Եղմ. 1871*** հանդերձ շարունակութեամբ յամն 1229. գաղղ. Langlois, Վենետ. 1868 հանդերձ շարունակութեամբ յամն 1246: Զեռագրաց մէջ կայ, եւ նաեւ հրատարակուած է Միքայէլի նոյնպէս նոր խմբագրուած ճաւն ի քահանայութիւն†:

Միհիթար Գօշ († 1213), որուն 190 առակները 1790ին եւ 1842ին ի Վենետիկ հրատարակուեցան††:

Նաեւ ՓԳ. Դարու մէջ կան շատ հեղինակներ, որոնցմէ միայն հետեւեալները կը յիշենք: Վարդան Մեծ, որ տիեզերական պատմութիւն որ Դրեց յամն 1268. Հայ. հրտրկ. Մոսկուա 1861,

* Ա. տպ. Կ. Պոլ. 1729:

** Ռուսերէն՝ Էմին, 1865:

*** 1870 եւ 1871 տարբեր խմբագրութիւններ:

† Եղմ. 1871:

†† եւ 1854: Մի. Գօշի Դատաստանագիրք Հայոց, հրտրկ. Վ. Բաստամեանց, Վլուշպտ. 1880: Kohler J. Das Recht der Armenier: Zft. f. vergl. Rechtsw. V. Bd. S. 385—436. Հայ. Ռւսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրոյն, Վիեննա, 1890:

Վենետ. 1862, ռուս. Էմին, Մոսկուա 1861: Նոյն ունի առակիներ, Հայ.-գաղղ. Հրտրկ. St.-Martin, Պարիս 1825. Մելիսութիւն Ս. Գրոց, զոր գրեց Հեթում Ա. թագաւորին խնդրանօք*, Քաղուածօրէն Հրտրկ. գաղղ. E. Prud'homme: Journal Asiat. VI sér. T. IX, S. 147—: Կիրակոս Գանձակեցի գրեց պատմութիւն մը՝ որ երկու մաս ունի. Մին Հայոց հին պատմութեան Համառօտութիւնը մինչեւ ցամն 1165, եւ միւսն ժամանակակից պատմութիւն Մղուլաց, Վրաց եւ Աղուանից մինչեւ ցամն 1265. Վերջինս հեղինակին Հայրենիքն է եւ մասնաւորապէս նկատողութեան առնուած. Հայ. Հրտրկ. Մոսկուա 1858, Վենետ. 1865, գաղղ. Brosset 1870/71: Ասոր ժամանակակիցն Մաղաքիա աբեղայ գրեց Մղուլներու արշաւանաց պատմութիւնը մինչեւ ցամն 1272. Հայ. Պետերբ. 1870, ռուս. Պատկանեան 1871, գաղղ. Brosset, Addition à l'histoire de la Géorgie 1851, էջ 438—: Միհթարայ Անեցւոյ ժամանակագրութիւնը, զոր Վարդան եւ Ստեփանոս Օրբէլեան գործածած են, կորսուած կը Համարուի: Պատկանեան ասոր առաջին մասը 1879ին ի Պետերբ. Սեբէսի գործոյն իբրեւ յաւելուած Հրատարակեց Տփղիսի Արքեպիսկոպոսին անկատար մէկ ձեռագրին վրայէն: Վահրամ Ռաբունի ստանաւոր գրեց Ռուբենեանց պատմութիւնը մինչեւ ցամն 1280. Հայ. Հրտրկ. Մադրաս 1810, Պարիս 1859, անգլ. Neumann, Լոնդոն 1831, գաղղ. Պարիս 1864:

Ստեփանոս Օրբէլեան, Արքեպ. Սիւնեաց 1287—1304 գրեց Պատմութիւն Սիւնեաց, Հրտրկ. Պարիս 1859, Մոսկուա 1861, գաղղ. M. Brosset, Histoire de la Siounie par Stéphanos Orbélian, Պետերբ. 1864—66: Ամբատ սպարապէտ, Եղբայր Հեթում Ա. թագաւորին (1224—69) գրեց ժա-

* Տալ. ըստ մասին Կ. Պոլ. 1797 և 1826:

մանակագրութիւն մը մինչեւ յամն 1274, զոր ուրիշ մը մինչեւ 1331 շարունակեց, հրտր. Առակուա 1856, Պարիս, 1859: Ասկէ քաղուածք մը դաղլ. Langlois, Mémoires de l'acad. de St.-Pétersb. VII sér. T. IV. Միսիթար Այրիվանեցի գրեց ժամանակագրութիւն մը յամն 1289. հրտրկ. Առակուա 1860*. դաղլ. Brosset, Mémoires de l'acad. de St. Pétersb. VII. sér. T. XIII, Nr. 5, 1869.

Յաջորդ անկման դարերէն կը յիշենք միայն պատմագիրները: Թուվմաս Մեծոփեցի ԺԵ դարուն թեմուր խանի եւ յաջորդացը պատմութիւնը գրեց. հրտրկ. Շահնազարեան, Պարիս 1860: Այս հրտարակութեան մէջ կը պակսին հետեւեալ յաւելուածներն 1. Վասն միաբանութեան Հայոց եւ Օձման Կթղկուի. յամին 890 (= 1441), 2. Յաղադո Էջմիածնի օրհնութ. 3. Վասն աքսորման Կիրակոս Կթղկուի. հայ. Տփղիս, 1892. (F. Nève, Etude sur Thomas de Medzoph et sur son histoire de l'Arménie au XV. siècle: Journal asiat. 1855, Nr. 13. Նոյնը Les sources arméniens pour l'histoire des Mongols, L'Armén. chrét. էջ 371—. Նոյնը, Exposé des guerres de Tamerlan et de Schah Rokh dans l'Asie occidentale d'après la chronique inédite de Thomas de Medzoph, Բրիոնսէլ 1860:)

Վերջապէս ԺԵ դարուն յիշատաեսութեան արժանի է Առաքել Գաւրիթեցի, որ 1602—61ի պատմութիւնը գրեց. ասիկայ Շահ Աբբասի ժամանակ Հայոց տառապանաց եւ ի Սպահան փոխադրութեան պատմութեան գլխաւոր աղբիւրն է. հրտրկ. Ամստերդամ 1669**, դաղլ. Brosset I, էջ 267—: Քանի մը գործեր, որ ԺԵ եւ ԺԸ դա-

* Լաւագոյն Պետերբ. 1869 նաեւ ոուս թարգմ. ի Պատկանեանէ:

** Վաղարշապատ 1884, 1896:

րու աշխարհական եւ եկեղեցական պատմութեան համար կարեւոր են, ինչպէս Զաքարիա Սարկաւագի († 1699) Պատմագրութիւնը*, Աբրահամ կիթղկոի. Կրետացւոյ պատմ. Նատր-Շահին**, եւն, Brosset իւր Collectionին Բ. Հար. մէջ գաղղ. թարգմանութեամբ հրատարակեց :***

ԺԸ դարով կը սկսի Մխիթարեանց մատենագրական գործունեութիւնը եւ եւրոպական գիտութեանց հետեւողութեամբ գիտնական աշխատութեանց բոլորվին մէկ նոր տեսակը :

Յ. Եկեղեցական պատմութիւն Հ-յաց :

Հայաստան հռչակուած է՝ իբրեւ քրիստոնեութիւնն առաջին անգամ պետութեան կրօնն ըրած երկիր։ Յետսագոյն զրոյցները քրիստոնեութեան ի Հայո առաջին անգամ քարոզուելոց ժամանակը հանած են, եւ կ'աւանդեն որ Հայաստանի մէջ են չորս առաքելոց գերեզմանները, որ են Բարթողիմէոս, Թագէոս Ղերբէոս, Սիմօն եւ Յուդա։ Աւագագոյնք եւ նշանաւորագոյնք են Բարթողիմէոս եւ Թագէոս, եւ անոր համար ալ յաճախ առանձինն կը յիշուին։ Երբեմն նաև զանազանութիւն կ'ընեն երկու Թագէի՝ առաքեալն եւ եօթանասնից մէկը։ Ասոնք այն առաքեալներն են՝ որոնց գործունեութիւնը զրոյցներն յարեւելու սահմանափակած են. յետսագոյն աւանդութիւնն ալ նոյները Հայաստանի մէջ ամփոփած է (Lipsius, Apostelgesch.

* Տալ. Վաղարշապատ, 1870:

** Տալ. Վաղարշապատ 1870:

*** Այս ընդհանուր տեսութենէ դուքս մացած են ուրիշ շատ հեղինակներ եւ անանուն գործեր, որոնցմէ ոմանք տպագրուած ալ են՝ ինչպէս Դիրք Վաստակոց (Վենետ. 1876) Մխ. Հերացի (Վենետ. 1832) Մելնութիւն գործոց առաքելոց (Վենետ. 1840) եւն։

II² էջ 97:) Այս առաքելոց վրայ եղած զրոյցները ,
որոնք մեծաւ մասամբ յունական եւ ասորական
ծագում ունին , Հայերն՝ յարաքերութեամբ աւելի
ուշ ատեններ , նոր խմբագրած եւ բնդլայնած են:
Ասոր մնացորդը մենք կը դտնենք Մ. Խորենացւոյ
պատմութեան մէջ: Կարելի է ցուցընել՝ որ Բար-
թողիմէոսի զրոյցն աւելի հնագոյն ծագում ունի.
յոյն վկայութիւններն արդէն զինք Ե դարուն յՈւր-
բանոպոլիս (Ալբանոպոլիս , Կորբանոպոլիս եւն , Հայ .
Արեւբանոս քաղաք) բնականապէս բոլորովին ան-
ծանօթ քաղաք մը ի Մեծն Հայաստան , մարտիրո-
սացած կը դնեն: Սակայն Բարթողիմէոս Թաղէի
չափ նշանակութիւն չունի Հայոց համար: Աբ-
գարու՝ Եդեսիոյ թագաւորին զրոյցը , Քրիստոսի
հետ թղթակցութիւնը եւ Թաղէի առաքումն
յԵդեսիա կանուխ ժամանակաւ արդէն ի Հայս ժո-
ղովրդական եղած էր. Հայք ասորական զրոյցը
պարզապէս սեպհականեցին: Աբգարու զրուցին Հայ
խմբագրութիւնը մեզի կը ներկայանայ նախ “Ալար-
դապետութիւն Աղէի” գործոյն թարգմանու-
թեան մէջ (Լաբուբնիա , Դիւանագիր դպիր Եդե-
սիոյ , Թուղթ Աբգարու , Հայ . Վենետ . 1868 , Եղմ .
1868 , գաղղ . L. Alishan , Վենետ . 1868 , եւ
Emin առ Langlois II. էջ 313 —*: Հայ թարգ-
մանութիւնն ասորի բնագրին նաեւ նոր խմբագրու-
թիւնն է , որ “Աղէի” մահն ու թաղումը կը լուէ ,
եւ զինք իբրեւ աւետարանիչ դէպ յԱրեւելս ու-
ղեւորած կը դնէ: Ասով ուղուած է Աղէի պատ-
մութիւնը միաբանել այն արդէն տիրող զրուցին
հետ՝ որ Թաղէի քարոզութիւնն ու մարտիրոսու-
թիւնն ի Հայս կատարուած կ'աւանդէր: Այս
թարգմանութեան ժամանակն որոշել դժուարին

* Տես Հ. Յ. Տաշեան , Վարդապետութիւն Առա-
քելոց անվաւերական կանոնաց մատեանը . Թուղթ Յա-
լուբայ առ Կողբատոս եւ Կանոնք Թաղդէի: Քննու-
թիւնը եւ բնագիրը: Վիեննա , 1896 :

է. սակայն յամենայն դեպո Մ. Խորենացիէն յառաջ է: Վենետ. 1853ին տպուած “Վկայաբանութիւն Թագէստի առաքելոյն քարոզութեանն եւ գալստեանն ի Հայո եւ կատարման որ ի Քրիստոս”, (Սովերք, Ը. Վենետ. 1853) կ'աւանդէ՝ որ Թագէստ Սանատրուկ թագաւորին դաշած է, որուն Հայաստանի թագաւորութիւնը Եղեսիայէն յայտնապէս տարբեր կը դրուի: Այս վերջին աւանդութիւնը Լաբուբնայի եւ Մ. Խորենացւոյ մէջ միջին բան մըն է, եւ կը ներկայացընէ նոյն ժամանակի ընտանի աւանդութիւնը: Ասոր վերջնական խմբագրութիւնն է Մ. Խորենացւոյ քով (Բ, 30 - 36) գտնուածն: Ասորական զրուցին մինչեւ Խորենացւոյ ժամանակ առած նոր խմբագրութիւնները միայն յաւելուած մ'ունէին Հայոց մասին, այն է՝ զԹագէստ Հայաստան կը տանին եւ հոն մարտիրոսացած կ'աւանդեն. իսկ Մ. Խորենացի ասորի զրոյցն ամբողջովին Հայաստանի կը սեպհականէ: Աբգար թագաւորը կը հայացուի, Եղեսիա կ'ըլլայ Հայաստանի մայրաքաղաքը. եւ որովհետեւ Աբգար իւր ժողովրդեան հետ քրիստոնէութիւնը կ'ընդունի, Հայաստան առաջին քրիստոնեայ երկիրը կ'ըլլայ: Սանատրուկ հայ թագաւորը այժմ Աբգարու քեռորդին կ'ըլլայ, եւ անոր կը յաջորդէ նախ իբրեւ Հայոց թագաւոր, եւ յետոյ նաեւ Եղեսիայի: Այս ամէն նորալուր դեպքերը զուտ հնարսւած են: **S**ես վերջնական ուսումնասիրութիւնն A. Carrière, La légende d'Abgar dans l'histoire d'Arménie de Moïse de Khoren, Պարիս 1895: Առանց տարակւսի է որ Թագէի զրոյցն ի Հայո շատ աւելի հին է, քան թէ այս գրաւոր աւանդութիւնը: Արդէն Փաւոսոս Բիւղանդ կը յիշէ Թագէի քարոզութիւնն եւ առաքելասպան Սանատրուկը (Գ, 1 որ մասն սակայն Կարիէր կառկածելի կը դանէ): ‘Նշանակութիւն ունի այն՝ որ կաթողիկոսութեան աթոռը Փաւոսոս “Աթոռ

Թաղէի „կ'անուանէ (գ. 12, Դ, 4). Եւ որովհետեւ կեսարիա այս զըռւցին հետ կապ չունի, — Թէու փիլոս՝ Թաղէի աշակերտը եւ կեսարիոյ առաջին եպիսկոպոսը շատ ետքը հնարուած գիւտ մըն է, — յայտնապէս կ'երեւայ՝ որ Թաղէի հնագոյն զըռւցի մը հետ կապ ունենայ: Արդէն Գր. Լուսաւորշէն յառաջ՝ Ասորիքէն Հայաստանի հարաւային՝ Ասորիքի սահմանակից երկիրները (Ծոփք — Վասպուրական) քրիստոնէութիւնը մուտ գտած էր: Հնագոյն ժամանակներու մէջ ասորի եպիսկոպոսներու եւ քահանաներու ոչ ցանցառ կը հանդիպինք; Եւ սովորաբար ասորերէնը եկեղեցական լեզուն էր: Աբգարու եւ Թաղէի զըռյցներուն ի Հայս մուտքն յայտնապէս մատնացոյց կ'ընեն՝ որ քրիստոնէութիւնն եղեսիայէն եկած է Հայոց: Մարքարտ ZdmG 1896 էջ 651 Մծբինը ցոյց կու տայիբը եւ երկրորդ կենդրոն Հայաստանի առաքելութեանց: Թէ յառաջ քան դԳր. Լուսաւորիչ քրիստոնէութիւնն ի Հայս մուտ գտած էր, սույդ հետք մը կը ցուցընէ Մերուժան եպիսկոպոս Հայոց, առ որ Գիոնեսիոս Աղեքսանդրացի (248—265) ապաշխարութեան վրայ թուղթ մը գրած է: (Եւսեբ. Եկեղ. Պատմ. Զ. 46, 2:)

Բոլորովին նոր դար մը կը սկսի Գրիգոր Լուսաւորիչ, Հայաստանի ճշմարիտ առաքեալը: Ըստ (ոչ շատ հաւատալի) աւանդութեան՝ Անակ, Սուրէն Պահլաւ աղնուական տան մէկ սերունդը, որ Խոսրով թագաւորն սպաննեց († 238), Գրիգորին հայրն է: Անշուշտ Անակ, ինչպէս նաեւ ուրիշ շատ հայ իշխաններ ու նախարարներ՝ Պարսից Հայաստանը գրաւելու ժամանակ՝ Հռոմէական մասը գաղթած է: Գրիգորի կը կեսարիա քրիստոնէական եւ յունական կրթութիւն առաւ, որ Հայաստանի բովանդակ քրիստոնէական զարգացման համար շատ մեծ նշանակութիւն ունեցաւ: Տրդատայ Հայաստանի վերստին տիրելու եւ բարեկարգելու ժամա-

նակ՝ Գրիգոր՝ թագաւորին ամէնէն եռանդուն գործակիցն է։ Սակայն թագաւորութեան վերականգնման հետկապուած էր նաեւ ազգային կրօնի վերականգնումն՝ որ պարսկական հրապաշտութեամբ բարձուած էր։ Գրիգոր իբրեւ քրիստոնեայ՝ կ'ընդդիմանայ թագաւորին հրամանաւ կատարուած ազգային շքեղ հանդիսութեան ժամանակ մեծ դիցուհւոյն Անահտայ բաղնին վրայ ծաղկեպսակներ նուիրելու, եւ իւր քրիստոնէութիւնը կը դաւանի։ Թագաւորը զայրացած զինք զարհուրելի կերպով կը տանջէ. շատ նշանաւոր է վարուցը մէջ՝ 13 տարի խոր վերապը մնալը։ Վերջապէս թագաւորը հրաշքով (այսպէս կը յիշէ նաեւ Սովորենու Բ. 8) դարձի կու գայ, եւ այնուհետեւ կ'ըլլայ եռանդուն քրիստոնեայ։ Երկուքն ալ յատուկ ծրագրաւ եւ արիութեամբ երկիրը քրիստոնէութեան կը դարձընեն։ Տրդատ եւ Գրիգոր զօրաց դլուխն անցած կը դիմեն նախ հին մայրաքաղաքն Արտաշատ. այստեղ Անահտայ տաճարը եւ քաղաքին մօտ Տիւրայ բագինը եւ քրմաց դպրոցը՝ քրմաց եւ տաճարին սպասաւորաց յամառ ընդդիմադրութեան յաղթելով դետնայատակ կ'ընեն, եւ տաճարին ընդարձակ կալուածները եւ բոլոր սպասաւորները քրիստոնեայ եկեղեցեաց ստացուած կ'ըլլան։ Նոյնպէս կը վարուին արեւմտեան Հայաստանի Գարանաղի, Եկեղեց եւ Գերջան գաւառներու նշանաւոր սրբութեանց հետ։ Թագաւորին բաղձանաց համեմատ՝ Գրիգոր հայ նախարարներու շքեղաշուք ընկերակցութեամբ կեսարիա կ'երթայ, ուր զեւոնդիոս հանդիսապէս զինք Հայաստանի Աթղկու. եւ քահանայապետ կ'օծէ։ Ասով հայ Եկեղեցին Կապաղադովիկեան Եկեղեցւոյ հետ իբրեւ դուստր կապակցութիւն ունեցաւ, ինչպէս Եթովպականը՝ Աղեքսանդրիոյ հետ, եւ ոռւսականը՝ Կ. Պոլսոյ։ Գրիգոր Կապաղադովիկիայէն հետը բերաւ Յովհ. Մկրտչ (Սուրբ Կարապետ) եւ Ըթենդե-Յովհ։

նէսի (Աթանաղինեայ) նշխարները, որոնք այն ժամանակէն Հայոց ազգային սրբութեանց կարգը մտան: Գրիգոր ի վերադարձին դեպ ի հարաւ շեղեցաւ: Տարօնոյ Աշտիշատ քաղաքին մէջ պետութեան ամենամեծ սրբութիւնը կար, երեքկինն՝ Վահագն, Անահիտ եւ Աստղիկ: Այս տաճարներն ալ կողոպտուեցան եւ կործանուեցան, եւ անոնց տեղ կանգնուեցաւ Քրիստոսի փառայեղ եկեղեցին՝ մեծն եւ առաջին եկեղեցին, մայրն ամենայն եկեղեցեաց Հայոց,,: Եկեղեցւոյ անմիջապէս կից էր Կաթողիկոսին պալատը: Հոս դրուեցաւ նաեւ հետերնին բերած նշխարաց մէկ մասը՝ ի պաշտպանութիւն ընդդէմ դիւաց, եւ տարին եօթն անգամ ի պատիւ մարտիրոսաց հանդիսապէս աստուածային պաշտօն կը մատուցուէր, որուն բովանդակ աշխարհէն մարդիկ կը դիմէին աշխարհախումբ: Նաւակատեաց յաջորդեց մկրտութիւն բաղմաթիւ մարդկան: Գրիգոր ասկէ չուեց Այրարատ գաւառը: Հոս էր Վանատուր Վահեվանեան դից տաճարը, որուն շատ մարդ կը յաճախէր: Այս ալ եկեղեցւոյ փոխուեցաւ յանուն Ս. Կարապետի եւ Ս. Աթանաղինեայ, եւ հիւսիս-արեւելեան յոդնախուռն ժողովուրդը մկրտուեցաւ:

Այս նորակազմ հայ եկեղեցւոյ վրայ երեք բան մտադրութեան արժանի է: Նախ ազգային նկարագիրը: Գրիգոր տեղական լեզուաւ կը քարոզէր: Առաջուան քրմերու որդիքն բատ հրամանին Գրիգորի քահանայական դպրոց մը բերուեցան եւ կրթուեցան, որ եւ յետոյ եպիսկոպոսներու վանական դպրանոցն եղաւ: Ասկէ յառաջ եկող աշակերտները հետղհետէ տեղաւորուեցան տասուերկու եպիսկոպոսութեանց մէջ, զոր Գրիգոր հաստատած էր: Երկրորդ՝ դարձը վերին իշխանութենէ եւ բռնութեամբ կատարուեցաւ: Ազնուականութիւնն յամենայնի իւր արքային կը հետեւէր: Ժողովուրդն՝ եւ ի մասնաւորի կանայք, դեռ երկար ատեն հին

կրօնին մէջ մնացին։ Ասոր մեծապէս նպաստեց այն
 պարագայն՝ որ ուսուցիչներն ու քարողիչները՝
 մեծաւ մասամբ երկրին լեզուին անդէտ յոյն եւ
 ասորի էին։ Եւ վերջապէս երրորդ՝ հայ եկեղեց։ Ն
 յատկապէս հրէական նկարագիրը։ Կաթողիկոսու-
 թիւնը աւելի հրէական քահանայապետութեան
 նման էր, քան թէ յատկապէս քրիստոնէական
 եկեղեցական աստիճանաւորութեան։ Կաթողիկո-
 սութիւնն ու եպիսկոպոսութիւնը որոշեալ ընտա-
 նեաց մէջ ժառանգաբար կը մնար։ Անոր համար
 բարձրաստիճան եկեղեցականք սովորաբար ամուս-
 նացեալ կ'ըլլային։ ամուրի քահանայապետներ
 իբրեւ ցանցառ զարտուղութիւն՝ առանձինն կը
 յիշատակուին։ Գրիգորին յաջորդեց իւր կրտսեր
 որդին Արիստակէս, որ 325ին Նիկիոյ ժողովոյն մէջ
 էր։ իրեն յաջորդեց երէց եղբայրն Վըթանէս, որ
 իւր անդրանիկ որդին Գրիգոր(իս)ը Վըաց եւ
 Աղուանից կթղիս։ Դրաւ։ Կ'երեւայ թէ այս ժա-
 մանակէն սկսած է Վըաց եկեղեցւոյն, որ ըստ ին-
 քեան Հայոցմէանկախ քրիստոնէութիւն ընդունած
 է, Հայոց հետ սերտ կապակցութիւնը։ Արդէն
 չորրորդ կաթողիկոսն՝ Վըթանիսի երկրորդ որդին
 Յուսիկ, թագաւորին հետ կոիւ ունեցաւ եւ բռնա-
 բար սպանուեցաւ։ Ասոր որդիքն աշխարհականա-
 ցան, եւ անոր յաջորդեցին ոչ քահանայապետական
 ցեղէ՝ խաղաղական կաթողիկոսներ։ Բայց Սուրբն
 Ներսէս, Յուսիկան թոռը, շատնշանաւոր անձնաւ-
 որութիւն է։ որ աղնուական պաշտօնեայ էր պա-
 լատան՝ ինչպէս նաեւ իւր հայրը, եւ թագաւորին
 եւ ժողովրդեան բուռն թախանձանօքը կաթողի-
 կոս եղաւ։ Ինքը Կեսարիա կը թուած էր, եւ ջանաց
 Ա. Բարսղի եկեղեցական դաղափարականները ի
 Հայս գործադրել։ Աշտիշատայ ժողովոյն մէջ (կը
 կարծուի՝ 365ին) որոշուեցաւ որ Առաքելական
 կանոնները պարտաւորիչ են, եւ ամուսնութեան
 ու պահոց մասին խիստ կանոններ դրուեցան։ Ինքը

կարգի դրաւ նաեւ աղքատաց եւ հիւանդաց հոգացողութեան գործը : Ամէն կողմ աղքատանոցներ, հիւանդանոցներ եւ հիւրանոցներ կանդնուեցան : Բայց ամէնէն նշանաւորն է՝ վանական հասատութեանց սկզբնաւորութիւնը : Սուրբ ճգնաւորաց ձեռօք, որոնք աշակերտաց գնդեր շուրջը ժողովեցին, հարեւանցի քրիստոնեայ եղած ժողովուրդը հիմնապէս քրիստոնեայ ըրին : Սակայն յունական օրինակի վրայէն ձեւուած այս տեսակ եկեղեցական կենաց սաստիկ հակառակեցան թագաւորն եւ ազատանին : Արշակ թագաւորը հակառակաթու կաթողիկոս մը դրաւ . բայց այն միջոցին՝ երբ թագաւորը Պարսիկներէն գերի տարուեցաւ եւ Հռոմայեցիք միջամտեցին, Ներսէս բացարձակ աղատոիրեց՝ փոխանակ անչափահաս Պապ թագաւորին (367—374) : Բայց վերջինս, հազիւ թէ չափահաս եղաւ, քահանայից երդուեալ թշնամին դարձաւ : Մեծամեծ նուիրատուութիւնքն, զոր Տրդատ թագաւորն ամէն եկեղեցեաց տուած էր, Պապ ըստ մասին ետ առաւ եւ քահանայից թիւը նուազեցուց : Թագաւորն հիւանդանոցներն ու հիւրանոցները վերցուց եւ կանանց կուսաստանները փակեց : Ամուսնութեան կանոնական արդելքներն անզօր հրատարակեց, եւ հեթանոսական սովորութիւնները լռելեայն դարձեալ թոյլ տուաւ : 374էն յառաջ Ներսէս՝ թագաւորէն թունաւորուեցաւ . որով Ներսիսի երկրորդ տիեզերական ժողովոյ մասնակցինն ըստ ժամանակագրութեան անկարելի կ'ըլլայ : Բարսեղ Աեսարացի Հայոց թագաւորութեան վրայ բանադրանք դրաւ եւ նոր կաթողիկոս մը ձեռնադրելը զլացաւ : Սակայն Պապ թագաւորը դտաւ իրեն հպատակ եկեղեցականներ, որոնք հայ եպիսկոպոսներէն ձեռնադրուեցան : Այս պետութեան հաւատարիմ կաթողիկոսներուն մեծագոյն մասն Աղքանասս Եպիսկոպոսին ցեղէն էին, որ իբրեւ ախոյեան քահանայապետական ցեղին՝ կաթողի-

կոսութիւնը ձեռք բերելու մրցութիւն կ'ընէր։
Հանդերձ այսու՝ այս կաթողիկոսներէն շատերը
նաեւ հակառակ կողմնակցութենէն իբրեւ բարե-
պաշտ մարդիկ ճանչցուած են։ Նշանաւոր յառա-
ջադիմութիւն մըն էր թագաւորական կողմնա-
կցութեան հետեւեալ դործը։ Ներսեսի մահուրնէն
ետեւ Հայաստան Աեսարիոյ հետ ունեցած ամէն
եկեղեցական կապերը վերջնականապէս խզեց եւ
եկեղեցականորէն բոլորովին անկախ եղաւ։ Այժ-
մու ինքնագլուխ եկեղեցին ունեցաւ նաեւ իւր
սեպհական զրոյցը։ Տարօնի հին մայր եկեղեցին իւր
նշանակութիւնը կորորնցուց կաթողիկոսներն ոկանն
Վաղարշապատ մայրաքաղաքը նստիլ։ Կարելի է
ցուցընել՝ որ արդէն Ե դարու առաջին կիսուն
կայ զրոյց մը, թէ Քրիստոս անձամբ Վաղար-
շապատի մայր եկեղեցին հիմնած ըլլոյ եւ Ա.
Գրիգոր Լուսաւորչին տեսլեան մէջ եկեղեցւոյն
յատակադիմը նկարած ըլլոյ։ Վաղարշապատի
տեղական սուրբերն՝ Գայիհանէ եւ Հոփիսիմէ,
կաթողիկոսութեան հետ սերտ յարաբերութեան
մէջ մուծուեցան։ Սակայն այս նոր զրոյցը չկրցաւ
իրական պատմական դիպաց յիշատակը բոլորու-
վին ջնջել։

Յամին 390 Սահակ Մեծն Պարթեւ, Ներ-
սեսի որդին, կաթողիկոսական աթոռը բարձրացաւ։
Իւր կաթողիկոսութիւնը Հայոց եկեղեցւոյն փոփո-
խման էական կէտն է։ Սահակ իւր հօրը պէս
վանականութիւնը զարգացուց, սակայն նոր ստա-
ցուած եկեղեցական անկախութիւնը՝ հակառակ
մինչեւ այն ժամանակ տիրող խիստ եկեղեցական
կողմնակցութեան՝ մնաց հաստատուն։ Սահակ ինք
զինք խիստ հաւատարիմ ցուցուց առ թագաւորու-
թիւնն՝ որ տկարացած եւ պարսկական աւատա-
պետութեան ենթարկուած էր։ Ամենայն զօրու-
թեամբ, թէեւ ի զուր, ընդդիմացաւ վերջին Եր-
տաշէս թագաւորին դահընկեցութեան, եւ Հայա-

տանի պարսկական կուսակալութեան փոխուելուն՝
յամին 428: Բայց ազատանին իւր կամքն յառաջ
տարաւ, եւ պարսկական պետութիւնը շատ ճար-
տարութեամբ յօդուտ գործածեց ոյս անմիաբա-
նութիւնը՝ նաեւ զԱսհակ գահընկէց ընելու, որ
մեծ ազդեցութիւն ունէր, եւ կաթողիկոսութիւնը
հետզհետէ երկու Ասորիներու տալու: Յատուկ
նպատակաւ թոյլ տրուեցաւ որ ասորերէնը իբրեւ
եկեղեցական լեզու տիրող ըլլոյ: Թէ ինչպէս Սա-
հակ եւ Մեսրոպ ասոր հակառակ կը կենային, եւ
հայերէնը գրականութեան վերածելով, յունական
գրութիւնները ժրաջան թարգմանելով՝ եկեղեցին
մտաւորապէս որչափ կարելի է անձուկ կապեցին
յունականին, վերն (էջ 16—) ըսինք: Այս անձանց
ձեռօք Հայոց եկեղեցին Ս. Գրոց ազդային թարգ-
մանութիւնը եւ եկեղեցական պատարագամատոյցն
ունեցաւ*: Յարատեւ կապուելով յունականին՝
եկեղեցւոյ նսեմանալուն եւ կղզիանալուն առջեւն
առնուեցաւ: Ազատանւոյն բաղձանաց համեմատ՝
Ս. Սահակ մահուրնէն յառաջ գարձեալ կաթողի-
կոսական աթոռն ելաւ:

Կիւրղի եւ Նեստորի եկեղեցական վէճն, որ
431ին Եփեսոսի Սիւնհոդոսին ձեռօք վերջացաւ,
Հայաստանը միայն անուղղակի շօշափեց: Liberatus
(ՊԼ. Բ.՝) կ'աւանդէ, որ Նեստորի կուսակիցները
Թէոդորոսի Մոպսուեստացւոյ եւ Դիոդորոսի Տար-
սոնացւոյ գրուածքները ասորերէնի, հայերէնի եւ
պարսկերէնի թարգմանեցին եւ ջանացին Հայաս-
տան տարածել, եւ թէ Ակակիոս Մելիտինացի եւ
Ռաբուլաս Եղեսացի անոնց դէմ կոռւեցան: Հայ
եպիսկոպոսները պատգամաւորութիւն մը զրկեցին
ի Կ.Պոլիս, որուն Պրոկլ 435ին աստուածաբանա-
կան ընդարձակ գրութիւն մը՝ Թուղթ Պրոկլի առ-

* Տես Հ. Յ. Գաթրմեան, Սրբազան Պատա-
րագամատոյցը Հայոց, Ուսումնասիրութիւնը եւ բնա-
գիրը, Վիեննա, 1897:

Հայո (Mansi V. 421—) յանձնեց։ Ժամանակակիցն Ասրիւն կ'աւանդէ, որ Սահակայ եւ Մեսրոպայ աշակերտները Հոռոմոց մայրաքաղաքէն հետերնին բերին Նիկիոյ եւ Եփեսոսի Սիւնհոգոսաց կանոնները։ Սահակայ եւ Մեսրոպայ ազդարարութիւն եղաւ Եփեսոսի Սիւնհոգոսին Թղթովքն (Պրոկլի Թուղթը), որ զգուշանան այն գաղտնի գործակատարներէն՝ որոնք Պօղոս Սամոսատացւոյն եւ Կեստորի ոգւով դրութիւններ կը տարածէին. այս գործակատարներէն մէկը՝ Թէոդորոս յանուանէ կը յիշուի։ Սահակ եւ Մեսրոպ զանոնք երկրէն արտաքսեցին։ Ասոնց ամենամերձաւոր անձինքներէն միոյն (Ասրեան) այս սակաւ տեղեկութիւնը կը ցուցընէ առ նուազն, որ այն ժամանակի Հայերը ժամանակին աստուածաբանական զարգացման բաւական օտար էին եւ չէին հասկընար։

Սահակ վախճանեցաւ 15 Սեպտ. 439։ Իրմով վերջացաւ Գրիգոր Լուսաւորչի այրական ճիւղը։ Ընտանեաց ստացուածներն անցան դստերն որդւոցը՝ Մամիկոնեանց։ իսկ կաթողիկոսութիւնը ասկէ սկսեալ յունական եկեղեցւոյն սովորութեան համեմատ՝ վանականներու կը տրուէր։ Սահակայ յաջորդը Յովսէփի ի Շահապիվան ժողով գումարեց, որուն նպատակն էր աշխարհականաց եւ եկեղեցականաց մէջ մուտ գտած այլեւայլ անկարգութիւնները բառնալ։

Քաղկեդոնի ժողովն (451), զոր յետսագոյն Հայերն այնչափ մեծ սաստկութեամբ կ'ատեն եւ կը դատապարտեն, ժամանակակից Հայոց վրայ ամենեւին ազգեցութիւն չունեցաւ։ Ասոր մեկնութիւնը կու տան ժամանակակից դէպքերը։ Յազկերտ Բ. (438—457) բուռն փորձ մ'ըրաւ՝ մազդեղանց կրօնը Հայաստանի տիրող կրօնն ընելու։ Նախարարներն ի սկզբան տեղի տուին. սակայն քիչ ետքը բովանդակ ժողովուրդն սոք ելաւ, եւ մոգերն ու ասոնց տաճարները բովանդակ Հայաստանի մէջ

ջնջեց։ Վարդան Մամիկոնեան այս շարժման գլուխ եղաւ։ Սակայն Հայերն 451ին չարաչար պարտեցան, եւ ազատանուոյ եւ Եկեղեցականաց բազմութիւն մը Պարսկաստան տարուեցաւ, ուր բազմամեայ գերութենէ ետեւ՝ մարտիրոսական մահուամբ վճարեցան։ Ասոնց մէջ էր նաեւ Յովուէփի կաթողիկոս († 454)։ Հալածանքներն այն ատեն դադրեցան, երբ Պերող թագաւորին 484ին Հայթաղներէն (Եփթաղեանք) չարաչար պարտուելովը, պարսկական պետութիւնը երկար ժամանակ տկարացաւ։ Վահան Մամիկոնեան՝ հայազգի՝ մարդպան եղաւ, եւ ժողովուրդը քաղաքական եւ կրօնական խաղաղութիւն գտնելով սկսաւ կազդուրիլ։ Այն ժամանակները տիրող աստուածաբանական վիճաբանութեանց հետ Հայերը մինչեւ այն ատեն ըիչ գործ ունեցած էին. վասն զի կ'աւանդուի — թէեւ յետոսագոյն աղբերէ մը (Թովմաս Արծրունի, Բ, 2) — թէ Վարդանանց ժամանակի ամենամեծ անձնաւորութիւնը՝ Եղիշէ պատմագիրը, ‘Նեստորականաց գլխաւորին՝ Բարձումային հետ անխտիր յարաբերութեան մէջ էր։ Բայց երբ հանդարտութիւնը տիրեց, Հայերը տիրող յունական աստուածաբանութեանազդեցութեան կատարելապէս ենթարկուեցան։ Ասոր համեմատ իրենց հաւասոյ կանոն եղաւ Զենոնի Հենոտիկոնը (482), եւ այն՝ խիստ միաբնեայ մեկնութեամբ, որ կը մերժէ Քաղկեդոնի ժողովը։ Արդէն Զենոն իւր թագաւորութեան ժամանակ “... զլուստովիիւռ պայծառաւարած ճառագայթաւէտ զհաւասս առաքելական ծաղկեցուցանէր յեկեղեցւոջ Աստուծոյ։ Իսկ յետ սորա քաջանունն Անաստաս կացեալ յաթոռ թագաւորութեանն Հոռոմոց (491—518), նմանապէս կամ թէ եւս առաւել ճշմարտասիրաբար եւ հաճոյակատար Աստուծոյ վարուք հաստատէր զաւանդութիւն բարեպաշտութեան հարցն որբոց եւ շրջաբերական թղթովք նզովեաց զամենայն հեր-

Ճուածողս՝ ընդ ամենեսին եւ գժողովն Քաղկեդոնի
նղովէր,,: (Յովհ. Կթղկ., Եղմ. էջ 42, 43*:) Այս
տեսութեամբ կը մեկնուի նաեւ այն՝ որ 491ին
Բաքէնի ի Վաղարշապատ գումարած ժողովն, ուր
ժողովեցան ոչ միայն հայ եպիսկոպոսներ, այլ եւ
աղուան եւ (21) վրացի եպիսկոպոսներ իրենց Գա-
բրիել կաթողիկոսին հետ, հանդիսապէս դատա-
պարտեց Քաղկեդոնի ժողովն, Լեւոնի թուղթը եւ
Բարձուման (Ուխտանէս Բ, 50) եւ “ի նմին հիման
որբոյն Գրիգորի հաստատեալ կային: Եւ այսպէս
յայսմ ժամանակի մի հաւատ բարեպաշտութեան
առ հասարակ հաստատեալ լինէր յաշխարհին
Հոռոմոց, Հայոց, Վրաց եւ Աղուանից՝ հաւասար
ամենեցունց,,: (Յովհ. Կթղկ. Եղմ. էջ 43**:) Բաք-
դէնի այս ժողովը Հայոց եկեղեցական պատմու-
թեան մէջ դարագլուխ կը կազմէ: Ասկէ սկսեալ
Հայք, ինչպէսնաեւ Ասորիք եւ Եգիպտացիք, Խիստ
միաբնեայ վարդապետութիւնը իբրեւ ուղղափառ
ճանչցան: Հմմտ. A. Tér-Mikelian, Die armenische
Kirche in ihren Beziehungen zur byzantinischen
(Գ—ՓԳ դար), Լայպցիդ 1892***:

Զ դարու եկեղեցական պատմութիւնը շատ
մլժին է՝ ժամանակակից աղբիւրներ չըլլալուն. Եւ
որովհետեւ պատմագիրները թուականներու մէջ
անմիաբան են, եւ ոչ իսկ կաթողիկոսաց կարգը
ստոյգ է: Կաթողիկոսաց կարգին համար կը դործ-
ածեմ Չամշեանի թուականները, որոնք սակայն
միայն մերձաւոր արժէք մ'ունին. Եթէ տեղ տեղ

* Մոսկուա, 1853, էջ 36: — ** Ասդ, էջ 36:

*** Տես չ. Յ. Դաթրծեան, Իրաւախոհի կեղծիք
եւ Իրաց ճշմարտութիւնք, Վիննա, 1873: Gelzer H.,
Die Anfänge der arm. Kirche, „Berichte über d. Verh. d.
k. Sächs. Gesell.“ Phil.-hist. Cl. 1895 I, II. S. 109—174. Նոյն
հայերէն ի չ. Յ. Թոռոսեան, Վենետ. 1896: Եւ չ. Յ.
հայերէն ամառանի՝ Պատմ. միաբնեայ վարդապետութեան
դաթրծեանի՝ Պատմ. միաբնեայ վարդապետութեան
ի հայս, անտիւլ զործն, որ մօտերս լոյս կը տեսնէ:

Հեռանամ անկէ, այն՝ լսւագոյն աղբիւրներու հետեւելով է։ Կաթողիկոսաց կարգը յօրինուածօրէն կաղմելը տակաւին չէ եղած։ Աղբիւրները նաեւ Դրւնոյ երկու ժողովները իրարու կը խառնեն։ Դրւնոյ առաջին ժողովն եղաւ Ներսէս կթղկոի։ Ժամանակ։ Սամուել Անեցի՝ Կաւատ թագաւորին ժամանակ († 531) 524ին կը դնէ։ Ժողովոյն նշանաւորագոյն հայրապետներն էին Պետրոս Եպիսկոպոս Սիւնեաց եւ Ներշապուհ Եպիսկոպոս։ Տարօնոյ։ Այս ժողովոյս մէջ որոշուեցաւ Յունացմէ վերջնականապէս բաժնուիլ, Ծնունդն ու Մկրտութիւնը միեւնոյն օրը տօնել, եւ “Սուրբ Աստուած”ին “որ խաչեցար վասն մեր,, յաւելուածը դնել։ Դրւնոյ Երկրորդ ժողովը (7 Արաց = 14 Գեկտ. 552) Հայոց տօնացոյցը կարգաւորեց, եւ Հայ թուականի սկիզբ սահմանեց 11 Յուլ. 552։ Եւ որովհետեւ Հայերը միայն 365 օրուան հասարակ տարին ունին։ Հետեւաբար 1460ին ամբողջ տարի մը ետ մնացած են, եւ ասով նաեւ այս միջոցին ունեցան տարի մը՝ որ քրիստոնէական նահանջ տարւոյ մը Յնը. 1ին կը սկսի եւ Գեկտ. 30ին կը վերջանայ։ Այս տարին է Հայոց 768 թուին = 1320։ Կոյն 1320 տարւոյ Գեկտ. 31ը Հայոց 769 թուին առաջին օրն է, Հետեւաբար մինչեւ 1320 քրիստոնէական եւ Հայկական թուականներու տարբերութիւնն էր 551 տարի, եւ անկէ ի վեր 550 տարի։

Մինչեւ այս ժամանակներն եկեղեցականութիւնը պարսկական կառավարութեան հետ տանելի խաղաղութեան մէջ էր։ Սակայն 571ին Գուրին մայրաքաղաքը հրոյ ատրուշան կանգնելու անմիտ փորձը պատճառ եղաւ՝ որ Յովհաննէս կաթողիկոսին առաջնորդութեամբ՝ մոգերն ու Պարսիկները ջարգուեցան, որոնց հետ նաեւ առաջնորդն Սուրբէն մարզպան։ Հայերն առ ժամանակ մի Հոռոմոց յարեցան։ Քահանայիցմէ շատերը եւ կաթողիկոսն ի. Պոլիս դիմեցին, ուր վերջինս վախճանեցաւ, եւ

Հայաստան Պարսից տակ մնաց: Մօրիկ (Մաւրիկիոս) կայսրը Խոսրով Պարվէզը վերստին գահ հանելով՝ Պարսկահայաստանի մէկ մեծ մասը դարձեալ իւր իշխանութեան տակ առաւ, եւ հրամայեց Մովսէս կաթողիկոսին, եպիսկոպոսաց եւ աւագանոյն Ա.Պոլիս ժողովի գալ, որուն նպատակն էր միութիւն: Սակայն Մովսէս խիստ եւ մերժողական պատասխան տուաւ՝ յունական պատարագի ծէսը արհամարհելով: Իւր աթոռանիստն Դուին՝ Պարսից պետութեան տակ էր, եւ այս պետութեան եպիսկոպոսները Մօրկայ ժողովոյն չգացին: Այն ատեն կայսրն Հայաստանի յունական բաժնին կաթողիկոս դրաւ Յովհաննէսը: Մովսեսի եւ ասոր յաջորդ Աբրահամու ժամանակ անընդհատ վէճ էր Վրաց հետ: Ծննդեամբ վրացի Կիւրիոնը, որ տանուհինդ տարի ի Նիկոպոլիս յունական կրթութիւն առած էր, Մովսէս Դըւնոյ կաթողիկէին եկեղեցականաց դասուն մէջ ընդունած էր, զոր եւ անձամբ Վրաց կաթողիկոս ձեռնադրեց: Կիւրիոն քիչ ետքը Քաղկեդոնի ժողովոյն ուղղափառութեան համոզուեցաւ, եւ ասոր ընդդիմացող եպիսկոպոս մը պաշտօնանկ ըրաւ: Մովսէս եւ յաջորդն Աբրահամ ջանացին բազմաթիւնամակներով զկիւրիոն ետ կեցրնել. սակայն Կիւրիոն յԵրուսաղէմի Ա.Յարութեան տաճարին տիրող հաւատքն ի վկայութիւն կոչեց, ընդունեցաւ չորս սիւնհողոսները, որով Հայոցմէ անջատումը կատարեալ եղաւ (594ին?): Երբ Խոսրով 604էն ի վեր Հոռոմոց հետ պատերազմի մէջ էր, եւ նաեւ իրմէ առնուած Հայկական նահանգները ետ առաւ, Աբրահամը բոլոր հայ եպիսկոպոսներն ստիպեց Քաղկեդոնի ժողովը դատապարտել: Իւր յաջորդը կոմիտաս “իւր նախորդներէն աւելի եւանդ ցուցուց Քաղկեդոնի ժողովը դատապարտելու,,,: Երբ 614ին Պարսիկներն Երուսաղէմը կործանեցին, կոմիտաս Երուսաղէմի Պատրիարքական տեղապահին՝ Մո-

դեստոսին մխիթարական թուղթ մը գրեց։ Կոմիտաս 617ին Ա. Սահակայ շինած Ա. Հռիփսիմէի վկայարանը կործանեց եւ աւելի մեծագործ շինեց։ Շինութեան ժամանակ ստուգուեցաւ որ Սրբուհւոյն հասակը գրեթէ ութը թիզ եւ չորս մատ էր։ Նաեւ Վաղարշապատու կաթուղիկէին, որ պատրիարքական աթոռոյն Դուին փոխադրուելէն ետեւ անխնամ էր մնացած, նոր գմբէթ մը շինել տուաւ։

Հայ եկեղեցւոյ մէջ նոր դար մը սկսաւ Հերակլ կայսեր օրով։ Երբ Հերակլ 629ին Խաչն յերուսաղէմ վերստին կանգնեց հանդիսութեամբ, Ասորիքի մէջ սկսաւ բանակցիլ միաբնեայց հետ, որոնք ի սկզբան բարեբախտաբար միութեան հետամուտ էին։ Նաեւ Եզր, Հայոց կաթողիկոսն ասոր մասնակցեցաւ։ Թէեւ Եզր ի սկզբան ընդդիմացաւ յունական հողին վրայ միութեան նպատակաւ գումարելի ժողովոյն մասնակցիլ, սակայն Երբ տեսաւ որ կը սպառնացուի յունական բաժնին ուրիշ կաթողիկոս մը դնել, տեղի տուաւ։ Կայսրը Եզրի տուաւ “ձեռնարկ հաւատ նամակի,, , որ զնեստոր եւ ամէն հերետիկոսները կը դատապարտէր, բայց բնականապէս Քաղկեդոնի ժողովը ասկէ դուրս էր թողուած։ Ինչպէս յայտնապէս կ'երեւայ՝ կը բովանդակէր միակամեայց դաւանութիւն մը, որուն հաւան էր կաթողիկոսը։ Անմիջապէս ետքը Եզր յԱսորեստան կայսեր հետ տեսնուեցաւ, անոր հետ Ա. Հաղորդութեան մերձեցաւ, եւ Կողբայ աղահանքը պարզեւ ընդունեցաւ։ Իւր տեղը դառնաւլով քաղաքական մեծ պատիւներու հասաւ։ Այս շափինչ կը պատմէ ժամանակակիցն Աեքէոս. Հաղիւ յետսադոյն պատմիչները կ'աւանդեն՝ թէնշանաւոր աստուածաբանն Յովհ. Մայրագոմեցի իրեն դէմ սաստկութեամբ կոռւած ըլլայ։ Մայրագոմեցի եւ աշակերտն Աարգիս ծայրայեղ յուլիանեան ուղղութեան կը վերաբերէին, որ ի Հայո շատ հետեւող-

ներ ունեցաւ : Յամենայն դեպս կաթողիկոսը բուռն արիութեամբ յաղթող եղաւ միշտ :

Միութիւնը մնաց ցորչափ Հերակլ ողջ էր : Խոլամի ծագումը, թէեւ սաստիկ ճնշեց Հայաստանը, սակայն Հոռոմոց Եկեղեցական-քաղաքական ակնածութիւնը բարձաւ : Հայոց եւ Յունաց մէջ ազգային ատելութիւնը սաստկութեամբ բորնեցաւ : Հայաստան գտնուող յունական բանակները կը տրտնջէին դառնապէս, որ Հայերն իրենցմէ իբրեւ անհաւատներէ կը խորշին : Թէեւ Ներսէս Գ, Եզրի յաջորդը, Յունաստան կրթուած էր եւ ի ծածուկ Քաղկեդոնի ժողովոյն (այսինքն միակամեայց վարդապետութեան) մէտ էր, սակայն Հայք բացարձակապէս չէին ուզեր “Ա. Գրիգորի ճշմարիտ վարդապետութիւնը Լեւոնի թղթոյն հետ փոխել : Կայսեր բաղձանօք՝ Ներսէսի նախագահութեամբ ի Դուին գումարեալ ժողովի վերստին եւ Հանդիսապէս դատապարտեց Քաղկեդոնի ժողովը : Բայց երբ Արաբացւոց եւ Հոռոմոց մէջ Հայաստանի Համար մղուած պատերազմին ժամանակ՝ Կոստանդին (Կոստանս) կայսրը 652ին անձամբ Դուին գնաց, կիւրակի օրն՝ կաթուղիկէին մէջ, Քաղկեդոնի ժողովի Հանդիսապէս ընդունելի հրատարակուեցաւ . կաթողիկոսն եւ Եպիսկոպոսունք յոյն քահանայէ մը Հաղորդութիւն առին : Անշուշտ երբ յունական հզօր բանակ մը ներկայ էր, ուրիշ կերպ անկարելի էր : Կայսրը քննութիւն մ'ընել տուաւ կաթողիկոսին՝ որ կասկածելի վարմունք կը ցուցընէր, եւ կաթողիկոս մեղապարտ գտնուեցաւ . սակայն կայսրն ստիպուած էր շուտով իւր մայրաքաղաքը դառնալ : Կաթողիկոսն ալ իւր թշնամիներուն ձեռքէն Տայք փախաւ, որուն Եպիսկոպոսն էր յառաջագոյն : Ներսէս կառուցած բազմաթիւ Եկեղեցիներուն պատճառաւ “Շինող, կոչուեցաւ : 689—90ին Յուստինիանոս բյաջողեցաւ Սահակ Գ կաթողիկոսին (677—703) եւ անոր Եպիսկոպոս-

ներուն հետ, զոր կ. Պոլիս կոչած էր, նոր միութիւն մը յառաջ բերել. սակայն ասոնք հաղիւ թէ իրենց հայրենիքը դարձան, վերստին մերժեցին: Եղիա կաթողիկոսի ժամանակ (703—717) Ներսէս Բակուր Աղուանից կաթողիկոսն եւ Աղուանից թագուհին Ծպարամ փորձեցին Քաղկեդոնի դաւանութիւնը իրենց երկրին մէջ մուծանել: Սակայն Հայոց կաթողիկոսը Աբդլմելիք խալիֆին մատնեց զանոնք՝ իբրեւ պետութեան դաւաճան: Արաբացի զօրաց օդնութեամբ, որոնք երկու գլխաւոր յանցաւորները շղթայակապ Դամասկոս տարին, Աղուանից ուղղափառութիւնն ազատեցաւ:

Յունացմէ աւելի վտանգաւոր եղան տիրող եկեղեցւոյն համար յարատեւ աճող Խորհրդականք (Mystiker): Գլխաւորաբար բարեպաշտներու մէջ կային ի վաղուց կրօնական կողմնակցութիւններ, որոնք ըստ մասին խաչի պաշտօնը եւ (Հայոց եկեղեցւոյն մէջ քիչ տարածուած) պատկերներու յարգանքը կը մերժէին, եւ ըստ մասին իբրեւ հետեւող ծայրայեղ Յուլիանականութեան՝ կերպապէս Կարծականաց աղանդին (Doketismus) անցած էին: Գիտնական կաթողիկոսն Յովհաննէս Օձնեցի (717—729) Հայաստանի Պաւղիկեանց դէմ բազմաթիւ ճառեր դրեց: Թ (կամ Ժ) դարուն կ'ապրէր անուանին Սմբատ, որ Թոնդրակեցւոց աղանդոյն հիմնադիրը կը համարուի: Թոնդրակեցիք իբրեւ բուն խորհրդականք՝ կը մերժէին ամէն արտաքին պաշտամունք, ձեռնադրութիւն, կիւրակէն տօնել, մկրտութիւն, Հաղորդութիւն: Իրենց հակառակորդաց այն ամբաստանութիւնը՝ թէ Թոնդրակեցիք գաղտնի անբարոյականութիւններ կը կատարէին, անոնց կարգէնէ, զոր ուղղափառ քրիստոնեայք, ինչպէս նաեւ մահմետականք այսպիսի կրօնական հերձուածողներու մասին կը զբարտեն, եւ բնաւ հաւատալի չէ: Ասոնք նուիրապետութեան հակառակ՝ միայն Ս. Գրոց վրայ հիմնեալ

քրիստոնեայք էին։ Բազմաթիւ եւ իրարմէ շատ տարբեր ծիւղերու բաժնուելով՝ այս աղանդաւոր ները հայ եւ յոյն եկեղեցականութեան հալածանքներուն հակառակ՝ դիմացան, եւ անոնց մնացորդը մինչեւ ցայսօր կը գտնուի։ Հմատ. R. Térm Mkrttschian, Die Paulikianer, Լայպցիգ, 1893։

‘Նոր զարդացում մ’առաւ եկեղեցին թ եւ Փ դարերուն բագրատունեաց Հարստութեան ժամանակ։ Բազմաթիւ վանքեր կանգնուեցան այս ժամանակէն։ շատ աստուածաբաններու եւ մենակեցաց անուանք կը յիշուին։ Նաեւ միաբնեայք կողքիսէ եւ Յունաց Երկիրներէն եկան եւ հայ վանքերու մէջ հաստատուեցան։ Բայց կրօնական կենաց այս զարդացման հետ նաեւ ատելութիւնն առ Յոյնս կը սաստկանար։ Արդէն Փոտ Պատրիարքն Զաքարիա կաթողիկոսին հետ (853—876) ի զուր կը թղթակցէր։ Նիկողայոս Միւստիկոսի եւ Պատմագիր Յովհան կթղկսի. (897—925) սերտ բարեկամական թղթակցութիւններն, պարզապէս Հայաստանի անձուկ վիճակը առջեւ ունենալով, չեն շօշափեր աստուածաբանական խնդիրները։ Ընդհակառակն Անանիա (943—965) “խորախորհուրդ”, մարդկան խորհրդով՝ Յունացմէ մկրտուածները վերստին մկրտել հրամայեց։ Իւր մեղմագոյն յաջորդն Վահանիկ իբրեւ ի հաւատս կասկածելի՝ գահընկէց եղաւ։ Սեբաստիոյ Մետրոպոլիտն, որ Հայերը դարձի բերելու հետամուտ էր, անյարմար փորձ մը փորձեց երկու բնութեանց խնդիրը նորէն յուղելու, որուն Խաչիկ կթղկս. (971—990) Երկայն թղթով մը, ցայսօր պահուած (Ստեփ. Առողիկ Գ. 21), ընդդիմադրեց, որուն մէջ կտրուկ կերպով Հայոց ուղղափառ վարդապետութիւնը կը ներկայացուի եւ Ս. Հարց բազմաթիւ վկայութիւններով կ’ապացուցուի։ Որովհետեւ Դուիին, Երբեմն Պատրիարքաց աթոռանիստը, Արքաց ձեռքն էր, Պատրիարքունք այլեւայլ տեղեր կը նստէին՝ վան-

քերու մէջ, Աղթամար կղղւոյ վրայ, դարձեալ
Արդինա, ուր Խաչիկշքեղ կաթուղիկէ մը կառուցած
էր: Վերջապէս իւր յաջորդն Սարգիս (992—1019)
աթոռն Անի հաստատեց, որ Բագրատունեաց մե-
ծապայծառ մայրաքաղաքն էր, ուր եւ Կատրամիդէ
թագուհին Գագկայ (989—1020) ամուսինը,
Հոյակապ կաթողիկէ մը կառուցած էր:

Թ դարուն հայկական անկախ պետութիւնը
Բիւղանդիոնի իշխանութեան տակ մտնելովը՝
հայ եկեղեցւոյն համար վատթար ժամանակ մը
սկսաւ: Այս նոր ստացուած դաւառներու մէջ յու-
նական մեծ նուիրապետութիւն մը հաստատուեցաւ,
գլուխն՝ Կելզէնէի, Կորզէնէի եւ Տարօնի յոյն մե-
տրապոլիտ մը, եւ 21 եպիսկոպոս: Բնականապէս
ասոնք անհօտ հովիւներ էին: Յոյնք այն ատեն ալ
չգիտցան Հայերու սէրը վաստրկիլ: Հայերուն Քաղ-
կեդոնի ժողովն ընդունել տալու սովորական փոր-
ձերն եռանդեամբ շարունակուեցան: Բարձրաս-
տիճան եկեղեցականաց հասցուած նեղութիւններն
աւելի եւս դառնացուցին Հայերը: Այսպէս Խա-
չիկ Բ. (1058—1065) երեք տարի ի Կ. Պոլիս ար-
դելուեցաւ: Ռոմանոս Դիոդենէս կայսրն Սելջու-
կեանց գէմ արշաւելու ժամանակ երդում ըրաւ
Հայոց հաւատքը ջնջելու (Մատթէոս Ուռհայեցի,
103). միայն Ալփ-Ասլանէն պարտուիլն արգելք
եղաւ գործադրութեան: Կաթողիկոսութեան մե-
ծամեծ հարստութիւններն, որ մինչեւ այն ատեն
500 գիւղերու եկամուտն ունէր (անդ էջ 89), ան-
հետացան, որով կաթողիկոսն ատեն մը կարօտու-
թեան մէջ ինկաւ: Սակայն Վահրամէն՝ Գրիգոր
մազիստրոսի որդիէն ոկսեալ, որ իբրեւ կաթողի-
կոսութիւնը դարձեալ ժառանգական եղաւ, ինչ-
պէս էր ի սկզբան: Գրիգորի եօթը յաջորդները
մինչեւ 1202, ամէնն ալ հօր կամ մօր կողմանէ
անոր ազգականներն էին: Ասոնք Պահլաւունիք

կոչուեցան, վասն զի իրենց կարծեցեալ ցեղագրութիւնը մինչեւ Գր. Լուսաւորիչ եւ Սուրէն Պահաւակը կը հանէին։ Սակայն առանց հակառակութեան՝ այս վերին աստիճանի կարող ցեղը՝ դժուարին ատեններն հայ եկեղեցւոյն մեծամեծ ծառայութիւններ մատոյց։ Եպիսկոպոսներու փառասիրութեամբը, եւ հայ նախարարներու իրենց երկրին համար յատուկ կաթողիկոս անուանելով՝ հակառակաթոռ կաթողիկոսներ այն ժամանակ ցանցառ չէին. եւ երբեմն չորս կաթողիկոս միասին կը դտնուէին։ Սակայն ժողովուրդը միայն Գրիգորի տնէն կաթողիկոսները օրինաւոր կը ճանչնար։ Գրիգոր Գ. Պահաւունի (1113—1166) 1147ին Եղեսիոյ Ջոսելին (Joscelin) իշխանէն գնեց Հռոմեայ բերդը, որ եւ մինչեւ 1293 հայ կաթողիկոսաց աթոռանիսան եղաւ։ Արեւմտեան եպիսկոպոսներու օրինակին հետեւելով՝ այս ատենները կաթողիկոսունք նաեւ աշխարհական իշխան եղան։

Այն սերտ կապերով, զոր Կիլիկիոյ հայ թագաւորութիւնն Ասորիքի եւ Պաղեստինի լատին պետութեանց հետ ունէր, նաեւ հայ եկեղեցին Հռոմայ հետ ի մերձուստ շօշափման մէջ մտաւ։ Հայք ի սկզբան խաչակիրները՝ իբրեւ Յունաց թշնամիները՝ ուրախութեամբ ընդունեցան։ Բայց ուր, ինչպէս Եղեսիա, անոնց իշխանութեան տակ մտան, այս տրամադրութիւնը կարձ միջոցի մէջ փոխուեցաւ։ Հռո ալ անմիջապէս սկսան եկեղեցական միութեան բանակցութիւնները։ Քաղաքական պատճառներու համար՝ գլխաւորաբար թագաւորներն երբեմն նաեւ կաթողիկոսունք, այս բանակցութիւնները շատ զիջողութեամբ ընդունեցան, թէեւ ասոնք միշտ անպտուղ անցան։ Աեւսն Բ. կ'ուղէր, “վասն զի իւր մեծութիւնը Հռոմայ Պետրոս եւ Պողոս առաքելոց պարտական էր,, Կեղեստինոս Քահանայապետէն եւ Հենրիկոս Զ կայսրմէ թագաւորական թաղ ընդունիլ։

Նշանաւոր Արքեպիսկոպոս մը (Մայնցի Konrad von Wittelsbach արքեպիսկոպոսը,) 1198ին թագը բերաւ։ Բայց Քահանայապետն ասոր կապած էր երեք պայման 1. Եկեղեցւոյ գլխաւոր տօները միւս եկեղեցեաց հետ նոյն օրը տօնել. 2. Գիշեր ցորեկ յաւիտենական պաշտամունք մուծանել, եւ 3. Ծննդեան (6 Յունուար) եւ Զատկի հսկման ծումապահք պահել։ Թագաւորը՝ աւագանին ու կղերը հանդարտեցուց ըսելով. “Ասոր վրայ մի վրդովիք, ես զինք մի անդամ ընդ միշտ արտաքին ձեւացուցմամբ դոհ կ'ընեմ։” Շքեղ բազմութեան մ'առջեւ — բաց ի Հայոց կաթողիկոսէն ներկայ էին Ասորւոց Պատրիարքն եւ Տարսոնի յոյն Մետրապոլիտը — Լեւոն թագաւոր օծուեցաւ։ Այս գեպքը նշանաւոր է միութեան ցանկացող հայ աւագանւոյն եւ եպիսկոպոսաց բուն տրամադրութեան համար։ Կոստանդին կաթողիկոսի շրջաբերականը, որ 1246ին արեւելեան Հայոց տեղեկութիւն կու տայ Սոյ ժողովոյն (1243) վրայ, կը բովանդակէ 23 կանոն եկեղեցականաց եւ աշխարհականաց բարեկարգութեան եւ կարգաւորութեան վրայ։ Լատինացիները կը յիշեցընէ միայն 23^ր կանոնը, որ Փրանկիներու ստգտանաց պատճառաւ՝ կը սահմանէ արդէն Յովհաննէս Օձնեցիէն յանձնարարուած Աերջին Օծումը։ Իննովկենտիոս Պ. Քահանայապետին թելադրութեամբը նոյն կաթողիկոսն 1251ին ի Սիս ժողով մը գումարեց՝ Հոգւոյն Սրբոյ բղխման վրայ խնդիր ընելով։ “Յոյնք միայն ի Հօրէ կ'ըսէին, քանի մ'Ասորիք՝ տարբեր։ իսկ ժողովին Հայոց առ արեւելեան կողմանս ի Մեծ Հայոց գրեց առ գիտնական Վարդապետն Վանական։ վասն զի ասիկայ այն ժամանակ երեւելի էր, նոյնպէս առ Վարդան Վարդապետ, առ Յովսէփ եւ առ այլս, որպէս զի ասոնց կարծիքը լուէ եւ ըստ այնմ պատասխանէ Հռոմայեցւոց։ Ասոնք առաքելոց եւ մարդարէից եւ եկեղեցւոյ Ա. Վարդա-

պետաց աստուածաշունչ գրքերը քննեցին, որոնք զեկեղեցին հերետիկոսներէ մաքրած էին։ Ասոնք ըստ պիտոյից քննեցին (բնադիրները) երկու լեզուաւալ^{*} եւ (գտան) ուղիղ Հռոմոյեցւոց դաւանութիւնը։ Եւ ամենայն աստուածաշունչ գիրք լի են այսպիսի բանիւք,, (Աիրակոս 51, էջ 196)։ Յունաց գեմ ունեցած խիստ ատելութիւնն անշուշտ այս լատինամէտ դաւանութեան նպաստամատոյց եղաւ։ Սոյ 1307ի “ընդհանրական”, սիւնհոդոսը ջանաց ամէն եկեղեցեաց հետ (Հռոմ եւ չորս յունական պատրիարքութիւնք) միութիւն յառաջ բերել, սակայն յիշատակութեան արժանի արդիւնք մը չունեցաւ։ 1293ին Եղիպատացիք Հռոմելայն կործանեցին, որմէ ետեւ կաթողիկոսունք Ոիս կը նոտէին։ Մինչեւ Կիլիկիոյ թագաւորութեան կործանումը միութեան անպտուղ բանակցութիւններն ու փորձերը շարունակուեցան, որոնք միայն նշան են՝ թէ թագաւորք եւ պատրիարքունք արեւմուտքի օգնութեան կարօտ էին։

Սակայն Հայոց՝ թէեւ մէկ փոքր մասը՝ ԺՌ եւ ԺԵ գորուն վերջնականապէս միացաւ Հռոմայ հետ։ Նշանաւոր էր մանաւանդ Յովհ. Քռնեցի Վարդապետին գործունէութիւնը, որ Բարթողիմէոս Գոմինիկեան վանականէն լատիներէն սորվելով՝ անոր հետ միասին Գոմինիկեանց առանձին ճիւղ մը՝ Միաբանողները հիմնեց։ Իւր գործունէութիւնը տարածեց մինչեւ Փոքր Ասիա եւ Խրիմ. իւր բարենորոգիչ գործունէութիւնն այնչափ յառաջ գնաց՝ որ եկեղեցական պաշտամանց մէջ լատիներէն լեզուն մուծեց, Հայոց խորհուրդներն անվաւեր հրատարակեց, եւ այս պատճառաւ աշ-

* Կիրակոս կ'ըսէ՝ “ըստ պիտոյիցն վարեցեաւ երկորումք ճայնիւք,, այսինքն՝ ըստ պիտոյից երկու բացատրութիւնն ալ զործածած են, որ է՝ մերթ ի չօրէ, եւ մերթ ի չօրէ եւ յորդւոյ։”

խարհականները կրկին մլրտեց, իսկ իրեն հետեւող եկեղեցականները կրկին ձեռնադրեց: Իւր հետեւ ողներուն մէջ առանձինն նշանաւոր է Ուրմիոյ եպիսկոպոսը՝ Ներսէս Պալենց, որ միւսներուն պէս Հայոց եկեղեցին եւ Հայաստանէն մերժուելով՝ վրէժ առնելու համար մինչեւ Աւինեսն Բենեդիկտոս ՓԲ Քահանայապետին դնաց, եւ Հայոց եկեղեցին զրպարտեց՝ 117 մօլորութիւններ անոր վերագրելով: Ասոնք ուղարկուեցան Հայոց կաթողիկոսին, եւ Սոյ 1342ի ժողովոյն մէջ կէտ առ կէտ մերժուեցան եւ այս հիմնական մերժմամբ Կղեմէս Քահանայապետը դոհ եղաւ: Միաբանողաց կրօնամոլութեամբ դործելն աւելի իրենց նպատակին հակառակ արդիւնք յառաջ բերաւ: Այն ոչ-անհիմն երկիւղն՝ թէ միաբանութեամբ եկեղեցական պաշտամանց հին հայ աղջային լեզուն դոհ պիտի երթայ, Հայոց մեծամասնութիւնն ետ կեցուց միութեան խորհրդէն: Հմմտ. Clemens Galanus, Conciliationes ecclesiae Armenae cum Romana, Հունի 1650. (Այս գիրքը նաեւ կաթուղիկեայք վերիվերոյ եւ անվաստահելի կը նկատեն:) A. Tér-Mikelian, Der kritische Wert römischer Litteratur: ZwTh, 1894 էջ 598—:

Նաեւ Յունաց հետ անընդհատ միութեան բանակցութիւններ եղան: Մանուէլ Կոմինոս կայսրն այս նպատակաւ 1165էն ի վեր ընդարձակ թղթակցութիւններ ունեցաւ, որուն Հայոց կողմանէ կը պատասխանէր գլխաւորաբար՝ Ներսէս ԴՇնորհալի (կթղկ. 1166—1173): Բազմաթիւ նամակներով եւ դաւանութիւններով՝ Ներսէս՝ որթողոքս միաբնեայ վարդապետութիւնը որոշ կերպով, թէեւ մեղմ եղանակաւ պաշտպանեց: Բացարձակ կը պնդէր մէ ընութեան եւ մէ կամաց վրայ: Եւ սակայն քիչ մ'իրարու կրցան մերձենալ: Հայք տեղի տուին՝ որ Յոյնք անեստորական բաժանմանէ,, աղաս են, եւ Յոյնք՝ թէ Հայք “եւ-

տիքական խառնմանէ՝ ազատ են։ Ներսեսի յա-
ջորդն Գրիգոր Դ. (1173—1180) շարունակեց
բանակցութիւնները. սակայն Հռոմելայի 1179ի
ժողովը մերժեց Յունաց պահանջքները. գլխաւ-
որաբար Մեծ Հայաստանի Եպիսկոպոսներն ու վա-
նահայրերը, որոնք Կիլիկիոյ թագաւորներուն
իշխանութենէն դուրս էին, այն պայմանաւ միայն
միութիւն թոյլ կու տային, որ Յոյնք Ներսեսի
հակաքաղկեդոնական դաւանութեան մօտենան։
Սակայն 1180ին վախճանեցան Մանուէլ եւ միու-
թեան հակամէտ Գրիգոր կթղկս. որով ամենայն
ինչ յօդս ցնդեցաւ։ 1196ին դարձեալ “ընդհան-
րական”, սիւնհոդոս մը գումարուեցաւ ի Տարսոն,
որ Լեւոն Բ. թագաւորին քաղաքական նպատակ-
ներուն ծառայեց, բնականապէս առանց իրական
միութիւն մը յառաջ բերելու։ Սակայն նշանաւոր
է Ներսեսի Լամբրոնացւոյ՝ Տարսոնի Եպիսկոպոսին
ատենաբանութիւնը, այս հաւատոյ բանակցու-
թեանց բոլորովին ամայի Սահարային մէջ ճշմա-
րիտ Ովասիս մը։ Ներսէս պարզ խուքերով կ'ըսէ
Հայոց եւ Յունաց հաւասարապէս, որ ըստ ինքեան
երկուքն ալ միեւնոյն հաւատքն ունին, եւ ամբողջ
վիճաբանութիւնը անարգ կոիւ մըն է բառերու։
Կը զարմանայ որ քրիստոնեայք միասին կը ճաշեն,
սակայն չեն հաղորդիր միասին մարմնոյն Քրիս-
տոսի։ “Այլ ասես (Հոռոմն) թէ հրաժարեմ” զի
մի պղծիցիմի նմանէ որ Հայն է. կամ ես՝ որ Հայս
եմ, (հրաժարեմ) ի Հոռոմէն (զի մի պղծիցիմի ի
նմանէ որ Հոռոմն է) … եւ զի՞նչ է նորա պղծու-
թիւն, կամիս քննեսցուք. ոչ վարք, ոչ գործք,
այլ զի զՔրիստոս Աստուած եւ մարդ խոստովա-
նիք։ Ի մի հաւատ կալով երկուց կողմանցս, վասն
բայից եւ բառից զմիմեանս պիղծս համարիմք։”
Այսպիսի աղատ եւ բարձրաթուիչ ըմբռնում մը
երկու կողման հաւատոյ սահմանափակ պահապան-
ներուն անհաս եւ անըմբռնելի էր։

Հատ դարմանալի է որ Հայք մինչդեռ Հռու-
մայ եւ Բիւզանդիոնի հետ բանակցութիւններ
կ'ընէին, վեծի մէջ էին Ասորւոց հետ, որոնք ի
հաւատոյս իրենց հետ ամենասերտ կապ ունին.
ասիկայ յայտնի նշան է որ այս աստուածաբանա-
կան վեճերն ոչ այնչափ վարդապետական, որչափ
ազգային պատճառներէ յառաջ կու գային։ Գրի-
գոր Գ. կթղկոն. (1113—1166) ճառի մը մէջ
Ասորիները կը յանդիմանէ, որ մէկ մատով երես-
նին խաչանիշ կ'ընեն, եւ այն գինին, մեղքն ու
ձեթն, որոնց մէջ մուկ մ'ինկած ըլլայ, կ'օրհնեն
եւ կը ճաշակեն։ Ասորիք ալ կը պատասխանէին որ
Հայերն անխմոր հաց պատարագելով՝ հրեութեան
անցած են։ Իրաւամբ Հեթում Ա. թագաւորն
(1224—1269) զայրացած էր, որ Ասորիները՝ որոնք
իւր պետութեան մէջ մեծ կալուածներ ունեին,
ի Խառան Հայոց թող չէին տար եկեղեցւոյ մէջ
խորան մը կանգնել։ Այսու հանդերձ՝ արդէն Գրի-
գոր Գ. Տղայ (1173—1180) իւր գահակալութեանն
առթիւ նորոգեց այն հին սովորութիւնը, եւ Ասոր-
ւոց պատրիարքին իւր հաւատոյ դաւանութիւնը
զրկեց. Ասորւոց պատրիարքն ալ Հայոց կաթողի-
կոսին զրկեց։ Ասոր վրայ Միքայէլ Մեծ Ասորւոց
պատրիարքը (1166—1199) շատ մեծ ուրախու-
թեամբ կը գրէ։

Կաթողիկոսաց բազմանալու ժամանակ՝ անի-
կայ միայն օրինաւոր կը նկատուէր, որուն քովն էր
Գր. Լուսաւորչի Աջը, զոր ճշմարիտ խաչափայտի
եւ սուրբ գեղարդեան հետմիւռունօրհնէքի կը գործ-
ածէին։ Ստեփանոս կթղկոսի. ժամանակ (1290—94)
այս Աջը Մամելուքները Եգիպտոս տարած էին,
բայց ասոնք, ինչպէս զրոյցը կ'աւանդէ, պատժուե-
ցան այնպէս, ինչպէս երբեմն տապանակին փղտա-
ցի յափշտակիչները։ Անոր համար Աիս դարձուցին
Աջը, եւ անկէ ի վեր Սիս նստաղ կաթողիկոսն այս
նշխարին զօրութեամբը իբրեւ օրինաւորն եւ ընդ-

Հանրականն ճանչցուեցաւ։ Կիլիկիոյ թագաւորութեան կործանմանէն ետեւ հայ ազգութեան կենդրոնը, որ այժմ ալ եկեղեցականօրէն գոյութիւն ունի, Մեծ Հայք փոխադրուեցաւ։ 1438ին Գրիգոր կաթողիկոսի ժամանակ (↑ 1447) այս սուրբ պահպանակն յանկարծ աներեւոյթեղաւ, եւ դարձեալ յերեւան ելաւ Էջմիածնի վանքին մէջ, որ թագաւորական եւ կաթողիկոսական հին աթոռանիստ Վաղարշապատ քաղաքն է։ Բնականապէս Գրիգորի Աջը նաեւ Սիս ալ ցոյց կու տան (Langlois, Voyage à Sis : Journ. Asiat. V, Série, T. V էջ 283—)։ 1443ին 700 (?) եպիսկոպոսաց, վարդապետաց եւ քահանայից մեծ ժողովք մը զկիրակոս հանդիսապէս կաթողիկոս ընտրեց, եւ Էջմիածին է մինչեւ ցայսօր օրինաւոր կաթողիկոսին աթոռանիստը, թէեւ ի Սիս (եւ Աղթամար) ցայսօր կայ տեղական կաթողիկոս։ 1461ին Տէր Զաքարիա, Աղթամարայ կաթողիկոսը, ԶՀան Շահի ձեռօք ընդունեցաւ «Կաթողիկոս ամենայն Հայոց» աստիճանը։ Զաքարիա՝ Լուսաւորչի Աջն, սուրբ խաչվառն՝ որ Գրիգորի, Տրդատայ եւ Ս. Հռիփսիմէի հրաշագեղ կուսին ոսկեման պատկերները կը կրէր, ինչպէս նաեւ սուրբ ուրարն՝ մեծաւ հանդիսութեամբ — նաեւ մահմետականք մեծարանք ցուցին Աջոյն — Աղթամար փոխադրեց, ուր ընդհանրական կաթողիկոսութեան նշանակն՝ Ս. Յակոբ Մծբնայ հայրապետի պահոց ուրբաթօրն՝ 11 Գեկտ. 1461 հանդիսապէս տեղաւորեցին։ Աակայն Վրթանէս եպիսկոպոսին ճարտարութեամբը՝ Էջմիածնի Տէր Սարգիս եւ Տէր Յովհաննէս կաթողիկոսներու ժամանակ, 1475, այս սրբութիւնք դարձեալ Էջմիածին փոխադրուեցան։

Յետապոյն ժամանակի հայ եկեղեցւոյն պատմութիւնը տխուր է ինչպէս Յունացը։ Ինչպէս որ ի Ա. Պոլիս Բ. Գրան բարձրագոյն իշխանաւորք յունական պատրիարքութիւնն աւելի

վճարողին աճուրդով կու տային, եւ այս բարձրաստիճան եկեղեցականաց բովանդակ գործունեութիւնն էր խարդախութիւններ ընել եւ մուրալու երթալ, նոյնպէս էր նաեւ Հայաստան։ Սովիներն (Sofi) բոլորովին ազատ կը տրամադրէին Ա. Գրիգորի աթոռոյն վրայ. սովորաբար երկու եւ աւելի կաթողիկոսներ կ'ըլլային, մեծաւ մասամբ անգրադէտ եւ ըստ մասին նաեւ բարոյապէս անարժան անձինքներ։ Արիւնարբուն Շահ Աբբաս Ա., որ հայ ազգին ընտրելագոյն մասը անպատմելինեղութիւններով Սպահան (Նոր Ջուղա) փոխադրեց, նաեւ կենդրոնական որբութիւնքն Պարսկաստան տարաւ։ Իրեն ըսած էին, որ “Ա. Էջմիածնի լուսաճածանչ աթոռն է Գրիգոր Լուսաւորչի Աջը, անով կ'օրհնուի սուրբ մեռնը, եւ անկէ կը բաժնուի ամէն տեղ, ուր հայ կը գտնուի. անոր համար հայ ժողովուրդը Էջմիածնի սուրբ աթոռոյն եւ այնտեղ նստող կաթողիկոսին կը հնազանդի։” Սրբութիւնքն Պարսկաստան փոխադրուելով՝ յաչս Հայոց նաեւ կաթողիկոսական սուրբ աթոռոյն փառքը Պարսից թագաւորին մայրաքաղաքը փոխադրուեցաւ։ Եւ այսպէս 1614ին Մելքիսեթ կաթողիկոսն, Լուսաւորչի Աջը եւ Էջմիածնի եկեղեցական այլ գանձերն փոխադրուեցան Սէր Փիլիպպոս յաջողեցաւ թոյլտութիւն առնուլ Սէֆի Շահէն սուրբ նշխարները Էջմիածին փոխադրելու, ուր եւ կը մնան ցայսօր։

Պարսկական հալածանքներու ժամանակ Հայերը մինչեւ արեւմուտք հեռաւոր վայրեր ցրուեցան։ Գլխաւորաբար Լեհաստան վաճառականներու հարուստ գաղթականութիւն կար։ Լեմբէրդ վախճանեցաւ 1625ին Մելքիսեթ կաթողիկոսն, որ Շահ Աբբասի անտանելի նեղութիւններէն փախած եկած էր, եւ հոն եպիսկոպոսութիւն մը հաստատած էր՝ գնիկողայոս եպիսկոպոս ձեռնադրելով։

Ասիկայ Յիսուսեանց թելադրութեամբ կաթողիկէ միութեան յարեցաւ, որ պատճառ եղաւ հասարակութեան մէջ երկարատեւ երկպառակութեան. մանաւանդ որ եպիսկոպոսն հասարակութեան ստացուածքն աներկիւղ կը վատնէր: 1652ին Փիլիպպոս կաթողիկոսն հաւանեցաւ համաձայնութեան մը, որով միայն Նիկողայոսին թոյլ կը տրուէր պատարագի մէջ Քահանայապետը յիշել, իսկ միւս քահանայք եւ իւր յաջորդները պիտի չյիշէին: Սակայն եպիսկոպոսին թեմը քիչ մ'ատեն կաղալէն ետեւ՝ մնաց միութեան մէջ:

Նադրը Շահին թագաւորութիւնն Հայոց համար համեմատաբար նպաստաւոր էր: Աբրահամ Արետացի կաթողիկոսը (1734 – 1737) Շահէն ամէն կերպով մեծարանք եւ պարզեւներ ընդունեցաւ:

Ժէ դարով կը սկսի՝ բարբարոսութեան խաւարը, որ ԺԴ դարէն ի վեր Հայաստանի վրայ նստած էր, փարատիլ, թէեւ շատ դանդաղ: Էջմիածնէն եկեղեցականներ ղըկուեցան հայերէն տպարաններ հաստատելու: Այսպէս տպարան հաստատուեցաւ 1616ին Լեմբէրդ, 1640ին Կուղա եւ Լիվունոյ, 1660ին Ամստերդամ, որ 1672ին Մարտէյլ փոխադրուեցաւ, 1677ին Կ.Պոլիս, եւն: Մինչեւ այն ատեն Հայերը Ասորիներէն կամ Խպտիներէն չնչին աստիճան մ'աւելի կրթեալ էին: Հայերն եւրոպական քաղաքակրթութեան բերելու անմոռանալի արդիւնքն Մխիթարոյ եւ իւր կրօնին՝ Մխիթարեանց գործն է, որոնք 1717էն ի վեր Վենետիկի Ա. Ղազար կղզւոյն վրայ հաստատուած, բաց ի կաթողիկեայ Հայոց մէջ առաքելութիւն ընելէն, գլխաւորաբար իրենց մատենագրական գործունեութեամբ եւ իրենց մեծագործ տպարանովը՝ արդի հայերէն մատենագրութեան զարգացման եւ իրենց ազգին մէջ դիտութիւններու յառաջանալուն վրայ շատ նշանաւոր ազգեցութիւն ունեցան: Մխիթարեանց մէկ մասը 1773ին Տրիեստ քաղաքը վա՞ք

մը հաստատեց, որ 1810ին Վիեննա փոխադրուեցաւ: Իրենց նոյնպէս շատ հանրածանօթ տպարանը 1811ին Վիեննա փոխադրուեցաւ:

Յամին 1828 Պարսից Հայաստանը Էջմիածին Մայր աթոռոյն հետ Ռուսաց իշխանութեան տակ մտաւ, որով Հայոց եկեղեցւոյն համար նոր ժամանակ մը սկսաւ:

Հայոց ազգային եկեղեցին, որուն անդամները սովորաբար, բայց հակառակ ազգին յատուկ գործածութեան, “Գրիգորեան”, կը կոչուին, իւր գլուխը կը ճանչնայ Էջմիածին նստող “Ծայրագոյն Պատրիարք եւ կաթողիկոսն ամենայն Հայոց,,,: Ասիկայ կ'ընտրուի ամէն հայ վիճակներէն զրկուած պատգամաւորներու ազգային ժողովէն: Սակայն Ռուսական կառավարութեան պիտիներկայացրնեն երկու ընտրեալ՝ հաստատութիւն առնլու համար, որմէ մէկը կաթողիկոս, միւսը տեղապահ կ'անուանուի: Վերջընթեր ընտրութեան ժամանակ՝ Ռուսական կառավարութիւնը առաջին անդամ հրաժարեալ տեղապահն Տէր Մակար († 1893) կաթողիկոս անուանեց: Այժմ կաթողիկոս է Տէր Մկրտիչ Ա. Խրիմեան, երբեմն Պատրիարք կ. Պոլսոյ: Կաթողիկոսին առընթերակաց է կաթողիկոսական Սիւնհոդը, որ 7 (յառաջ 12 եպիսկոպոս) անդամէ կը բաղկանայ. արտաքին գործերը կը հոգայ “Վանական տնտեսութիւնն Մայր Աթոռոյ,, (1 դահերէց, 3 անդամ): Ասոնցմէ զատ Էջմիածին կը գտնուին 23 անպաշտօն անդամներ: Մայր Աթոռն ունի աստուածաբանական - փիլիսոփայական Ճեմարան: Էջմիածնի վանքին մատենադարանին մէկ ցուցակն հրատարակեց Brosset, Catalogue de la Bibliothèque d'Etschmiadzin, Պետերբ. 1840 (անկատար):* Իսկ Սոյ կաթողիկոսական մատենադարա-

* Կարենեանց Յ., Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ Աթոռոյն Էջմիածնի, Թիֆլիզ, 1863:

նին (Նորագոյն եւ անարժեք) ձեռագիրներու ցուցակը հրատարակած է Langlois, Journal Asiatique, V. Sér. T. V, էջ 290: — Կաթողիկոսին անմիջնորդական իշխանութեան տակ է Ռուսահայաստանի հայ նուիրապետութիւնը, որուն թիւը Ռուսք նուազեցուցած էն, եւ Պարսկահայաստանի նուիրապետութիւնը: Աղուանից կաթողիկոսութիւնը, որ իբրեւ պատուոյ աստիճան մինչեւ մեր դարը տակաւին ի գոյութեան էր, այժմ բարձուած է. Նոյնպէս 1837ի Էջմիածնի մէկ ժողովոյն որոշմամբը՝ Սիւնեաց մետրապոլութիւնը ջնջուեցաւ, որ աստիճանն ունեցողը Տաթեւու վանքը կը նստէրեւ Ժդարէնի վեր “Պրոտոփրոնտէս”, (Նախամիտ = πρωτόθρονος, Նախաթոռ) տիտղոսն ունէր: Ռուսահայաստանի նուիրապետութիւնն այժմ կազմուած է հետեւեալ թեմերէն. 1. Երեւան, օգնական ունենալով Նախիջեւանի, Աղեքսանդրոպոլի, Կարսի եւ Տաթեւու առաջնորդները: 2. Բեսարաբիա, որ ունի 1 օգնական առաջնորդ: 3. Աստրախան, 1 օգնական առաջնորդ: 4. Տփղիս, որ ունի Ախալցխա, Գանձակ (Եղիսաբեթոպոլ) եւ Գոռի օգնական առաջնորդները: 5. Շուշի, 1 օգնին. առաջն. եւ 6. Շամախի: Կաթողիկոսին վիճակին կը վերաբերին նաեւ Պարսկահայաստանի, Ատրպատականի եւ Սպահանի առաջնորդութիւններն: (Կաթողիկոսաց ցանկը տեսառ Ստեփ. Օրբէլեան, Brosset I, էջ 274 — մինչեւ Գրիգոր Է. 1294—1306: Առաքել Դաւրիթեցի, Brosset I, էջ 476 — մինչեւ Տէր Յակոբ 1656—1680: St.-Martin, Mémoires I. էջ 436 — մինչեւ Ղուկաս 1780): Ընդհանուր կաթողիկոսէն զատկան ուրիշ երկու մասնական կաթողիկոսներ աւ, որոնք սակայն այս օրս միայն գաւառական մետրապոլիտ են “կաթողիկոս”, տիտղոսով: Իրենց մի միակ առաւելութիւնն այն է՝ որ իրենց թեմին համար Ա. Միւռոնը կ'օրհնեն: Ասոյ կաթողիկոսութիւնը Մայր Աթոռոյն յէջմիածին փոխադրուելէն

Ետքն ալ՝ նոյն կերպով կը շարունակուի (Սոոյ կաթողիկոսաց ցանկը St.-Martin, Mém. I, էջ 446 —): Սոոյ այժմու կաթողիկոսը կը կրէ “կաթողիկոսանն Աիլիկիոյ”, տիտղոսը: Ասոր իշխանութեան տակ կան 16 եպիսկոպոսնք ի Աիլիկիա եւ յԱսորիս, Ատանա, Հալէպ, Այնթապ, Մարաշ, Զեթթուն, Անտիոք, Տէրէնտէ, Մալաթիա եւն, ասոնցմէ սմանք միայն անուանական առաջնորդ են: Աղթամար կղզւոյ վրայ մասնական կաթողիկոսութիւնն տանն Աղթամարայ 1113էն ի վեր անընդհատ յաջորդութեամբ կը շարունակուի: Իւր թեմնէ միայն Աղթամար կղզին եւ Վանայ լիճը:

Այս մասնական կաթողիկոսութենէ շատ աւելի նշանաւոր է Երկրորդ կարգի ամենաբարձր աստիճանը՝ Պատրիարքութիւնը: Այժմ կան Երկու Պատրիարքունք՝ Կ. Պոլսոյն եւ Երուսաղեմին: Ասոնք իրենց գոյութեան սկիզբը պարտական են իշխաններու քաղաքագիտութեան, որոնք բազմաթիւ հայ հպատակներ ունենալով՝ իրենց պետութեան սահմանին մէջ նստող վերին կարգաւոր մը կ'ուզեն: Եղիպտոսի Մամէլուք Սուլթանները, որ նաեւ Պաղեստինի եւ Ասորիքի տիրած էին, 1311ին Երուսաղեմի պատրիարքութիւնը հաստատեցին: Ասոր Պատրիարքական իշխանութիւնը կը տարածուի այժմ Պաղեստինի եւ Ասորւոց մէկ մասին վրայ: Պատրիարքը կը նստի Երուսաղեմի Ս. Յակովով վանքը, եւ իրեն ստորակարգեալ են Ռամէի, Եաֆայի, Բէյրութի, Դամասկոսի եւ Լատակիայի տիտղոսական եպիսկոպոսները:

Հայերն ունին ի Կ. Պոլիս նոյնպէս Պատրիարք մը: Զայս հաստատած է Մուհամմէտ Ա. Գաթիչ 1461ին, եւ Բրուսայի Յովակիմ եպիսկոպոսը առաջին Պատրիարք դրած է: Պատրիարքական փոխանորդ է Ծայրագոյն վարդապետ մը: Պատրիարքին իշխանութիւնը սահմանափակուած է Աղդային ընդհանուր ժողովով եւ Աղդային կենդրոնական

վարչութեամբ։ Ազգային ընդհանուր ժողովը կը կազմեն Ա. Մայր դիւան։ 1. Ատենապետ, 2. Փոխ-Ատենապետ, 3. Ատենադպիր, 4. Փոխ-Ատենա-դպիր։ Բ. Եկեղեցական ժողով, 3 Սրբեպիսկոպոսունք, 4 Եպիսկոպոսունք, 6 Ծայրագոյն վար-դապետք, 4 Աւագ քահանայք եւ 3 Քահանայք։ Գ. Գաւառական երեսփոխանաց ժողով, 96 աշխար-հական երեսփոխանք։ Ժողովքներն ատեն կը դումարուին։ իսկ բուն կառավարութիւնը կը հոգայ՝ բացի Պատրիարքէն՝ Ազգային կենդրոնական վարչութիւնը, որ հետեւեալ մասերէ բաղկացած է։ 1. Կրօնական ժողով, 14 անդամ, ամէնն ալ եկեղեցական։ 2. Քաղաքական ժողով, 14 անդամ, ամէնն ալ աշխարհական։ 3. Պատաստանական խորհուրդ, 8 անդամ, կէսն եկեղեցական կէսն աշ-խարհական։ 4. Ռւառումնական խորհուրդ, 7 աշխար-հական։ 5. Տնտեսական խորհուրդ, 7 աշխարհական։ 6. Կտակաց հոգաբարձութիւն, 3 եկեղեցական, 4 աշխարհական։ 7. Հիւանդանոցի հոգաբարձու-թիւն, 3 աշխարհական։

Պատրիարքին մասնաւոր պաշտօնեայքն են՝ Կրօնական տեսուչ, Կրթական տեսուչ, Տնտեսական տեսուչ եւ երկու Գործակատար։ Պատրիարքն ունի հետեւեալ Դիւանատներն՝ 1. Կրօնական դիւա-նատուն, 2. Քաղաքական դիւանատուն, 3. Տաճ-կական դիւանատուն, 4. Փոխանորդարանի դիւա-նատուն, 5. Մասնաւոր դիւանատուն, 6. Պատրի-արքարանի ելեւմտից դիւանատուն, 7. Անցագրա-տան դիւանատուն։ Այս ամէն դիւանատները 2—3 պաշտօնեայ կ'ունենան։

Պատրիարքին ենթարկեալ է նաև Արմաշու Պատրիարքական Դպրեվանքը։ Ասոր վերին հոգա-բարձութիւնը կազմուած է 9 անդամներէ. գահե-րէցն է Պատրիարքը. ասոր տեղապահն է վանա-հայրն՝ Մաղաքիա եպս. Օրմանեան*։ Վանատունը

* Այժմ Պատրիարք Կ. Պոլսոյ։

կը կազմեն 6 Վարդապետք : Գիտութեան հետեւ-
եալ ճիւղերուն համար ուսուցիչներ դրուած են,
այն է՝ կրօն, հայերէն լեզու՝ մատենագրութիւն
եւ պատմութիւն, տաճկերէն, գաղղիերէն, ընդ-
հանուր պատմութիւն, երգեցողութիւն, ուսողու-
թիւն եւ բնագիտութիւն : 1892ին Դպրեվանքը
կային 36 աշակերտ, 2 վարդապետացու եւ 16
ծառայ :

Այժմ Կ.Պոլսոյ Պատրիարքին անմիջնոր-
դական իշխանութեան տակ են հետեւեալ եպիօ-
կոպոսութիւնները՝ Ե-րադական Տ-ճիւղագուն՝ Աղրի-
անոպոլիս եւ Ռոդոստոյ . ի Փառը Ա-է- Ամասիա եւ
Մարսուան, Անկիւրիա, Եւդոկիա, Տրապիզոն եւ Ճա-
նիկ, Նիկոպոլիս, Սեբաստիա, Կեսարիա, Ջմիւնիա,
Բրուսա, Նիկոմեդիա . ի Հոյս եւ մերձաւոր գաւառ-
ները՝ Բաբերդ, Բասեն, Կարին, Երզնկա, Կամախ,
Դերջան, Ակն, Արաբկիր, Չմշկածագ, Խարբերդ
Բալու, Բաղէշ (Բիթլիս,) Մուշ, Ախլատ, Վան, Լիմ,
Արդի, Բայազիտ եւ Ալաշկերտ, եւ Քանի մ'ուրիշ
տեղեր : Ի Մէջահետո՝ Բիրէջիք, Եղեսիա, Տիգրա-
նակերտ, Սղերդ եւ Բաղդատ : Յերէղասահ՝ Կահիրէ :
Այս աթուոց մեծագոյն մասը Վարդապետներ կը
կառավարեն : Ինչպէս Յունաց՝ նոյնպէս Հայոց քով-
բարձրաստիճան Եկեղեցականներն վանական կղերէն
կ'առնուին, գլխաւորաբար անոնցմէ՝ որ Վարդապետի
աստիճան ունին, այն է քարոզիչ եւ ուսուցիչ .
(“Վարդապետ,, բառը կ'երեւայ թէ հեթանոսական
ծագում ունի”): Թէ Ռուսական, թէ Տաճկական
եւ թէ Պարսկական Հայաստանի մէջ վանքեր ար-
տաքոյ կարգի շատ կան, որոնցմէ ոմանք ցայսօր ալ
շատ կալուածներ ունին : Բայց ամէն տեղ միաբան-
ները գրեթէ միայն մէկ քանի բնակիչներ են . եւ
պէտք է ըսել՝ որ չմիացեալ Հայոց քով վանա-
կանութինը շատ անկած վիճակի մէջ է : Նոր սգւով
կը թեալ Հայերը վանականութեան անունը լսել
չեն ուղեր :

Հռոմէական Եկեղեցւոյ հետ միացեալ Հայերը
խաչակրաց ժամանակէն եւ Միաբանողներէն սկսեալ
ցայսօր կան, եւ կամաց կամաց՝ բայց ոչ շատ՝ կ'ա-
ճին։ Թէ՛ Էջմիածնի եւ թէ՛ Սոյ բազմաթիւ կաթո-
ղիկոսներ Հռոմայ հետ յարաբերութեան մէջ մտած
են։ Իրենց հպատակութեան յայտարարութիւն-
ներուն վաւերականութիւնը մեծաւ մասամբ տա-
րակուսական է, եւ ապահովապէս՝ անկեղծութիւնը
տարակուսական է*։ Յամենայն դէպո թէ՛ հոգեւորա-
կանութիւնը եւ թէ՛ ժողովուրդը հակահռոմէական
էին, եւ այնպէս ալ մնացին։ Յամին 1562 էջ-
միածնի Միքայէլ կաթողիկոսը Հռոմ Պիոս Դ Քա-
հանայապետին պատգամաւոր ղրկեց զԱբգար, որ
կ'ըսուի թէ՛ արքայական տնէ ըլլայ։ Աբգարի Հռոմ
հայերէն տպարան մը հաստատեց, ուր 1567ին նախ
Սաղմոս եւ վերջէն ուրիշ գործեր տպագրուեցան։
Պիոս Ե այս Հայոց պարգեւեց Ս. Մարիամ Եգիպ-
տացւոյ Եկեղեցին, վանատունը եւ դրակից շէնքերը.
եւ Գրիգոր ԺԴ կ'ուզէր Հայոց Վարժարան մը հաս-
տատել. բայց մահն խափանեց։ Ուրբանոս Ը. Էն
սկսեալ հայ կղերացուներն Հաւատոյ տարածման
(Propaganda) վարժարանը գրուեցան։ Նաեւ Ժէ
գարուն բազմաթիւ կաթողիկոսներ հպատակու-
թեան թուղթ գրեցին Հռոմ։ սակայն այս ամե-
նայն հետեւութիւն մը չունեցաւ։ Բայց միեւնոյն
ժամանակ, երբ Մխիթարեան Միաբանութեան
հիմնարկութեամբը միացեալ Հայոց հասարակու-
թիւնն այնպէս սաստիկ աճում ունեցաւ, նաեւ
Հռոմայ հետ իրապէս միութեան մէջ եղող կաթո-
ղիկոսութիւն մը հաստատուեցաւ։ Աբրահամ,
1710էն ի վեր կաթողիկեայ-հայ եպիսկոպոսն
Բերիոյ, Լիբանանու վրայ քերեմի վանքն հաս-

* Հնդհանուր ըսուած խօսք մը։ Կարելի է տա-
րակուսիլ՝ բայց պէտք է նաեւ տարակուսելու պատ-
ճառներն ըսել։

տատեց՝ Ա. Անտոնի կանոններով *: 1740ին իրեն-ներէն Սոյ Պատրիարք ընտրուեցաւ. (Հռոմ պաշտօնապէս միայն “Պատրիարք” տիտղոսը կը գործածէ. իսկ չմիացեալ Հայերն կաթողիկոսին երկրորդաբար նաեւ “Պատրիարք”, անունը կու տան, եւ այս անունը կը գործածեն նաեւ երկրորդ աստիճանի բաձրաստիճան եկեղեցականին,) եւ 1742ին Բենեդիկտոս ԺԴ Քահանայապետէն Պալլիուս ընդունեցաւ: Եւ որովհետեւ Աբրահամ Կիլիկիոյ մէջ Սոյ չմիացեալ կաթողիկոսին հետ միասին կենալ չէր կրնար, աթոռը Լիբանան փոխադրեց. եւ հոն 1749ին վախճանեցաւ: Ինքն եւ իւր յաջորդները իրենց անուան քով Գլխաւոր Առաքելոյն անունն ալ առին: Յակոբ Պետրոս Բ 1749—1753 իւր բնակարանն հաստատեց Լիբանանու Զմբառի Մարեմայ վանքը, զոր իւր նախորդն սկսած էր շինել: 1740—1866 ութ Պատրիարք Սոյ տիտղոսական աթոռը նստան. բայց իրենց աթոռանիստը Զմբառէր. Կիլիկիա եւ Ասորիք իրենց իշխանութեան տակ էին: Իսկ Կ. Պոլսոյ եւ Փոքր Ասիոյ միացեալ Հայերը Կ. Պոլիս նստող Առաքելական նուիրակի մ'իշխանութեան տակ էին. բայց քաղաքական իրաց մէջ Կ. Պոլսոյ չմիացեալ Հայոց Պատրիարքին ստորակարգեալ էին: Ասիկայ ամէն տեսակ նեղութեանց պատճառ եղաւ, եւ 1827—1828ին Կ. Պոլսոյ մէջ կաթողիկեայ Հայոց դէմ սաստիկ հալածանք մը յառաջ բերաւ: Գաղղիական դեսպանին միջամտութեամբը՝ Սուլթան Մահմուտ** 1831

* Անտոնիան Միաբանութիւնն հաստատուեցաւ 1704ին Յակոբ քահանայ Յովսէփեանի ձեռօք: Իսկ Աբրահամ Եպիսկոպոսն Բերիոյ (Հալէպ) 1716ին կաթողիկեայ հաւատքին համար Կ. Պոլսոյ Յովի: Կոլոտ Պատրիարքին ձեռօք Ռուադ կղզին աքսորուած էր, 1720ին ազատեցաւ եւ եկաւ Լիբանան Անտոնիանց քով եւ անկէ կը կառավարէր թեմը:

** Բազիլի ունի՝ Արդիւլ-Մէջիդ:

Յունուար 5ին կաթողիկեայ Հայերն իբրեւ օրինաւոր գոյութիւն ունեցող հասարակութիւն ճանչցաւ։ Ասոնց յատուկ աշխարհական Մեծ մը դրուեցաւ, որ “Պատրիարք”, (Փաթրիք) անունն ունէր։ Իսկ Ա. Պոլոյ եւ Փոքր Ասիոյ հոգեւոր եկեղեցական պետք՝ Աքքեպիսկոպոս եւ Նախագահ անունը կը կրէր։ Երրորդ Նախագահն Անտոն Հասուն (1846էն ի վեր) Գրիգոր Պետրոս Ռ.ի Սոյ Պատրիարքին մահուանէն ետքը (1846—1866) հայ եպիսկոպոսաց ժողովոյն մէջ, որուն Երուսաղեմի Վալերդա Պատրիարքը նախագահ էր, եւ որուն մինչեւ այն ատեն ժողովոյ մասնակցող աշխարհականները ամենեւին մասնակցութիւն չունեցան, 1866 Սեպտ. 14ին Պատրիարք ընտրուեցաւ՝ Անտոն Հասուն Պետրոսս թա անուամբ։ Իրաւաբանական յարաբերութիւնները կանոնաւորելու համար՝ Պիոս թա յամին 1867 Յուլ. 12ին „Reversurus“ կոնդակը տուաւ, որով Կիլիկիոյ պատրիարքութեան թեմերը Ա. Պոլոյն հետ կը միացընէր, եւ կաթողիկեայ Հայ եկեղեցոյ մինչեւ այն ատեն ունեցած ազատութիւնները մեծապէս կը չափաւորէր։ այսպէս՝ յառաջագոյն եպիսկոպոսն ազատօրէն կ'ընտրուէր, իսկ այս կարգադրութեամբ՝ երեք ընտրեալ պիտի անուանուէր եւ Պատրիարքին ձեռօք Ա. Աթոռոյն պիտի ներկայացուէր։ դարձեալ Պատրիարքն ամէն հինգտարի անգամ մը Առաքելոց Սեամբը պիտի այցելէր։ Սակայն միացեալ Հայոց մէկ մեծ մասը եկեղեցական հին սովորութեանց յարած մնաց։ Տաճկական պետութենէն նեցուկ դանելով՝ մերժեցին „Reversurus“ը, եւ իրենք զիրենք * Արեւելեան կաթողիկեայք, անուանեցին։ 1870ին, Վատիկանեան ժողովոյն առթիւ, Հռոմէն կերպապէս առաջնուեցան*։ Միացեալ Հայոց մէջէն մտաւուալ բաժնուեցան*։

* Ասոնք Հոռմայ Քահանայապետաց զԱսաւորութիւնը միշտ կ'ընդունէին, եւ իրենք զիրենք Հոռմէն բաժանեալ չէին նկատեր։

բապէսզարդացեալներն, այսպէս ամբողջ Անտոնեան
Միաբանութիւնը նաեւ Վենետիկի Մխիթարեանց
մէկ մեծ մասը, այս կողմն էին: Պիոս թ. 1870
Մայիս 20ին բազմաթիւ եկեղեցականներ կախա-
կայեց պաշտօնէն: Եւ երբ ասոնք չհպատակեցան,
4 եպիսկոպոս եւ 45 Վարդապետ բանագրեց: Այս
վաղահաս պատժոյն հետեւութիւնն այն եղաւ՝ որ
անջատեալներնինքնակաց կազմակերպութիւնառին
քաղաքական Պատրիարք դնելով Յովհաննէս Քիւ-
փէլեանը եւ եկեղեցական Պատրիարք՝ Յակոբ Պահ-
թիարեան Տիգրանակերտի եպիսկոպոսը. բայց վեր-
ջինս յանձն չառաւ: Հռոմայ (1870 եւ 1871) Պլուիիմ
եւ Գրանքի նուիրակներու առաքելական թղթերով
տաճկական պետութիւնը վաստկելու ջանքերն կա-
տարելապէս անյաջող ելան: Հասուն Պատրիարքն
1872ին պետութեան կողմանէ աքսորուեցաւ, որ
եւ գնաց Հռոմ նստաւ: Հազիւ 1874ին կաթողի-
կեայ Հայերը դարձեալ իրենց Պետն ունեցան:

Բայց ռուս-տաճկական պատերազմին պատ-
ճառաւ Բ. Դրան անձուկ վիճակն Հռոմ յօգուտգոր-
ծածեց՝ մէջերնին միաբանութիւն մը (Concordat)
հաստատելու, որով Քիւփիւնքն — այսպէս կ'ա-
նուաննէր Հռոմ Արեւելեան կաթողիկեայքը —
պետութիւնը Հռոմայ յանձնեց: Հետզհետէ առան-
ձին հասարակութիւններ՝ իրենց առաջնորդներովը
դարձեալ հաշտուեցան. 1879ին Ապր. 18ին Քիւ-
փիւնքն անձամբ Հռոմ գնաց եւ անձամբ Լեւոն
ԺԳ Քահանայապետին հպատակութիւն յայտնեց:
Բնականապէս այս առթիւ քանի մը եպիսկոպոս
եւ վարդապետներ չմիացեալ Հայոց գացին յարե-
ցան*: 1880 Դեկտ. 13ին Անտոն Հասուն՝ Սրբոցն
Վիտալիսի, Գերվասիոսի եւ Պրոտասիոսի տիտղո-
սով — առաջին հայ — Կարդինալ անուանուե-
ցաւ: Իւր յաջորդն իբրեւ Պատրիարք Աիլիկիոյ՝

* Ասոնց մէջ եպիսկոպոս չկար:

(Ciliciae Armenorum) 1881 Օգոստ. 4ին ընտրուեցաւ Ստեփանոս Ազարեան՝ Ստեփանոս Պետրոս Փանուամբ:

Մինչեւ այս առեն Հռոմ ուսում առնող Հայերն Հաւատոյ ասրածման Վարժարանին մէջ կ'ուսանէին. Լեւոն ԺԳ իրենց համար յատուկ Վարժարան հաստատեց San Nicolò da Tolentino անուամբ: Յամին 1888 Յուլիս 25ին Քահանայապետն Շրջաբերական մ'ուղղեց “Առ մեծարոյ Եղբարս մեր՝ Ստեփանոս Պետրոս Ժ, Պատրիարք Կիլիկիոյ, առ Արքեպիսկոպոսունս, եպիսկոպոսունս, եւ առ սիրելի որդիս մեր Քահանայն, Վանականս եւ առ Հայածէս Հաւատացեալս, որք ի շնորհս եւ ի հաղորդութեան ընդ առաքելական Աթոռոյ կապեալ են:,, Ասոր մէջ հանդիսապէս կ'ապահովուի՝ որ աստուածային պաշտամանց մէջ Հայերէն լեզուն եւ արարողութիւնները պիտի պահպանուին, եւ կը հաստատէ զայն ամենայն՝ ինչ որ Բենեղիկոսս ԺԴ Հայոց եւ այլ արեւելեան ծիսից սնարատ պահպանութեան համար սահմանած է: Հմտ. P. Donat Vernier, S. J., Histoire du patriarchat Arménien catholique, Lyon-Paris. 1891.*

Notizia statistica delle missioni cattoliche in tutto il mondo, Roma, coi tipi della S. C. di Propaganda fide 1843 (նաեւ առ O. Mejer, Die Propoganda I, էջ 473—տպուած) հրատարակութեան համեմատ՝ 1843ին Կիլիկիոյ պատրիարքութիւնն (աթոռանիստն Խեսրովան ի Լիբանան) ունէր 8.000 հաւատացեալ: Պատրիարքին առընթերակաց էին Յ Արքեպիսկոպոսունք անուա-

* Հ. Ա. Ըստկարեան, Եկեղեցական պատմութիւն, հանդերձ ազգային Եկեղեցական պատմութեամբ, Վիեննա 1872: Ա. Արքեպ. Պալճեան, Պատմութիւն կաթողիկէ Վարդապետութեան ի Հայս եւ միութեան նոցաընդէական Եկեղեցւոյ ի Փլութեան սիւնհողոսի, Վիեննա, 1878:

նական թեմով (Ատանայի, Ամասիոյ եւ Մարաշի). Կեսարիոյ անուանական արքեպիսկոպոսը կը նստէր յԵւդոկիա՝ իբրեւ Փոխանորդ Փոքր Հայոց : Իրապէս թեմական եպիսկոպոս ունէր Պատրիարքը միայն երկու, այն է Բերիոյ (Հալէպ) (500 ընտանիք) եւ Մէրդինի (200 ընտանիք) Արքեպիսկոպոսները : Ատանայի, Տիգրանակերտի եւ Եւդոկիոյ թեմերը Պատրիարքնիբրեւ Մշտնջենաւոր առաջնորդ (Administrator perpetuus) կը կառավարէր : Կ.Պոլսոյ Արքեպիսկոպոս-Նախագահին թեմն ունէր 27.000 հաւատացեալ : Նախագահն ունէր օգնական մը, որ Արքեպիսկոպոս էր անուանական տիտղոսով, 5 Արտաքին օգնական (Vicarii foranei) եւ 78 քահանայ : Պիոս թ. 1850ին Անկիւրիա, Արդուին, Բրուսա, Կարին, Սպահան եւ Տրավիզոն եպիսկոպոսական թեմ ըրաւ միացեալ Հայոց համար, եւ զասոնք Նախագահին իշխանութեան ստորակարգեց : Աւտրիա-Հունգարիա 14.000 հայ կաթողիկեայ հաւատացեալ կը հաշուի : Կ Լեմբերգիոյ հայ Արքեպիսկոպոսութիւն մը : Ռուսաստանի (Խրիմ, Ղազան, Աստրախան) 28.144 կաթողիկեայ Հայերը Մխիթարեան վարդապետներու եւ Քափուչին կրօնաւորաց ձեռքն են : 1847ին միաբանուեցաւ երկու եպիսկոպոսութիւն հաստատել, բայց չգործադրուեցաւ . եւ Բերլինի 1878ի խաղաղութեամբ Արդուինի եպիսկոպոսութիւնը Ռուսաց բաժնին անցաւ (թէ եւ այժմ դատարկ է աթոռը) :

Վենետիկի Մխիթարեանները, որոնց Ընդհանրական Աբբահայրը Տրայանոպոլոյ Արքեպիսկոպոսի անուանական տիտղոսն ունի, այժմ ունին վանասուն եւ եկեղեցի ի Սամոշույվար* (Տրանսիլվանիա), Կ.Պոլիս, Տրավիզոն, Բաղչէջիք, Թէոդոսիա, Խարասուբազար եւ Սիմֆերոպոլ : Կ.Պոլիս, Տրավիզոն եւ Բաղչէջիք նաեւ դպրոց

* Ուղղէ՝ Եղիսաբեթուալիս:

ունին : 8—10 վարդապետք կը գործեն ի Խրիմ,
Կաւկաս եւ Պարսկաստան :

Վիեննայի Մխիթարեանք, որոնց Ընդհան-
րական Աբբահայրը Կիպրոսի Սաղամինայի Արքեպիօ-
կոպոսի անուանական տիտղոսն ունի, ունին վանա-
տուն եւ Եկեղեցի ի Տրիեստ, Նայտաց, Կ. Պոլիս,
Զմիւռնիա, Այդըն. Վերջին Երեքին մէջ նաեւ
դպրոց : Առանձնական վարդապետք կան ի Սամոշ-
ույվար, Լեհաստան, Տրապիզոն, Կարին :

Տղոց կրթութեան կը նային նաեւ Եւրոպացի
կրօնաւորներ : Յիսուսեանք ունին վեց հիմնարկու-
թիւն՝ ի Մարտուան, Ամասիա, Եւդոկիա, Սեբաս-
տիա, Կեսարիա եւ Ատանա : Դոմինիկեանք ունին
Վանայ մէջ վանատուն մը : Փրանկիսկեանք ի Մա-
լաթիա եւ ի Խարբերդ, որոնք նաեւ հոգ հոգւոց
ունին :

Հռոմայ հետ միացեալ Հայոց այժմու վիճակը
հետեւեալն է (Հմմտ. Missiones catholicae cura
S. Congregationis de propaganda fide descriptae anno 1895, Romae ex typographia poly-
glotta S. C. de prop. fide 1895.)

Սիլիկիոյ Պատրիարքին այժմուաթուանիստն
է Կ. Պոլիս . որ եւ այս թեմին թեմականն է : Այս
թեմին մէջ կայ 16.000 հայ կաթողիկեայ, 13 հա-
սարակութիւն, 85 քահանայ (միասին հաշուած
16 Մխիթարեան վենետիկի, 10 Մխիթարեան
Վիեննայի եւ 14 Անտոնեան), 5 մանչերու եւ
3 աղջկանց դպրոց, 2 Վարժարան բաց ի Պատրի-
արքին դպրանոցէն, եւ 1 բարձրագոյն դպրոց : Վա-
նատուն Մխիթարեանց վենետիկի ի Քաղկեդոն,
Մխիթարեանց Վիեննայի ի Փանկալդի, Անտո-
նեանց յօրթաքէօյ . 1 վանք Անարատ Յղութեան
կուսանաց :

Պատրիարքին ստորակարգեալ ևն հետեւ-
եալ եպիսկոպոսութիւններ . 1. Ատանա, ունի
1500 կաթուղիկեայ հայ (այսպէս 1891ի Missiones,

իսկ 1895ի հրատարակութիւնը տպագրական սխալ-մամբ մը բովանդակ քրիստոնէից 3000 թիւր՝ Հոյոց ալ կու տայ), 8 քահանայ, ասոնցմէ զատ՝ Քափուշինք, Յիսուսեանք, Լողարիստք եւ Տրապ-պիստք, եւ 7 մանչերու եւ 2 աղջկանց դպրոց։ 2. Բերիա, ունի 7500 կաթողիկեայ հայ, 15 տե-ղացի քահանայ, ասոնցմէ զատ Յիսուսեանք եւ Փրանկիսկեանք, եւ 4 տարրական դպրոց։ 3. Տիգ-րանակերտ 5000 կաթողիկեայ հայ, 18 քահանայ, 3 Քափուշին. եւ 12 տարրական դպրոց։ 4. Անկիւ-րիա, 1850ին եպիսկոպոսութիւն հաստատուած։ 8000 կաթողիկեայ հայ, 28 քահանայ, կղերանոց մը սակաւ աշակերտով, 10 մանչերու եւ 8 աղջկանց դպրոց։ 5. Բրուսա, 1850ին հաստատուած։ 3000 կաթողիկեայ հայ, 8 քահանայ, որմէ 5 հայազգի. 4 մանչերու եւ 3 աղջկանց դպրոց։ 6. Կեսարիա, 1500 կաթողիկեայ հայ, 3 հայազգի քահանայ, 4 Յիսուսեան. 2 տարրական դպրոց։ 7. Կարին, 1850ին հաստատուած, 10.000 կաթողիկեայ հայ. 54 հայազգի քահանայ (որոնցմէ 1 Վենետիկի Մխիթարեան եւ 1 Անտոնեան*) 2 Քափուշին, 5 Գլորոցական Եղբարք (գաղղիացի) ի Կարին կղե-րանոց մը, 17 մանչերու 1 աղջկանց դպրոց։ 8. Խարբերդ, 1700 կաթողիկեայ հայ, 4 քահանայ, 10 դպրոց։ 9. Մարաշ, 6000 կաթողիկեայ հայ, 10 քահանայ, 3 Փրանկիսկեան, 4 դպրոց։ 10. Մէրդին, 8000 կթղկ. հայ, 13 քահանայ, 3 Քա-փուշին, 7 դպրոց։ 11. Մալաթիա, 4000 կթղկ. հայ, 7 քահանայ, 8 դպրոց։ 12. Մուշ 1883ին հաստատուած, 6000 կթղկ. հայ, 6 քահանայ, եւ 4 Գոմինիկեան, 2 դպրոց։ Վենետիկի Մխի-թարեանց վանատուն մը՝ 3 հողի։ 13. Սեբաստիոյ եւ Եւղոկիոյ միացեալ թեմերը, 3000 կթղկ. հայ, 8 քահանայ։ 14. Տրապիզոն 1850ին հաստատուած։

* Այժմ մեայն մէկ վիճնայի Մխիթարեան։

5000 կիթղկ. Հայ, 14 քահանայ, քանի մը Քա-
փուշին եւ Դպրոցական եղբարք, 4 դպրոց, եւ
Վենետիկի Մխիթարեանց վանատուն մը*:

Անարատ Յղութեան Կարգի կուսանքն աղ-
ջլանց դպրոց ունին բաց ի Կ.Պոլսոյ, նաեւ
յԱտանա, Անկիւրիա, Բրուսա, Կարին, Մալա-
թիա, Սեբաստիա եւ Տրապիզոն:

Ամէն թեմերու մէջ ալ եկեղեցական պաշ-
տամանց լեզուն է հին Հայերէնն: Աերն յիշուած
Missionesգրքին մէջ (էջ 581—2) Մշոյ եւ Սեբաս-
տիա-Եւդոկիոյ Համար (բառ առ բառ նոյն նաեւ
առաջին Հրատարակութիւններու մէջ) կը դրուի
երկմիտ բացատրութիւն մը՝ „lingua vulgaris est
armena, quae et liturgica est“, զոր անշուշտ
պէտք է Հասկրնալ՝ թէ եկեղեցական լեզուն Հայ-
երէն է, առանց զանազանութիւն ընելու ժողովր-
դեան եւ եկեղեցւոյ լեզուին, եւ ոչ թէ այն իմաս-
տով՝ թէ ժողովրդեան խօսած լեզուն ոյս տեղերը
նաեւ եկեղեցական լեզուն ըլլայ:***

Այս պատրիարքական վիճակին կը վերաբերին
նաեւ՝ Եգիպտոսի Աղեքսանդրիոյ եպիսկոպոսու-
թիւնը, 1200 կիթղկ. Հայ, 5 Անտոննեանք****: Դպրոց-
ներու ուսուցչութիւնն եւ նաեւ հոգ հոգւոցը շատ
տեղ լատինածէս քահանաներ կը հոգան: Ապահան
1850ին Հաստատուած: Արդուին 1850ին Հաստա-
տուած, այժմ Ռուսաց տակ, եկեղեցական լեզուն
հին Հայերէն, 12.000 կիթղկ. Հայ, 23 Հայ քա-
հանայ, 22 դպրոց: Աղջկանց կրթութիւնը կը հո-
գան Անարատ Յղութեան Կարգի կուսանք:

Կ.Պոլսոյ Պատրիարքին իշխանութեան տակ
չէ Աւստրիոյ Լեմբերգ քաղաքի Հայ թեմը. (dioc-
esis)

* Եւ 1 Վիեննայի Մխիթարեան:

** Հասկրնալու է այսպէս. ժողովրդեան լեզուն
հայերէն է, հայերէն է նաեւ եկեղեցական պաշտամանց լեզուն
(յաւել՝ գրաբար):

**** Այժմ չկան:

cessis Leopolitana ritus armeni cathol.), որ 1626-ին Աթերոպոլտի աստիճան բարձրացաւ (յառաջադրություն կամենիցի եւ Առհիլեմի օգնական եպիսկոպոս էր): 1819էն ի վեր Աքքեղիսկոպոս կ'անուանել Առարիոյ կայորը՝ եկեղեցականաց ժողովէն ընտրեալ երեքէն մէկը: Աքքեղիսկոպոսն հասարակութենէն կ'ընդունի 50 սկուդ: Պրոպագանդայէն 200, եւ կայորմէ 3000 դուրդէն բատ ժամանակին: Թեմին մէջ կան 4.500 կիթղիե: Հայ. եկեղեցական լեզուն է հին հայերէն. 10 ժողովրդապետութիւն ունի եւ 18 քահանայ. կղերը լատինաց կղերանոցը ուսում կ'առնու. կայ նաեւ հայ բենեդիկտեան կուսանաց վանք մը որ աղջկանց կրթութեան կը զբաղի:

Ըստ այսմ՝ Պրոպագանդայի ցուցակին համեմատ՝ բովանդակ կաթողիկեայ Հայոց թիւն է 103.900 այս թուոյն մէջ առնուած չեն Հունդարիոյ (Սամոշույվար), Ռուսաստանի (Արդուինի թեմէն դուրս) եւ Պարսկաստանի կաթողիկեայ Հայերը:*

* Որոնք վերջին տեղեկութեանց համեմատ ապահովապէս 35.000 կան: Ուրեմն միասին իջը 140.000:

Կաթողիկեայ (կամ “միացեալ”, եւ “հոռմէական”, կոչուած) հայ հասարակութիւնն է շմիածնի (կամ “լուսաւորչական”, “գրիգորեան”, եւ “չմիացեալ”, կոչուած) հայ հասարակութեանէն կը տարբերի ի յաջորդս:

Ա. Ի ՀԱԽԱՑՈՅՍ. 1. Առաքելոց եւ Ս. Հարց վարդապետութեան հետեւելով, որ նաեւ Քաղկեդոնի Ս. Փողովին մէջ դաւանուեցաւ հանդիսապէս ընդլէմ Եւտիքնայ. կը դաւանի թէ Քրիստոս Տէրն մեծ իջրեւ Աստուած մարդացեալ՝ է Աստուած եւ մարդ, հետեւաքառ ունի աստուածային եւ մարդկային, ուրեմն նրկու զատ զատ քնութիւն, մէկ Աստուածային անձին վրայ անխառն միաւորեալ, եւ ոչ թէ՝ մի քնութիւն, ինչպէս Եւտիքնանք իրարմէ քիչ զանազանութեամբ կը դաւանին: “Երկու քնութիւն”, դաւանող Հայնը Զ. Դարէն սկսեալ՝ “մի քնութիւն”, (միաբանք) դաւա-

Հայոց մէջ բողոքական (աւետարանական) հասարակութեանց կազմուիլը նորագոյն ժամանակի դործէ, որ զվեստորաբար Ռուսական եւ Անդղիական նողներէն “Երկարնակք” կամ “Քաղկեդոնիք”, և անուանուին:

2. Հոգին սուրբ թէ ի չօրէ եւ թէ յօրդաոյ կը բոյնէ, իբրեւ մի միակ աղքերէ, մէկ գործողութեամբ, ինչպէս Հայոց եկեղեցին ի սկզբանէ ի վեր շատ դարեր կը դաւանէր, եւ ոչ թէ ի չօրէ միայն, ինչպէս Յոյնք եւ անոնց հետեւողք կը դաւանին:

3. Մարդս մեռնելուն պէս՝ իւր գործոց համեմատ իսկոյն կամ յակիտեան կը դատապարտուի, կամ յաւ-իտենական երանութեան կը մտնէ, եթէ բոլորովին անարատ է առաջի Աստուծոյ: Իսկ եթէ քաւելու քան մունի. կը քաւէ զայն քառարամի մէջ. եւ մեր նպաստ-ներովն ալ (սուրբ Պատարագ մատուցանել, ողորմու-թին տալ, եւն, ի հանգիստ հոգւոյ հանգուցելոյն) քո-լորովին սրբուելէն ետեւ՝ անմիջապէս կը մտնէ յաւ-իտենական երանութեան, առանց սպասելու աշխարհին կատարածին:

4. Վերջին Օծումն ի Քրիստոսէ հաստատեալ եօթը սուրբ Խորհուրդներէն մէկն է, զոր ամէն հաւա-տացեալ հիւանդ՝ մահուան վտանգին մէջ Ապաշխարու-թեան Խորհրդէն ետեւ՝ առնելու պարտական է:

5. Քրիստոնէական Եկեղեցաոյ Ըստհանուր գլուխն է Հոռմայ Քահանայապետն, իբրեւ տեսանելի Փոխա-նորդ Քրիստոսի, եւ յաջորդ Ս. Պետրոսի զվասաւոր Առաքելոյն: Հետեւաբար ամէն քրիստոնեայ պարտա-կան է հնազանդիլ անոր ի կրօնականս: Իսկ հաւատոյ եւ բարոյից վերաբերեալ իրենու մէջ, եթէ անիկա տիրութեալ պարտական ամէն հաւատացեալները պար-իբրեւ զլուխ եկեղեցւոյ՝ ամէն հաւատացեալները պար-տաւորիչ վճիռ մը տայ, Հոգւոյն Սրբոյ առընթերակա-ցութեան պատճառաւ՝ չի կրնար սյառ վճիռ տալ:

Իսկ Բ. ՅԱՐԱՐՈՂԱԿԱՆՍ: Կաթողիկեայ Հայք բովանդակ քրիստոնեայ Եկեղեցւոյ Ըստհանուր եւ միշտ տիրող սովորութեան համեմատ՝ սուրբ Պատարագի մէջ սրբազործուելի զինւոյն քանի մը կաթիլ չուր կը իստ-սրբազործուելի զինւոյն քանի մը կաթիլ չուր կը իստ-

Աստածաշնչի Ընկերութեանց ձեռօք Ա. Գրոց
գրաբար թարգմանութիւնը տարածերով յառաջ
եկած է: Գրաբար թարգմանութեամբ եկեղեցա-
կաններու վրայ ազդեցութիւն գործուած է. իսկ
Աղղիական Աստածաշնչի Ընկերութիւնը Ա.
Գրոց աշխարհաբար եւ տաճկերէն թարգմանու-
թիւններով ամէն աշխարհականի Ա. Գիրքը մատ-

Կաթողիկեայ Հայք կը հաստատեմ՝ թէ իսենց
այս հաւատքը Ա. Գր. Էռւաստորչէն մինչեւ Բարգէն
կաթողիկոսի 508ին ի Դուին գումարած ժողովը, Հայոց
եկեղեցւոյն հաւատքին եւ աստուածաբանական սկզբանց
հետ նոյն է, եւ թէ իսենց այս ին հայ եկեղեցւոյն
հաւատքիմ հատեւողն են:

Իսկ հաւատոյ ուրիշ ամէն վարդապետութիւն-
ներուն, ինչպէս նաեւ արարողականին մէջ (Պատա-
ռագի, Խորհրդոց եւն լոգուն, զգեստեղէնք, ծէս, տո-
նեղն եւն) Էջմիածնական եկեղեցւոյ հետ նոյն է: Բայց
երկու եկեղեցից ալ ունին ինչ ինչ ոս ի սկզբանէ կամ
յընթացս ժամանակաց՝ Սուրբներէն, Յոյներէն եւ Լա-
տիններէն առած ին ըստ պատշաճութեան: Այսպէս
օրինակ երկու եկեղեցեաց ծշիւ նոյն Պատարագն ամ-
բողջ Յունացմէ առնուած է թարգմանութեամբ, և
Դիլիկեանց ժամանակ Լատինացիներէն առնելով մոխա-
ցուած է. ինչպէս՝ “Եւ վասն Սըրունոյ Աստուածա-
ծնին՝ աղօթքէն մինչեւ Ժամամուտ, դարձեալ ժի դա-
րուն՝ վերջին Աւետարանի (ի սկզբանէ էր Յան) սո-
վորութիւնն, եւ ուրիշ այսպիսի բաներ (Տես՝ Գաթը ը-
մեան Հ. Յ., Սըրազան Պատարագամատոյցը Հայոց,
մամլոյ տակ): Եւ առ հասարակ “յատուկ ազգային”
կոշուած եկեղեցական շատ բան՝ ըստ պիտոյից օտար
քոհստոնեաներէն առնուած է ի սկզբան դարձի ազգիս,
կամ յընթացս դարուց, պարզապէս թարգմանութեամբ
կամ յաւելուածներով:

Ուրեմն երկու հայ հասարակութեան մէջ եղած
տարբերութիւնը 5-6 էական կէտերու մէջ է միայն,
որ յընթացս ժամանակաց օտար (ասորի եւ յոյն) եկե-
ղեցականներու ազդեցութեամբ յառաջ եկած է:

Հելի ընելու ջանացած է: 1831էն ի վեր Ամերիկայի Բորդ ընկերութեան միսիոնարները նախ Տաճկաստանի մայրաքաղաքին մէջ եւ յետոյ գաւառներու մէջ կը դորձեն: Ասոնք ի սկզբան սիրով ընդունուեցան, բայց արդէն 1839ին եկեղեցականաց հետ կոհւն սկսաւ, եւ 1844ին Մատթէոս Պատրիարքը բողոքականաց վրայ բանադրանք դրաւ: 1850էն ի վեր, միւս կրօնական հասարակութիւններու պէս, ասոնք աւ աշխարհական Ազգապետ մ'ունեցան, որով քաղաքացիական անկախութիւն ստացան: Ասկէ սկսեալ առաքելութիւնը մեծամեծ յառաջադիմութիւններ ըրաւ: Թէեւ դարձեալ անջատուելու ջանքեր չեն պակսիր; Եւ Ամերիկայի Բորդ Ընկերութեան 1883ին կազմակերպած քննիչ մարմինը կը վկայէ՝ որ Հայերէն շատերը կը ցաւին մայր եկեղեցիէն անջատուելնուն վրայ: Պէտք չէ մոռնալ՝ որ Հայուն համար կրօն եւ ազգ միացեալ տարրներ են: Ամէն Հայ կ'ուզէ միայն այն հաւատքն ունենալ՝ զոր Գրիգոր Լուսաւորիչ քարոզած է: Եւ եթէ Հայոց Առաքելոյն վրայ աւանդուածներէն և էլ պատմական ստուգութիւն ունի, այն է իրեն սորվեցուցած Սրբոց եւ սուրբ Նշխարաց մեծ յարդութիւնը, ինչպէս որ սովորութիւն էր հին եկեղեցւոյ մէջ: Բողոքականք իրենց պարզած վարդապետութեամբքն Հայոց ամենահին եւ ամենանուիրական աւանդութեան հակառակ կ'ելլեն:

Բողոքականութեան դորձը Տաճկաստանի մէջ պետութեան դժկամակութենէն աւ շատ կրած է: Ըստ Հաճոյս կը փակուին դպրոցներն, միսիոնարք կը ձերբակալուին եւ գրքեր կը դրաւուին: Իսկ այժմու կանոնաւոր հալածանքներով իրաց վհճակը շատ վատթարած է:

Ի Ա. Պոլիս կան 819 բողոքական Հայ, եւ 150 Հաղորդականք: Միսիոնարք Հայերէն եւ Հայաստան-տաճկերէն լրագիրներ կը հրատարակեն: Բէքէկի 1840—1862 աստուածաբանական դպրոցը

Մարսուան փոխադրուեցաւ. Ռոբերտ Ամերիկացւոյն առատաձեռնութեամբ 1863ին ի Բէքէկ 850.000 ֆրանկով կառուցուած վարժարանը բազմաթիւ հայ աշակերտներ կը յաճախեն :

Արեւմտեան Փոքր Ասիոյ մէջ (Հետեւեալ թուերը կ'արժեն 1894ի համար) կը հաշուին 3.538 անդամք եկեղեցւոյ, 35 եկեղեցւոյ բաժանուած, որոնք տարին 142.500 ֆր. հանգանակ կը վճարեն: (Մտադիր կ'ընենք, որ այստեղ եւ վարը Կիլիկիոյ եւ Հիւսիսային Ասորիքի մասին ըսուածին մէջ կը բովանդակուին Հայերէն զատ՝ նաեւ բողոքական Յոյներու, Նեստորականներու եւն չնչին թիւր): Կայանք կան 1. Կիլոմետիա 1846էն ի վեր, որ վերջերս Կ. Պոլսոյ միսիոնին հետ միացաւ: Բաղչէջիք կոյ բարձրագոյն դպրոց մը մանչերու, եւ յԱդաբազար՝ աղջկանց: 2. Բրուսա 1848էն ի վեր կայ 2 եկեղեցի, աղջկանց վարժարան մը բազմաթիւ աշակերտով, եւ 10 երկրորդական կայաններ: 3. Զմիւռնիա 1830էն ի վեր: 4. Մարսուան 1852էն ի վեր. 1865էն ի վեր կայ այստեղ աստուածաբանական դպրանոց (1894ին 123 աշակերտներէն 94ը հայ էին.) եւ աղջկանց դպրոց: Բողոքական հասարակութիւնը ծախսերն ինքը կը հոգայ, բաց ասկէ նաեւ շորս կանոնաւորեալ եկեղեցիներունը՝ Ամասիա, Քափուքայա, Աէզիրքէօպրիւ, եւ Ամասիա: Նաեւ Քաստամունի կայ փոքրիկ հասարակութիւն մը: 5. Սեբաստիա 1855էն ի վեր: 6. Կեսարիա, ունի ի Կեսարիա եւ Եօղղադ բարձրագոյն վարժարան, եւ Թալասի մէջ աղջկանց բարձր վարժարան: 1885ին Աւետիս Վարդապետ 500 հոգւով բողոքական հասարակութեան յարեցաւ. 1878ին յԱնկիւրիա հայ եպիսկոպոս մը 65 ընտանիքով բողոքականութիւն ընդունեցաւ: 7. Տրապիզոն, Օրդուի երկրորդական կայանով:

Կիլիկիա եւ Հիւսիսային Ասորիք 5091 անդամք եկեղեցեաց կան եւ 34 եկեղեցի: Կայանքն

Են՝ 1. Մարտը 1854 էն ի վեր, ուր 1859 աստուածաբանական վարժարան հաստատեցաւ, եւ 1882 աղջկանց վարժարան, եկեղեցիք՝ Ալբիստան, Հաջին եւ Զէյթուն։ Գրիգոր Պէհէզնիլեանի Տարսոնի առաքելութիւնը 1892 էն ի վեր Լոնդոնէն նպաստ կ'ընդունի։ 2. Այնթափի հասարակութիւնը 1848 էն ի վեր։ աղջկանց մեծ վարժարան՝ ամերիկացի ուսուցչուհեաց ձեռքը։ Վարժարան 1876 էն ի վեր։ 1863 էն ի վեր կայ անգղիական հասարակութիւնը՝ Մկրտիչ եպիսկոպոսին կառավարութեան տակ։ Երկրորդական կայանք են՝ Քեսար, Բերիա (80 հայ բողոք.) եւ Ուրֆա (900 բողոքին.)։

Ի Հայու, Քրդաստան եւ Միջագետք ամերիկան Բորդը ունի 5 կայան՝ 132 Երկրորդական կայաններով, 43 եկեղեցի, 2879 անդամք եկեղեցւոյ, 2 աստուածաբանական դպրանոց, 15 բարձրագոյն վարժարան մանչերու, 5 վարժարան աղջկանց, 150 հասարակ դպրոց 7767 աշակերտներով, եւ կ'ընդունի իբր 55.000 ֆր. ի հանգանակութենէ։ Այս գաւառներու ամբողջ բողոքականաց թիւն է 16.000. ասկէ հայ հասարակութիւնն ունի 15.000 հաղորդուող։ Կայաններն են 1. Կարին 1839 էն ի վեր “Արարատ”, բարձրագոյն վարժարանով, եւ Երզնկա։ 2. Բաղեշ 1858 էն ի վեր մանչերու բարձրագոյն դպրոցով։ եւ աղջկանց կրթարանով։ 3. Վան 1872 էն ի վեր մանչերու եւ աղջկանց դպրոցով։ 4. Խարբերդ 1855 էն ի վեր ունի 22 հասարակութիւն, 1717 անդամք եկեղեցւոյ, որոնք իբր 31.450 ֆր. կը հանգանակեն, աստուածաբանական վարժարան, 1878 էն ի վեր “Արմենիա”, վարժարաննը, աղջկանց բարձրագոյն վարժարան։ Երկրորդական ճիւղեր Արարելիր, Մալաթիա, Շէպիք եւ Ռէդվան (Քրդական)։ Ի Տիգրանակերտ կայ անգղիական Երիցական եկեղեցի 1862 էն ի վեր, եւ պահապահ աւելի յաջողութեամբ կը դորձէ, քան այստեղ աւելի յաջողութեամբ կը դորձէ, քան Բորդի ընկերութիւնը։ 5. Մէրդին, միսիոնարը

բայց ի Հայոց՝ նաև Յակոբիկեանց մէջ կը դորժեն*:

Պարսկաստանի Հայերն ունին բողոքական հասարակութիւններաբէժ, թէ՛ Հերան եւ Ապահան:

Դոյնապէտ Թուռական Հայաստան բողոքականք կան: Ի Շուշի 1822—1835 կը դորժէր Բաղեշու միսիոնը, երբ Թուռական կռաւավարութիւնը աւետարանական առաջելութիւնը խափանեց: Եւ ուկայն այնտեղ ցոյսօր կայ բաւական մէծ աւետարանական հայ հասարակութիւն: Ամէնէն մէծն է Շամախիի հասարակութիւնը, որ 1866ին լութերական հասարակութեան հետ միացաւ: Գարագալա, Կարսէն գաղթած բողոքական Հայոց գիւղը, 1883ին ամերիկեան միսիոնարաց հետ միացաւ: Շվեդական միսիոնարներ կը դորժեն ի Տփղիս, 1882էն ի վեր ի Բագու, 1883էն ի վեր ի Լէնկորան եւ 1885էն ի վեր ի Շամախի: Այս հասարակութիւններն ալ հայ եկեղեցականներու ընդդիմութիւններէն եւ առա կռաւավարութեան խառութենէն ատեն մը շատ կրեցին: Տես H. Gurdert, Die Evangelische Mission, ihre Länder, Völker und Arbeiten. Calw und Stuttgart 1894 էջ 198—, 204—, 209—: General v. Z., Armenien und die Armenier Allg. Kons. Monatschrift. 1896.**

Աւետարանին Հայոց մէջ տարածուելուն պատճութեան վրայ կայ կարգ մը լաւ յօդուածներ հայերէն “Բիւրակն” լրագրի մէջ, 1891, էջ 9, 41, 73 եւն: Նոյն լրագիրը 1890ին էջ 156 հրատարակեց „Star in the east” ի համեմատ (ես չկըցայ դորժածել) Տաճկաստանի բոլոր բողոքականաց

* Դաքսիէլեան Մ. Սմբատ, հայ բողոքականութեան անցեալն ու ապագայն (արտասոված պարագաներ) Կ. Պոլ. 1888:

** Կուկասեան Հ., Քողոքականութիւնը Կովկասու Հայոց մէջ. պատմական նիւթեր: Տփղ. 1886:

(որոնց մէջ Հայերը մեծամասնութիւնը կը կազմեն) ամբողջական թիւը 45.721 հոդի։*

* Դերմանիայի նորակազմ չայոց նպաստամատոյց ընկերութեան «Նենդրոնական Յանձնաժողովին» այս 1897ին հրատարակած մէկ յայտարարութեան համեմատ՝ «Ամերիկայի Միսիսիպի գետութիւնն այժմ ի Տաճկաստան ունի 223 միսիսիպ եւ 1094 հայ ֆաստոր, քարոզիչ եւ ուսուցիչ, 155 եկեղեցի եւ 281 քարոզատեղի, 15.528 հաղորդուող։ Իրենց միսիսիպական հիմարկութիւնները, առանց հաշուելու եկեղեցիներն ու դպրոցները, իքք 60 մելքոն քրանկի արժեք ունին։ Իրենց տարեկան ծախքն է 9,500.000 ֆր.։ Բողոքականութեան սկիզբէնի վեր ի Տաճկաստան առ նուազն 241 մելքոն ֆր. ծախք ըրած են։ Կիրակնօրեայ պաշտամանց ներկայ գտնուողներու միջին թիւն է 40.000, իսկ կիրակնօրեայ դպրոցներու ներկայ գտնուողներունը 35.000։ Ամերիկեան միսիսիպի ունին Տաճկաստանի մէջ 5 բարձրագոյն վարժարան երկու սեոի համար, 6 աստուածաբանական դպրանց, 80 բարձրագոյն ուսուցուութեանց մանչերու եւ թոշակաւոր աղջկանց, միասին 4085 աշակերտուներով, 530 տարրական դպրոց մանչերու եւ աղջկանց 23.315 աշակերտով, ուրեմն միասին 621 դպրոց՝ 27.400 աշակերտով։ Այս դպրոցներն ըստ մասին նաև ուրիշ դաշտանութեանց տղաքը կը յաճախեն, քայլութիւնը 70.000 կը համարուի։ Հայ բողոքական հասարակութեան անդամներն առանց քացառութեան շմիացեալ չայոցմէ վաստկուած են, եւ այս զարհութեալ ծախոց, դպրոցներու եւն արդիւնքը զուցէ ամէնէն ուշ 20—30 տարի ետքը այս պիտի ըլլայ՝ որ անոնց մեծամասնութիւնը բողոքականութեան պիտի պատկանի, որուն վերջին ցաւալի դէպքերն ալ մեծապէս կը նպաստեն մէկ կողման նուազմամբը, միւս կողման որբանոցներով եւն աճմամբը։

Բողոքական հայ հասարակութիւնը՝ միացեալ առանձին հասարակութիւն մը չէ, այլ միութիւնը միայն յընդհանուրն է։ Իրենց մէջ տիրող այլեւայլ աստուածաբանական կարծիքներու կամ դրութիւններու համեմատ՝

Կաւկաս գաղթած բազմաթիւ ռուս աղանդաւորներ՝ աւետարանականներու հետ մեծապէս բարեկամական յարաբերութիւն ունին։ “Այնպէս նաեւ հայ “աղանդաւորները”, Ռուս-տաճկական պատերազմէն ետքը 1828—29ին Կարնոյ թեմէն բազմաթիւ Հայեր իրենց Կարապետ Եպիսկոպոսին հետ (որ վերջէն Տփղիսի Արքեպիսկոպոս Եղաւ) ռուսական Երկիրները գաղթեցին։ Ասոնցմէ ոմանք Արխվէլի (Ալեքսանդրոպոլի շրջանակ) գիւղն հաս-

այլեւայլ հասարակութիւններ կը կազմին։ այսպէս Ամերիկան, Անգղիական, Գերմանական, Հելուետական, Եպիսկոպոսական (որոնք Եպիսկոպոսութիւն կ'ընդունին), Երիցական (որոնք քահանայութիւն կ'ընդունին), Աւտարանական, Մկրտական, Մորմնեան եւն հայ քողոքական։ Ամէն տեսակն ալ միւս երկու հայ հասարակութիւններէն էապէս եւ մեծապէս կը տարբերին ի մասին կրօնի։ Իրենց էական վարդապետութիւններն են՝

1. Քրիստոսի վարդապետութիւնը միայն Ս. Գրքի մէջ քովանդակուած է, զոր ամէն մարդ պէտք է կարդալ եւ հասկընալ, եւ իւրաքանչիւրին հասկըցածն է Քրիստոսի հաւատքը։

2. Փրկուելու համար բաւական է վստահ ըլլալ Քրիստոսի արդեանց վրայ։

3. Քրիստոսի եկեղեցւոյն մէջ ամեններին Խորհուրդ չկայ, (ըստ ոմանց՝ կայ միայն երկու Խորհուրդ, Մկրտութիւն եւ Հաղորդութիւն, թէեւ ասոնց կատարումն էապէս կը տարբերի միւս քրիստոնէից արարողութենէն։ ըստ այլոց՝ նաեւ Քահանայութիւն Խորհուրդ է):

4. Պատարագի եւ այլ արարողութիւններ, (ազգային) ծէս, բարեխօսութիւն Ս. Աստուածածնի եւ Սրբոց, Սրբոց նշանարաց՝ ալատկերաց եւ ուխտատեղեաց յարգանք եւն աւելորդապաշտութիւնը են եւ չեն ընդունելի։

Բողոքական եկեղեցին հետեւաբար չունի այնպիսի տարբներ, որով այս կամ այն ազգին քողոքական եկեղեցին ուրիշ ազգի մը քողոքական եկեղեցին զանազանուի։

տատուեցան, զորոնք Եկեղեցականները “Թոնդրակեցի,, կ'անուանեն։ Ասոնք գքրիստոս կը դաւանին Որդի Աստուծոյ, սակայն իբրեւ մարդ ծնած ի Մարեմայ։ Մկրտութիւնն ու միւռոնը Հայերու խաբէութիւն կը նկատեն, եւ իրենց հետեւողներէն երկրորդ մկրտութիւն կը պահանջեն։ Խաչի պաշտօնը, Սրբոց բարեխօսութիւնը, պատարագը, խոստովանութիւնն ու Հաղորդութիւնը կը մերժեն. պահճք չեն պահեր, եւ Էջմիածին ու Երուսաղէմ ուխտագնացութիւնն անօգուտ է, կ'ըսեն։ Բայց ինելքուստ կրօնասէր մարդիկ են։ Բողոքականներու հետ վերջին աստիճանի բարեկամ են, եւ իրենց ուսուցիչներէն մէկն ըսած է. “Բոլոր քրիստոնեայք կեղծ են. բաց ի գերմանացիներէն,* որոնք ճշմարիտ քրիստոնեայք են։” Հմմտ. K.Ter-Mkrtschian, Die Thondrakier in unseren Tagen: „Zft. d. Kirchen-Geschichte“ 1896 էջ 253—. յէջն 264 կը գնէ նշանաւոր քաղուածոյք մը այս աղանդաւորաց 1782ին յօրինած “Բանալի ճշմարտութեան”, անուն քրիստոնէականէն։**

Հայոց ամբողջական թիւն է՝ ի Կաւկաս 959.371 (ամբողջ բնակչաց 20%), եւ Կաւկասի վարչական շրջանակներուն մէջ բաժանուած են հետեւեալ կերպով. Վարչութիւն (Gouvernement) Տփղիսի 211.743 (24, 2%), Վարչութիւն Երեւանի 375.700 (56%), Կարսի գաւառ 37.094 (21,

* Անշուշտ (գերմանացի) բողոքականներէն։

** Երիցեանց Աղ., Թոնդրակեցի Հայք մեր օրերում, “Փորձ”, 1880 Nr. 10, էջ 91—130։ Հ. Բ. Սարգիսիուս, Ռւսումսասիրութ. Մանիքէա-Պաւղիկեան Թոնդրակեցիներու աղանդին։ Վենետ. 1893։ — Վանցեան Դ., Արեւորդւոց խնդիրը, “Հանդէս Ամսօրեայ”, 1896, էջ 12—19, եւ 148։ — E. Tachella, Les anciens Pauliciens et les modernes Bulgares catholiques de la Philippopolitaine: „Le Muséon et la Revue des religions“, 1897, Nr. 1, p. 68—, 2, p. 113—.

3%), Վարչութիւն քութայիսի 16.399 ($1, 8\%$), Զէռնոմորոկի շրջանակ 2.077 ($6, 8\%$), Վարչութիւն Եղիսաբեթոպոլի 258.324 ($35, 4\%$), Վարչութիւն Բաքուի 55.459 ($7, 8\%$), Դաղստանի գաւառ 1.054 ($0, 2\%$), Սախաթալի շրջանակ 521 ($0, 6\%$): Հմայ. „Petermann's Mittheilungen“ 1896, I, Selenoy und von Seidlitz, Die Verbreitung der Armenier in der Armenischen Türkei und in Transkaukasien, էջ 1—10.

Թուստատանի միւս մասերուն մէջ (Վարչ. Նոր Նախիջեւան, Բեսարաբիա եւ Աստրախան) ըստ J.Barchudarian, Die Armenier und ihre Nachbarvölker in der Türkei: „Ausland“ 1891 Nr. 22, Հայոց թիւն 200.000 կը համարուի: Հեղինակն այս թիւը ուսւա աղբիւրներէ կ'առնու: Բայց շատ բարձր հաշուուած կ'երեւայ, վասն զինոյն հեղինակը կաւկասի համար 1,600.000 կը դնէ, փոխանակ 958.000:

Փոքր Ասիոյ այլեւայլ Վիլայէթներուն Հայոց թիւն է ըստ Cuinet, La Turquie d'Asie, Géographie administrative, statistique, descriptive et raisonnée de chaque province de l'Asie Mineure, Paris, 1891—1894, որ իւր թուերը կ'առնու բազմաթիւ ուղեղրութիւններէ, եւ տաճիկ պաշտօնեաններու պաշտօնական զեկուցումներէն կը հաստատուի. 1. Կարին 120.466 ($20, 3\%$ ամբողջ բնակչաց). 2. Բաղէշ 131.390 (33%). 3. Վան 79.998 ($18, 6\%$): 4. Տիգրանակերտ 79.129 ($16, 8\%$). 5. Մամուրէթ-իւլ-Աղիզ (Խարբերդ - Մալաթիա - Դերսիմ) 69.718 ($12, 1\%$). 6. Սեբաստիա 170.433 ($15, 7\%$). 7. Տրապիզոն 47.200 ($4, 5\%$). 8. Բերիա 49.032 ($4, 9\%$). 9. Ատանա 97.450 ($24, 1\%$). 10. Անիկերիա 94.298 ($10, 5\%$). 11. Գոնիա 9.800 ($0, 9\%$). 12. Քաստամունի 2647 ($0, 3\%$), 13. Իզմիր 48.635 ($21, 8\%$): 14. Կ. Պոլիս 38.393*

* Ասկէ կարելի է տեսնել Cuinetի ամբողջ այս թուերուն ծշղութեան ստոիճանը:

(16%). 15. Բրուսա 88.991 ($5, 5\%$). 16. Բիլա
1688 ($1, 3\%$). 17. Զմիւռնիա 15.105 ($1, 1\%$).
18. Արքիպեղագոս 38. 19. Կրետէ 29: Գումարն
է այս 10 վիլայէթներու համար 939.000 ($13,$
 6%) եւ ամբողջ Հայոց թիւն է առով 1,144.000
($8, 7\%$):

Այս թուերն ուսու ընդհանուր տեղակալն
(Generallieutenant) Selenoy քննութեան ենթար-
կեց („Petermann's Mittheilungen“ անդ էջ 1—):
Սէլէնոյ այս թուերը կը համեմատէ Կարնոյ Ռուսաց
զինուորական գործակատար եւ հիւպատոս Տրոտ-
տէրի թուոց հետ, զոր վերջինս 1880ին տաճկական
վարչութեան պաշտօնական տեղեկութիւններէն
առած էր: Ասոր համեմատ 1—9 վիլայէթներու
թիւն է 726.750 մինչդեռ ամբողջ բնակչաց թիւը
4,629.375: Սակայն առանձնական իրագետ ան-
ձինքներու բազմաթիւ վկայութեանց համեմատ՝
պէտք է այս թուերն 25% բարձրացընել, որով
կ'ելլէ:

	Հայ	ամբողջ բնակիչ:
ըստ Տրոտտէրի	908.750	5,786.250
ըստ Կիւինէի	838.125	5,924.125

Ա. Պոլսոյ Պատիրարքանին՝ Կարնոյ, Վանայ,
Բաղէշու, Մամուրէթ-իւլ-Ազիզի, Տիգրանակերտի,
Սեբաստիոյ եւ Բերիոյ վիլայէթներուն Հայոց նշա-
նակած թիւը մեծապէս կը տարբերի: Ասոր համե-
մատ Հայոց թիւն է 780.750. իսկ ամբողջ բնակչաց
թիւը 1,831.250: (Միեւնոյն վիլայէթներու հա-
մար Տրոտտէր կը դնէ 805.750, իսկ Կիւինէ 705.000
հայ:) Այս տարբերութիւնն անով կը մեկնուի՝ որ
Պատրիարքարանը կը հաշուէ միայն քրիստոնեայ
գիւղերն եւ այն տեղերն՝ ուր քրիստոնեայք մահ-
մետականաց հետ խառն կ'ապրին: Զուտ մահմե-
տական գիւղերու բնակիչները եկեղեցական վար-
չութիւնը չեր կընար հաշուել:

Միայն Վանայ եւ Բաղէշու վիլայէթներուն հայ բնակիչները առաւելութիւն ունին ամբողջ բնակչաց վրայ . այսպէս Վանայ Սանջակին (Վանայ վիլայէթը) եօթը Կազաներու բնակիչներն են՝

	Ամբողջ բնակիչ	Հայ
1. Վան	91.875	67.750
2. Արճէշ	22.000	14.000
3. Մէօկու	8.750	5.500
4. Ադիլջեվաս	6.875	4.125
5. Կարջկիան	9.500	5.250
- 6. Հեվաշ	7.000	3.875
7. Շիտակ	18.000	9.000

գարձեալ Մշոյ Սանջակին (Բիթլիսի վիլայէթ) երկու Կազաները

1. Բուլանքք	33.375	22.375
2. Մուշ	84.875	52.875

Պարսից Հայաստան՝ ըստ Բարխուդարեանի (անդ) կան 42.000 հայ, այն է՝ 21.000 Ատրպատական . որոնց 11.700ը Սալմաստ գաւառին մէջ, 2000 Խոյ. իսկ մնացեալը Մարաղա, Ուրմիա եւ Մակու քաղաքներուն մէջ : Նոր - Ջուղայի ժողովրդապետութիւնը ունի 20.800 հոգի, որոնք կը բնակին Նոր - Ջուղա 2.700, Թէհէրան 353, Գէրիս 7.500, Ջարնահատ 2.400, Կէաբլու 2.500 եւն :

Եգիպտոս 6000 հայ կը համարուի, Ռումանիա 8000, Բուլղարիա 5839, Հունգարիա 3223, Կալիցիա 1865ին 8206, Հնդկաստան 1480 կը համարուի, որոնցմէ 872 ի Կալկաթա կը բնակի : Կան Փոքրիկ հայ գաղթականութիւններ Պարիս, Մարսել, Մանչէստր, Լոնդոն, Հիւսիսային Ամերիկա :

Ըստ այսմ բովանդակ Հայերու թիւն է 2 առառաւելն $2\frac{1}{2}$ մլնին . ասոնց ամենամեծ մասը հին

(գրիգորեան) Եկեղեցւոյն կը վերաբերի. կաթողիկեայ Հայերն 100.000է աւելի են. իսկ բողոքականք դժուարաւ 40.000է աւելի:*

* Այստեղ հեղինակը վերջին տխուր դէպքերու համառոտ ակնարկութիւն մը կ'ընէ, որոնք ամենածանօթ եւ միանգամայն սրտաճմիկ ըլլալուն՝ զանց կ'առնենք: Այս դէպքերու առթիւ եւրոպական լեզուներով բագմաթիւ գոբեր լոյս տեսած են Հայոց եւ կոտորածներու վրայ, որոնց ցանկը գործոյս վերջը կը դնենք: Կը դնենք նաև Հայ կաթողիկոսց ցուցակն՝ ամենանոր հետազոտութեանց համեմատ:



ՑԱՆԿ 1895Ւ—1897

ՀԱՅՈՅ ԿՈՏՈՐԵԺՆԵՐՈՒ ԱԽԹԻՒ ԼՈՅՈ ՏԵՇԵՋ ԳՐՔԵՐՈՒ*

Aghassi. L'Assassinat du P. Salvatore, par les soldats turcs. Témoignage d'Aghassi un des quatres chefs de l'insurrection de Zeitoun. Traduit de l'Arménien par Archag Tchobanian, avec une Préface de Pierre Quillard. Paris, Mercure de France, 1897, 8^o, 45 pp.

Amicus Patriae. Armenien und Kreta. Eine Lebensfrage für Deutschland. Braunschweig und Leipzig, G. Reuter, 1896.

Anais Caumel Decazis. Les voix éplorées de l'Arménie. Paris, Schmidt, 1897, 8^o, 24 pp.

Anglo-Armenian Association. England, Turkey, and Russia, a historical retrospect. London, 1896, 1 d.

An old Indian. Historical sketch of Armenia and the Armenians in ancient and modern times with special reference to the present crisis. London, 1896, 8, VIII + 200 pp., 1 map. 5 sh.

* Այս ցուցակին մէջ դրուած են 1895—1897 Մայիս լոյս տեսած միայն գրքերը, եւ ոչ թէ լրագիրներու մէջ հրատարակուած յօդուածները։ Կ'ենթառուի որ պիտի ըլլան ուրիշ մէկ քանի հրատարակութիւններ ալ, որոնք մեր ծանօթութեան հասած չեն։

Antoine Emile. Appel aux armes. Les massacres d'Arménie. Illustré de 3 gravures hors texte et accompagné d'une carte des massacres d'Arménie. Bruxelles, 1897, Fr. 2.—.

Apollonio D. Fred. Pro Armenia. Conferenza tenuta il 13 Decembre 1896 nella sala dei banchetti. Venezia, Emiliana, 1896, 8°, 15 pp.

Argyll Duke of —. Our responsibilities for Turkey facts and memories of forty years. London, J. Murray, 1896, 8°, 10 + 166 pp., 2 sh. 8 d.

Armenia. London, Information (Armenia) bureau, 1897, 8°, 63 pp., 1 d.

Arménie, L'— Persécutée, 1896, 7.

Armeniens Hilferuf an das Schweizervolk. Zürich, 1896, 8°, 8 pp.

АХОВЪ М. Очерки изъ исторіи армянского „государства“. С. Петерб. 1897. Р. — .50.

Baridon R. Arménie, coup d'oeil général et explicatif sur son histoire et les derniers événements. Lausanne, 1896, 16 pp., 5 Centimes.

Beheznilian K. Armenian Home-Life. An adress to the Boys and Girls of England. London, 1896, 8°, 16 pp. Illustr. 2 d.

— In Bonds: An Armenian's Experiences, Second Edition, London (I. ed. 1896 Sept.), 1896 Dec., 8°, 63 pp., 1 sh. 6 d.

Bérard Victor. La politique du Sultan. 3^e éd., Paris, Calmann Lévy, 1897, XIX + 36¹ pp., Fr. 3.50.

Bertacchi C. L'Asia Minore. L'Oriente e gli Armeni. Messina, 8°, 1896, 1 sh.

Betragal of Armenia. A reply to Lord Salisbury. With a letter from the Duke of Argyll. Manchester „Guardian“, Printing Works, 1897.

Blackwell A. S. Armenian Poems. Rendered into English Verse by —. Boston, 1896, 8°, 142 pp., Doll. 1.25.

Baridon R. Une famille de martyrs en Arménie. Paris, 1896.

Bliss Rd. E. M. Turkey and the Armenian atrocities. Illustrated. London, Unwin, 1896, 4^o, 574 pp., 10 sh. 6 d.

— idem, Philadelphia, Hubbard, 1896, 8^o.

Blue Books. Turkey, Nr. 1 (1895) Sasoon.

— Turkey, Nr. 2 (1896). Correspondence relative to the Armenian question, and reports from Ihr Majesty's consular officers in Asiatic Turkey. London, Febr. 1896, XXV + 339 pp., 2 sh. 11 d.

— Turkey, Nr. 3 (1896).

— Turkey, Nr. 5 (1896). Correspondence relating to the Asiatic provinces of Turkey. London, June, 1896, 19 pp., 2¹/₂ d.

— Turkey, Nr. 6 (1896).

— Turkey, Nr. 8 (1896). Further correspondence relating to the Asiatic provinces of Turkey. (In continuation of „Turkey“ Nr. 2 [1896]). London, Aug. 1896, XX + 300 pp., 2 sh. 6 d.

— Turkey, Nr. 1 (1897). Correspondence respecting the disturbances at Constantinople in August 1896. London, January 1897, IV + 52 pp., 6 d.

— Turkey, Nr. 2 (1897). Correspondence respecting the Introduction of reforms in the administration of the Ottoman Empire. London, January 1897, IV + 21 pp., 3 d.

— Turkey, Nr. 3 (1897). Further correspondence respecting the Asiatic Provinces of Turkey and events in Constantinople. (In continuation of „Turkey“ Nr. 8 [1896] and „Turkey“ Nr. 1 [1897]). London, January 1897, VIII + 114 pp., 1 sh.

— Turkey, Nr. 7 (1897). Further correspondence respecting the Asiatic Provinces of Turkey and events in Constantinople. (In continuation of „Turkey“ Nr. 3 [1897]). London, March 1897, VIII + 144 pp., 1 sh. 3 d.

Boulour Yden. Réponse au „New-York Herald“ et à Mahmoud Nédim Bey ambassadeur de Turquie à Vienne. [Paris, 1896], 8^o, 16 pp.

Bryce J. Transcaucasia and Ararat, being notes of a vacation tour in the autumn of 1876. With engraving and coloured map. Fourth edition revised with a supplementary chapter on the recent history of the Armenian question. London, 1896, 1897, 8^o, XIX + 526 pp., 8 sh. 6 d.

Chantre E. Recherches anthropologiques dans l'Asie occidentale. Asie Mineure et Syrie, 1890—94. Lyon, 1895, 4^o, XVII + 250 pp.

Charmetant Fx. Le livre jaune et la question d'Orient. (Extrait de la „Revue Diplomatique et Coloniale“ Nr. 1, du 1^{er} Mars 1897). Paris, Levé, 1897, 8^o, 16 pp.

- Le Martyrologe arménien. Paris, 1896.
- L'Arménie agonisante et l'Europe chrétienne. Appel aux chefs d'état. Paris, 1897, 8^o, 32 pp.
- Dying Armenia and Christian Europe. An Appeal to those in power. [Translated by permission of the Author.] London, Nisbet & Co., 1897, 8^o, 30 pp., 1 penny.

Clair Tisdall W. St. The conversion of Armenia to the Christian faith. Oxford, the Religions tract Society, 1897, 8^o, 256 pp., 2 sh. 8 d.

Clemenceau G. Les Massacres d'Arménie. Temoignages des victimes. (Recueil de lettres traduites de l'arménien par Archag Tchobanian). Préface de —. Paris, 1896, 1897, 8^o, 264 pp.

Coussons. The armenian rebellion. London, 1896.

Der russisch-deutsche Neutralitäts - Vertrag und die orientalische Frage. Von einem Deutschen. Berlin, W. H. Walther, 1896.

Des Coursons R. La Rébellion arménienne: son origine, son but. Paris, Libr. du Service central de la presse, 1895, 102 pp.

Erba, F. dell' —. La questione armena. Napoli, Pietrocota, 1897, in 16°.

Facts about Armenia. Sassoon as Reported by a Native.

Mr. Gladstone's Speech and Dr. Dillon's article on Armenia. Publication Nr. 1, of the Armenian Patriotic Alliance. New-York, 1895, 8°, 48 pp.

Filian G. H. Armenia and her people. New-York (?) 1896, Doll. 3.—.

Friend's Armenian Relief Fund. Appeal. [London, 1896], 8°, 4 pp.

Further Correspondence respecting the Asiatic Provinces of Turkey and Events in Constantinople. London 1897.

Gabriel M. S. Christian Armenia and The Christian powers. Engl.-arm. New-York, 1897, 12°, 32 pp.

Gabriel Dr. M. S. v. Williams A. W.

Gladstone on the Armenian Question. Speech at Chester August 6th 1895. London, T. Fisher unwin [1895], 6 d.

Gladstone W. E. The eastern crisis. A letter to the Duke of Westminster K. G. London, J. Murray, 1897, 8°, 16 pp.

— Verbatim report of the Rt. Hon. — — 's great Speech on the Armenian Atrocities. Delivered at Liverpool, Sept. 24th. 1896. With fullpage Portrait. London, James Learns e Sons, 1 d.

Godet G. Les souffrances de l'Arménie, 3^{me} éd. Neuchâtel, Attinger frères, 1896.

Gohier U. Des idées. Les Massacres d'Arménie. Réponse du Sultan à M. Clémenceau, traduite par — —. Paris, 8°, 41 pp., Fr. —.60.

Greene F. D. The Armenian crisis and the rule of the Turk. London, Hodder a. Stoughon, 1895, 8°, XIX + 180 pp., 1 map. 1 sh. 6 d.

— The rule of the Turk and the Armenian crisis. (Eighteenth thousand). New-York, 1896, XIX + 192 pp.

Harris J. R. and Harris H. B. Letters from the scenes of the recent massacres in Armenia. London, J. Nisbet & Co., 1897, 8°, XII + 254 pp., 1 map., with illustrations, 4 sh. 6 d.

Hidayette. Abdul Hamid. Révolutionnaire ou ce qu'on ne peut pas dire en Turquie. Zürich, Orell Füssli. Paris, A. Charles, 1896.

Hodgetts E. A. Brayley. Round about Armenia. The record of a journey across the Balkans through Turkey, the Caucasus and Persia in 1895. London, 1896, 8°, XIII + 290 pp., 1 map. 6 sh.

Hoffmann A. Im türkischen Kerker. Wie ich Garabed Thoumajan fand. Eine armenisch-türkische Geschichte. Berlin, W. Faber & Co. 1897, 8°, 208 S. Mit Illustrationen. M. 2.—.

Horton W. E. The Royal House of Lusignan, its founder and present representative. Washington, 1896, 8°, 16 pp.

Howard W. W. The horrors of Armenia. New-York, London, 1896.

Hudry Menos Mme. La femme Arménienne. Les Massacre en Arménie. Paris, 1896, 8°, 16 pp. (Supplément à la „Revue féministe“.)

КАМАРОВСКАГО Л. А. Положение Армянъ въ Турціи, до вмѣшательства державъ въ 1895 году. Рѣчь Гладстона, статьи: Роленъ-Жекмена, Мак-коля, Грина, Диллона, Діева и др. Съ Портретами В. Гладстона и Каѳоликоса Мкртича I. Москва, 1896. 8°, XXIII + 443 pp., R. 1.—.

Lepsius J. Armenia and Europe. An indictment. Edited by J. Rendel Harris. London, Hodder and Stoughton, 1897, 8°, XXII + 331 pp., 3 sh. 9 d.

— **Armenien und Europa.** Eine Anklageschrift wider die christlichen Grossmächte und ein Aufruf an das christliche Deutschland. Berlin-Westende, W. Faber & Cie., 1896, 1897, 8°, 245 pp. M. 1.—.

Lepsius J. L'Arménie et l'Europe. Une acte d'accusation contre les grandes puissances chrétiennes. Avec 1 carte de l'Arménie turque. Lausanne, F. Payot, Nov. 1896.

Lidgett Elizabeth S. An Ancient people a short sketch of Armenian history. London, J. Nisbet & Co., 1897, 8°, XII + 64 pp., 9 d.

Livre, Le — jaune, 1896, 1897 (le 4 avril).

- Ministère des affaires étrangères. Documents diplomatiques. Affaires arméniennes. Projets de réformes dans l'empire Ottoman. 1893—97. Paris, Impr. Nationale, 1897, 1°, XIX + 371 pp.
- Ministère des affaires étrangères. Documents diplomatiques. Affaires arméniennes (Supplément) 1895—96. Paris, Impr. Nationale, 1897, 1°, XV+124 pp.

Mac Coll Malcolm. Englands Responsibility towards Armenia. With a letter from the Duke of Westminster. London, Longmans, Green and Co., 1896, 8°, 80 pp., 6 d.

- The case for the Armenians, with an introduction by Francis Seymour Stevenson M. P. London, Harrison and Sons, 1896.
- The Sultan and the powers. London, Longams, 1896, XVI + 308 pp., 8 sh.

Marillier L. La question arménienne. Paris, Fischbacher, 1897.

Massacres, Les — en Arménie. Rapport des six ambassadeurs à Constantinople. Lausanne, G. Bridel et Cie. (1897), 40 pp., 30 centimes.

Merza J. A hazai örménység jövője. Kolozsvár, 1896.

Nazarbek A. The voice of the Armenian revolutionistes upon The Armenian problem and how to solve it. London, 1895, 8°, 16 pp.

Noguères Edmond. Arménie: Géographie, Histoire, Religion, Moeurs, Littérature, Situation actuelle

- avec 1 carte et 16 gravures. Préface de Mr. le Prof. E. Barde. Genève, Philippe Dür. Paris, G. Fischbacher, 1897, 8^o, 271 pp.
- Nolde E.** Reise nach Interarabien, Kurdistan und Armenien, 1892, mit dem Bildniss der Reisenden und 1 Karte. Braunschweig, 1895, 8^o, XVI + 272 S., M. 4.50.
- Note présentée** au Parlement et au Gouvernement français par la Société Franco-Arménienne touchant la sécurité des personnes et des biens dans l'Empire Ottoman. Paris, 1896, 8^o, 8 pp.
- Novikoff Olga.** Russia and England: „Proposats for a New Departure“ edited by W. T. Stead. London, „Review of Reviews“, 1896, 8^o, 64 pp., 6 d.
- Ottley H. B.** Map of the massacres. London, 1896, 1 d.
- Pascal, Le Chanoine.** Histoire de la maison royale de Lusignan. Paris, 1896, 8^o, V + 200 pp. Ill. Fr. 5.—.
- Paul Arthur.** Map of Territorial Tyranny of the Turk. London, George Phil. & Son, 1896, 1 sh.
- Philarmène.** La vérité sur les massacres d'Arménie. Documents nouveaux ou peu connus. Rapports de témoins oculaires, correspondances particulières, extraits de journaux par un —. Paris, 1896, 8^o, 128 pp., Fr. 2.—.
- Question, La —.** Arménienne et l'Europe. Paris, 1896, 8^o, 16 pp.
- The Armenian —, the cry of Armenia. 1895, 8^o, 44 pp.
- Rawnsley H. D.** The Darkened West. An Appeal to England for Armenia. Keswick, T. Bakwell, 1896, 8^o, 70 pp., 6 d.
- Report of a Conference held in St. Martin's Town Hall, London, on May 19th, 1897.** London, 1897, 8^o 40 pp. 3 pence.
- Seth M. J.** History of the Armenians in India, from the earliest times to the present day. Calcutta,

1895, 8°, XXII + 190 pp., Fr. 5.50. — Opinions of the Press, 8 pp.

Société franco-arménienne. Paris, 1897, 2 pp.

Spanuth-Poehlde. Armenien: Ein Beitrag zur Kenntniss der Geschichte der kirchlichen und äusseren Verhältnisse des Landes. Stuttgart, 1896, 8°, M. — .80.

Stead W. F. „The Assassin“ or St. George to the Rescue! What we ought to do. London, „Review of Reviews“, 1896, 8°, 36 pp., 1 d.

— The Haunting horrors in Armenia, or Who will be damned for this? London, 1896, February, 8°, 63 pp., 1 map.

Stevenson F. S. The case for the Armenians, with an Introduction. London, 1896, 8°, 54 pp., 1 sh.

Student of History. Armenian atrocities, etc. and the Anti-British League. London, 1895, 10 d.

Syndačoff, Bresnitz v. — Abdul Hamid und die Christenverfolgungen in der Türkei. Aufzeichnung nach amtlichen Quellen. Berlin und Leipzig, 1896, 8°, IV + 73 S., M. 1.—.

Tchobanian Archag. L'Arménie, son histoire, sa littérature, son rôle en Orient. Avec une Introduction par Anatole France. Paris, Mercure, 1897, 8°, 90 pp.

— — **Aghassi.** Zeitoun depuis les Origines jusqu'à l'Insurrection de 1895. Avec une carte, des reproductions de dessins et des photographies. Traduction d'Archag Tchobanian. Préface par Victor Bérard. Paris, Mercure de France, 1897, 8°, 318 pp., Fr. 3.50.

— — v. Clemenceau, Aghassi.

Ter Gregor N. History of Armenia (illustrated) from the earliest ages to the present time. London [1897], J. Heywood, 8°, 232 pp., 2 sh. 3 d.

Terzian Dikran. Mathematics of Religion. The recent massacres in Turkey foretold in the Bible. Boston, 1897, 16^o, 4 pp., 10 Cents.

The haunting horror in Armenia. London, 1896.

The Story of my Escape. By an Armenian Refugee. Reading, 1897.

Vandal Albert. Les Arméniens et la réforme de la Turquie. Conference fait par — — le 2 Fév. 1897. Paris, 1897, 53 pp.

Vartooguian Armayis P. Armenia's Ordeal. A sketch of the main features of the history of Armenia; and an inside account of the work of American Missionaries among Armenians, and its ruinous effect. New-York, 1896, 8^o, VII + 101 pp., illustr. 2. ed. and a General review of the Armenian question. New-York, 1896, 8^o, VII + 179 pp., illustr. Fr. 5.—.

Watson W. The purple east, a series of sonnets on England's desertion of Armenia by — —, with a frontispiece by G. F. Watts R. A. London, 1896, 8^o, 48 pp.

— The Year of shame With an Introduction by the Bishop of Hereford. London a New-York, J. Lane, 1897, 8^o, 75 pp., 2 sh. 6 d.

Willard Miss. Turkey. London, 1896 (?).

Williams A. W. and Dr. M. S. Gabriel. Bleeding Armenia, its History and Horrors. New-York, 1896, 500 pp., Doll. 1.50.

Wintle W. J. Armenia and its sorrows. Second edition, with an Additional Chapter, bringing the record down to September 1896. London, 1896, 8^o, 120 pp., 1 map., illustr. 1. sh.

— Armenia and its Horrors. London, 1896, 2 sh.

ԳԱԿԱՆԱՎԱԳԻՐՔ

ԿԱԹՈՂԻԿՈՎԱՅՐԱՅԻՐՑ

ԿԱԹՈՂԻԿՈՎԱՅՐԱՅԻՐՑ
ԻՐԱՎԱԿԱՏԱՐԱԳՈՎԱՏ

1. Ա. Գ. Լուսառորիշ (30 տարի) ըստ խոր.՝
2. Ա. Արիստակէն (5, ըստ այլոց 7)

* Հայոց նախնի կաթողութեանց ձիւու-
նակազրական ցուցակը կազմի՝ Եյս տեսած սս-
կաւաթիւ առքիւնսրու շնո՞ւ նարինը: Այս պատճառու
նորագոյն հեղինակներն աշխատած են այս կամ
այն կաթողիկութիւ ժամանակու ծշղել, բայց ամ-
բով շարքին եաւոք դարձեալ մնացած է անժիշտ:
Եթէ ժամանակաւ հրատարակութիւ անտիւ զալ-
ազնազիրեն, կաթողիկունց շարադասութիւն-
նեն, ամէն ձեռազիրնենու յիշատակառաննենու
եւն, յուսակի ոռ փոքր ի շատէ ձիւու ցուցակը մը
կարելի ուսոյ կազմի: Մաս յանուշ բնուած ցուցակը
ցայդ ընկալեալ ցուցակը է, աշանակեալ այլեւայլ

շենինալներու ապրիւերու նկատմամբ կատարած
համազօռութեանց շենինալները: Աղթամասույ
կաթողիկունց ցուցակը տեղ մը զանել:
1 Համ Յ. Դաղբաշչանի, Փ. Բիւղանիացի եւ իւր
ողամնութեան խարդախողը, «Հանդէս Վաճառքայց»,
1897. Կաեւ առանձին տպ.

2 Պատմ. Հայոց, Գ. Յանեկլուած, էջ 109:

3 Կաթողիկունց այս ժամանակը կը դնեն Համամատմամբ,
միւս կամկարեան Հ. Ա. Յանեկլուած այսուհետեւ,
կը կամկարեան 1872 էջ 481, որ Հենք յանձնած է Պաթութանի
Հ. Յ. Տիկրութեան պատմ. բայց այսուհետեւ այլուր այլուր այլուր

4 Gelzer, Die Anfänge der Armenischen Kirche,

3.	U.	$\Psi_{\nu} \partial_{\nu} h_{\mu\nu}$	(15, 17)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	341—	56	$\rho_{\mu\nu} \Omega_{\mu\nu}$	339—	56	336	—	51	
4.	U.	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	(6)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	357—	363	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	356—	62	351	—	56	
5.	Φ	$\omega_{\mu\nu} h_{\mu\nu} \zeta$	($\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	"	"	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	"	"	"	"	"	
($\rho_{\mu\nu} F_{\mu\nu} q$)	(2, 3, 4, 5)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	364—	368	"	"	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	362—	64	356	—	60	
6.	U.	$h_{\mu\nu} h_{\mu\nu} U$	(20, 34)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	368—	402	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	364—	84	360	—	73/4	
7.	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	$h_{\mu\nu} h_{\nu\nu}$	$2 \rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	"	"	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	358	"	358	—	692	
8.	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}^3$	($\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$)	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	$\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	($\rho_{\mu\nu} h_{\nu\nu}$)	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	"	"	"	"	
$\rho_{\mu\nu} q$	(4, 6)	"	"	"	$\rho_{\mu\nu} q$	"	$\rho_{\mu\nu} q$	402—	405	"	384—	86	
9.	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	(1, 3, 4)	"	"	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	405—	408	"	386—	87	
10.	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu} h_{\mu\nu}$	(3, 5, 7)	"	"	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	408—	413	"	387—	90	
11.	U.	$U_{\mu} \zeta_{\mu\nu} h_{\nu\nu}$	U.	(50, 51)	($428 h_{\mu\nu}$	$q_{\mu\nu} \zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	$q_{\mu\nu} \zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	"	"	"	"	
432	$h_{\mu\nu} h_{\mu\nu} h_{\mu\nu}$	$h_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	"	$h_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$h_{\mu\nu} h_{\mu\nu}$	390—	440	389/90	—	439/40	
12.	U.	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	($\zeta_{\mu\nu} h_{\mu\nu} h_{\mu\nu}$)	1)	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	"	"	428—	29	
13.	F	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	3)	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$\rho_{\mu\nu} h_{\mu\nu}$	429—	32	429	—	30	
14.	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	"	5)	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	"	$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	432—	37	432	—	32	
15.	U.	$W_{\mu\nu} h_{\mu\nu}$	$W_{\mu\nu} h_{\mu\nu}$	$W_{\mu\nu} h_{\mu\nu}$	(6 $W_{\mu\nu}$)	+	441,	$W_{\mu\nu}$	"	"	440—	41	
$\zeta_{\mu\nu} h_{\mu\nu}$	13)	"	"	"	"	"	"	"	"	"	441—	52	
16.	U.	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	$\Omega_{\mu\nu} h_{\mu\nu}$	(2, 3, 10, 12)	"	"	"	"	"	"	441	—	53

ԿԱՐՈՂԻԿԱՆՈՒՅՈՒՆ
Ի ԳԹԵԿԻՆ

17. ՄԵԼԻՄԵԼ կամ ՄԵԼԵԼՄ (5)
 18. Մ. Ա. Լ. Ա. Ա. (8)
 19. Պ. Հ. Ա. (10, 15)
 20. Յ. Ա. Մ. Ա. Կ. Ա. Ա. (6, 12) (լառ պյուղ՝ քրիստոնեակուր)
 - Ա. 475—80
 - Ե. Յ. Ա. Հ. Ա. Վ. Ա. Ա. (480—87)
 21. Բ. Ա. Բ. Ա. Ա. (5, 6)
 22. Ս. Ա. Բ. Ա. Ա. (8, 10)
 23. Մ. Ա. Հ. Ա. (5, 8)
 24. Ս. Ա. Հ. Ա. Բ. (5)
 25. Ք. Բ. Ա. Ա. Վ. Ա. (կամ Բ.) (5, 6)
 26. Պ. Ա. Ա. Ա. (2, 3)
 27. Վ. Ա. Ա. Ա. Վ. Ա. Ա. Ա. Ա. (9)
 28. Յ. Ա. Ա. Ա. Ա. Ա. (15, 17)
-

- 1 Խոմելովեան Գր., Ղ. Փարպեղեցի, Մոսկուս 1883
է Հ 47 ս. ն. 487—491, Հ. Յ. Գ. Գալթրձեան “Տրամադրութեան ավանդութեան կեղծկալուն” (Վ. Ե. Ե. Ե. 1873) Դ. Բ. Բ. Տ. Տ. Տ. Տ. (առականական անունից) զբարպելէն 508ին դեռ կալթրձութեան կուլ կա կարգադրութեան բարդենի նոյն առարկին դու-
- 2 Խոմելով 490, ս. ն. 490, արդեօք առաջբական սխալ,
- 3 Յան Հ. Գալթրձեանի հանդանակ շամանաց, Ա. Ե. Ե. Ե. 1891, է Հ 13 Ֆ. 3, 555ին դեռ կենդանի էր Վերաբեր Բ.
- 4 Վայն, անդ (է Հ 10 Ֆ. 3) կամ թղթական առաջբական ժամանակ Վայն ժամանակական թղթական,
- 5 Առաջանայ ժողովոյն արձանագրութեան լունը,

29.	Վազուկս Բ.	(30)	551	—	81
30.	Ալբանէկս Տեղապահն	(ի պալամական թեսանկարներուն 4) (13)	581	—	94
31.	Ալբանէմս Ալ.	(23)	594	—	617 ¹
32.	Յովհէմ Գ.	Յունաց բաժնին լւայ (16, 26)	590	—	616
33.	Կափտասս	(8)	617	—	25
34.	Քրիստովիս Բ.	(կամ Գ.) (2, 3, 4)	625	—	28
35.	Լզգու	(9, 10)	628	—	40
36.	Ներսէս Գ.	Շինուալ (5, 20)	640	—	61 ²
37.	Յովհէմ Մանազկը բացի Հականակառաջան (7)		649	—	55
38.	Անաստաս	(6)	661	—	67
39.	Խորավէլ	(6, 10)	667	—	77
40.	Ուսհակ Գ.	(26, 27)	677	—	703
41.	Լզիսս	(14, 16)	703	—	18 ³
42.	Յովհէմ Գ.	Իմաստանէլ Օճնեցի (11, 19)	718	—	29
43.	Գառիթի՛ք Ալ.	(12, 13)	729	—	41
44.	Տրդասս Ալ.	(13)	741	—	64
45.	Տրդասս Բ.	(3)	764	—	67
46.	Միսոն	(8)	767	—	75
47.	Լզայի	(13, 14)	775	—	88
48.	Ստեփանոս Ալ.	(2, 8)	788	—	90

¹ Նոյն անդ (էլ 2 ձ, 2, 3) կը շնորհածի Ալբանէմս կալվարիական աղիկանին առ նախանձ 607ին, իսկ Ալբանէմս անեւս աղիկանին լուսարկուութեր ի առարկանին թեսանկարներուն 709ին կարծուած աղիկանին կլանչ:

² Աղյուս անդ (էլ 3, 3, 3) կը դնես աղյուս աղիկանին կալվարիական աղիկանին լուսարկուութեր ի առարկանին թեսանկարներուն 709ին կարծուած աղիկանին կլանչ:

³ Գրամբէլքինան,

49. Յօվասփ (6 ամիս)
 50. Սողոմնին (1)
 51. Գ-էռլգ Ա. (4)
 52. Յօվալչփ Բ. (11)
 53. Գառիթթ Բ. (27)
 54. Յօվհ. Ե. (22)
 55. Զաքարիա Ա. (21, 22)
 56. Գ-էռլգ Բ. (22, 28)
 57. Մաշտոց (7 ամիս, 30 օր)

Կ Ա Ռ Ո Ջ Ի Կ Ո Ս Ո Խ Վ

Ո Թ Ա Ն Վ Ք Հ Ա Ս Տ Ա Խ Վ Ա Թ Ո Թ Հ Ա Խ Վ

(Զորոյ կանք, Աւազադ, Արդինա, Անի, թաւրիուր, Օսմանիական, Անի)

58. Յովհաննես Զ., Պատմական (30)
 59. Ստեփանոս Բ.
-

- | | |
|---|---|
| 1 Յովհ. Կալվողեկան և Ըստանութիւն կայտողի- | մէջ պրուած է եւ այժմ՝ կը ակաշչուի Աւազանան |
| կասացն Հայոցի, (անսիս) դոբեյն մէջ կ'ըսէ թէ ինքը | մասենակարանը (Անհնդէս էս Ամսորիսային 1892 էջ 245) |
| կից պատ եղած է 896ին: | Յովհ. կալվողեկան սկսեալ լարունակութէ անձ է |
| Արքազան պատմակարանոցը Հայոցի, Այժմանս, | պիճէն Յակոբ Ա. 1268—86: — Զամյեան եւ այլք |
| 1897 էջ 321: Վ.յս ձեռագիրն 1280—87 մարթներու | կէտորդ թ. — 897 Մալոցի 897: Յովհ. 897: |

60. **Թակողողոս** Ա. (11) 926 — 36
 61. **Եղիշե** Ա. (7) 936 — 41
 62. **Անանիա** (22) 941 — 65¹
 63. **Վահանի** (15) 965 — 72²
 64. **Ստեփանոս** Գ. 970 — 72 **Հակառակաթուուն** (2)
 65. **Խաչիկ** Ա. (20) 972 — 92
 66. **Մարգիս** Ա. (27) 992 — 1019
 67. **Պետրոս** Ա. **Կետոադարձ** (40) 1019 — 57
 68. **Դիոնիսոս** 1035—36 (**Հկուկաթուուն.**) (1)
 69. **Խաչիկ** Բ. **Կամբառ** **Խաչատրուր** (6) 1058 — 64
 70. **Գրիգոր** Բ. (**Ահաճըսամ**) **Վկայաւալոր** (40, 43) (**Հկուկաթուուն.** **Վարդիս** 1073—77,
 ¹**Պարուղոս** 1085) 1065 — 1106
 71. **Բարսեղ** Ա. (**օդնական** **Վկայաւալոր** 1082—1106) (18, 24, 31) 1106 — 1113

- ԿԱՐՈՒՂԻԿՈՎՈՒՔ**
Ի ՀՅՈՒՄԿԱՆ
 (Կախ Աեաւ Լեառնեւ Շոմլք Պղեալակ:
 72. **Գրիգոր** Գ. **Պաշլաւունի** **Գովըր Վկայաւալոր** (53) 1113 — 1166
 73. Ա. **Կերոկու** Բ. **Շնորհալու** (7) (\dagger 14 Օդ. 1173)³ 1166 — 73⁴

 1 **Էստ** Գ. **Տէր-Մկրտչանի**, “Կրտսեալուն” 1897 | ² Գալթը թշնամի, “Կրտսեալուն” կեղծ 965—82:
 էջ 91: **Զամշեան** Եւ **այլք Եղիշե** 936—43, Անանիա | ³ Հեթում Պատմիլ, Վկայաւալ. 1846:
 943—65:

74. Գրիգոր Պ. Տղայ (Հկողիթու. Բարսեղ Անեցի 1180—1204 + 25 Մայ 1193) (20) 1173 — 93
 75. Գրիգոր Ե. Մանուկ Քալվազեց (1, 2) 1193 — 95
 76. Գրիգոր Զ. Ապիրատ (7 եւ 10 ամիս) 1195 — 1202
 77. Յովհաննէս Է. Մեծաբարոյ Սահցի 1202 — 3
 78. Անանիա 1203—7 (Հկողիթու.) 1203 — 6
 79. Դաւիթիթ Գր. (3) 1207 — 20
 80. Յովհաննէս Է. Վերստին 1220 — 68
 81. Առատանդին Ա. Բարձրբերոցի (47) 1268 — 86
 82. Յակոբ Ա. Կայեցի (19) 1287 — 90
 83. Առատանդին Բ. Պրօնազործ (3) 1290 — 92
 84. Ստեփանոս Գր. (3, 4)

ԿԱՌՈՒՂԻԿՈՎՈՒՐ

Խ ՍԻԾ

85. Գրիգոր Է. Անաւարդեցի (14) 1293 — 1307
 86. Կոստանդին Բ. Վերստին (16) 1307 — 22
 87. Կոստանդին Գր. (4) 1323 — 27
 88. Յակոբ Բ. (14) 1327 — 41
 89. Միկիթար (14) 1341 — 55
 90. Յակոբ Բ. Վերստին (4) 1355 — 59
 91. Մելքոն (13) 1359 — 72
 92. Կոստանդին Գր. (2) 1372 — 74
 93. Պաւլոս Ա. (4) 1374 — 78

94. $\partial \cdot L_{\mu\nu} q_{\rho\sigma}$ $\bar{F}.$ · (18)
 95. $L_{\mu\nu} q_{\rho\sigma} L_{\alpha\beta}$ $\bar{U}.$ · (2)
 96. $q_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ $\bar{F}.$ · (4)
 97. $L_{\mu\nu} q_{\rho\sigma} L_{\alpha\beta}$ $\bar{F}.$ · (7)
 98. $\partial \cdot q_{\mu\nu} q_\rho$ $\bar{F}.$ · (2)
 99. $q_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ $\bar{L}.$ · (7)
 100. $q_{\mu\nu} q_{\rho\sigma}$ $\bar{F}.$ · (12)
 101. $L_{\mu\nu} q_{\rho\sigma} q_{\alpha\beta}$ $\bar{V}.$ · (9)
 102. $\partial \cdot q_{\mu\nu} q_\rho$ $\bar{F}.$ · (1)
 103. $q_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ $\bar{F}.$ · (1) (\dagger 1447)

$\bar{U} \bar{U} (\partial \cdot q_{\mu\nu} q_\rho)$

$\bar{S} \bar{L}, \bar{S} \bar{U} \bar{V} \bar{U} \bar{S} \bar{F} \bar{V}$

($L_{\mu\nu} q_{\rho\sigma} \bar{U} \cdot \bar{L} \cdot U_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L}$, $U_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{U}_{\mu\nu}$, 1890 , L_2 230—31¹.)

104. $U_{\mu\nu} q_{\rho\sigma} \bar{U} \cdot L_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L}$ ($L_{\mu\nu} \partial_\nu q_\rho$, $L_{\mu\nu} \partial_\nu q_\sigma$, $g_{\mu\nu} g_{\rho\sigma}$ 1448)
 105. $q_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ $\bar{F}.$ · $W_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L} \bar{q}_\rho$
 106. $Q_{\mu\nu} q_{\rho\sigma} \bar{F}.$ · ($J_{\mu\nu} \partial_\nu q_\rho$, $J_{\mu\nu} \partial_\nu q_\sigma$, $K_{\mu\nu} q_{\alpha\beta} \delta_{\rho\sigma}$ 1448)
 107. $U_{\mu\nu} q_{\rho\sigma} q_{\alpha\beta}$ $\bar{F}.$ · ($L_{\mu\nu} \partial_\nu q_\rho$, $W_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L}$)
 108. $U_{\mu\nu} q_{\rho\sigma}$ $\bar{F}.$ · ($W_{\mu\nu} \partial_\nu q_\rho$, $U_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L}$)

¹ $W_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ \bar{L} $L_{\mu\nu} \partial_\nu q_\rho$ L $Q_{\mu\nu} q_{\alpha\beta} \delta_{\rho\sigma}$ L $J_{\mu\nu} q_{\alpha\beta} \bar{L}$:

109. Зонд^ыζ_ωнн_ζ_ω (Л.) 1475 — 76
 110. У_ωρ_ζη_ω Φ. (Л_ωη_ω У_ωη_ωζ_ω) 1477 — 1507
 111. У_ρη_ωη_ωζ_ω Φ. (Л_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωнн_ωη_ωη_ωг) 1486 — 90
 У_ρη_ωη_ωζ_ω Φ. (Л_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ω б_ω У_ωη_ωη_ωζ_ωнн_ωη_ωη_ωг) 1494 — 98
 112. Зонд^ыη_ω Φ. (Л_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωнн_ωη_ωη_ωг) 1488 — 99
 113. Θ_ωη_ωζ_ωη_ω У. η_ωη_ωη_ωζ_ω (J_ρ2_ζωL J_ωη_ωη_ωζ_ωл_ζ) 1499 — 1500
 " 1503 — 15 1504 — 5
 114. В_ρη_ωζ_ω Φ. (J_ρ2_ζωL J_ωη_ωη_ωζ_ωл_ζ) 1505 — 6
 115. Зонд^ыζ_ωнн_ζ_ω (Л. η_ωη_ωζ_ω Φ. .) (J_ρ2_ζωL б У_ωη_ωζ_ω) 1506 — 7
 116. У_ρη_ωζ_ωη_ω У. (J_ρ2_ζωL J_ωη_ωη_ωζ_ωл_ζ б У_ωη_ωη_ωζ_ωл_ζ) 1515 — 16
 117. Ω_ωη_ωη_ωζ_ω Φ. . (J_ρ2_ζωL J_ωη_ωη_ωζ_ωл_ζ) 1520 — 36 1521? — 24
 118. У_ωρ_ζη_ω Φ. (η_ωη_ωζ_ω Φ. .) " 1536? — 41
 119. η_ρη_ωη_ω Φ. У. η_ωη_ωζ_ωη_ω (J_ρ2_ζωL J_ωη_ωη_ωζ_ωл_ζ) " 1541 — 47 1547 — 64
 120. У_ωη_ωη_ωζ_ωη_ω В. У_ρη_ωη_ωζ_ωη_ω (J_ρ2_ζωL б У_ωη_ωη_ωζ_ωη_ωη_ωг) " 1547 — 56 1546 — 68
 121. У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ω (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ωη_ωη_ωζ_ωη_ωг) " 1555 — 64
 122. У_ρη_ωη_ωζ_ωη_ω Φ. (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 1556 — 69 1564 — 67
 123. Φ_ωη_ωη_ωζ_ωη_ω Φ. (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 1569 — 73 1558 — 87
 124. η_ρη_ωη_ωζ_ωη_ω Φ. (J_ρ2_ζωL У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 1573 — 75 1568 — 79
 125. У_ωη_ωη_ωζ_ωη_ω Φ. (J_ρ2_ζωL У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 1575 — 84 1576 — 86
 126. Φ_ωη_ωη_ωζ_ωη_ω Φ. (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) + 1584 " 1577 — 86
 127. У_ωη_ωη_ωζ_ωη_ω (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 1586 — 93 1586 — 1634
 128. Φ_ωη_ωη_ωζ_ωη_ω (У_ρη_ωη_ωζ_ωη_ω У_ρη_ωη_ωζ_ωη_ωг) " 18 У_ρη_ωη_ωζ_ωη_ωг 1627 " 1593 — 1608 1594 — 1627
 129. У_ρη_ωη_ωζ_ωη_ω + 23 У_ρη_ωη_ωζ_ωη_ωг + 23 У_ρη_ωη_ωζ_ωη_ωг 1603 — 4 1603 — 4

131.	Առշակ Պ.	($\mathcal{C}^m \zeta h$)	† 1639	1624 —	29	1624 —	34
132.	Մոլոկ Պ.	Սիւնեցի կ (13 Յունիս ար 1630)	† 14 Մայիս 1632	1629 —	33	1633 †	
133.	Փիլիպպոս (13. Յունիս. 1634)	† 25 Մայիս 1655	1633 —	55	16562		
134.	Յակոբ Պ.	Քուղայեցի (8 Ապր. 1656)	† 2 Օգոստ.	1655 —	80	1680	
135.	Եղիազար	($\mathcal{C}^m \zeta h$)	† 8 Օգոստ 1690	1680 —	91	1680 — 1690	
136.	Նահապետ	"	† 13 Յունիս 1705	1691 — 1703	1690 — 1704		
137.	Ստեփանոս (Հակառակալուս)	"	† 1695 — 1704	1697 — 1708			
138.	Սովորանդոս Պարակութիւն աթօնոցի	"	† 1706	1704 — 7			
139.	Աղքանդառ Ածամուլ	"	† 22 Վայ. 1714	1707 — 143	1707		
140.	Կարապետ Ունեցի	"	† 10 Հոկտ. 1725	1715			
141.	Արքահամբ Բ.	Խօշապղի	† 2 Հոկտ.	1726			
142.	Արքահամբ Պ.	Կրետապղի	† 11 Վայ. 1734	1730			
143.	Ղաղար Քահանցի կ կ (2ամէ. 1740)	"	† 1736	1734 — 37			
144.	Պետրոս Բ.	Բիւթիւլ (2ամէ. 1749)	† 30 Մայիս 1751	1737 — 51			
145.	Մինաս Ակնեցի	Պետրոսին	"	1748			
146.	Աղքանդառ Բ.	"	† 12 Մայիս 1753	1751			
147.	Նահապետ	"	† 1755	1754			
148.	Յակոբ Ե.	Համակալցի	"	1756			
			† 21 Մայիս 1763	1759			
1 $\mathcal{C}^m \zeta h$. օձ. կաթողիկոս՝ 13 Յունիս ար 1629				2 $\mathcal{C}^m \zeta h$. † 25 Մայիս 1655,			
† 14 Մայիս 1632; 3 Աղքանդառ 2ամէ. կըսարանի Ըլքանի:							

149.	Սիմեոն Երեւանցի		1763	
150.	Ղուկաս Կարնեցի	+	1780	
151.	Յովակէ Վլդութիւն (Թեահ անուանեան)	+	99	
152.	Գառիթիթ Լնէդէթիթ	+	1799	
153.	Գանիել Յուրմանեցի	+	1800	
154.	Պարապութիւն աթոռոյ	+	1800	
155.	Եփրեմ Վըրեւանցի	+	1808	
156.	Յովէանէս Ը.	(թթ.) Կարբեցի	+	10
157.	Ներսէս Ե.	Աշտարակեցի (1843 լն)	+	1835
158.	Մասթթէսս	Կ. Պոլսէցի (1858 լն)	+	1830
159.	Գեորգ Պ.	Կ. Պոլսէցի (1866 լն)	+	1842
	Պարապութիւն աթոռոյ		+	42
160.	Մակար Ա.	(22 Կողի Դ. Պետր. 1885)	+	1857
	Պարապութիւն աթոռոյ		+	1865
161.	Մկրտիչ Ա.	(Համար. 5 Յունիս)	+	1882
	Պարապութիւն աթոռոյ		+	1883
	Պարապութիւն Ա.		+	84
	Պարապութիւն Ա.		+	1891
	Պարապութիւն Ա.		1893	

ԿԱՐՈՒՅՈՒՆ ԱԿԱՐՈՒՅՈՒՆ

1.	Գրիգոր Ա.	ՍԱԿԱԿԱՆ	1440 ²
2.	Յօվակէ Վ.	ՍԱԿԱԿԱՆ	144?
3.	Արքայի Հայոց Տիգրան Արքա	1450	1
4.	Արքայի Հայոց Տիգրան Արքա	1878	2

Տառապութիւն

115

3.	Կարապիս ի Սոցի (2)		
4.	Առելքանոս ի Սարաձորոյ (25)	1447	1449
5.	Յովլէաննէս Ա. ԺԱՆԹԻԿԱՅԻ (15)	1474	
6.	Յովլէաննէս Բ. ԹՅԱԼԿՈՒՐԱՆՅԻ կամ ԹՅԼԿՈՒՐԼԱՆՅԻ (36)	1489	
7.	Յովլէաննէս Գ. Քիլիսի, Կայշեր կամ Կուլյան (14)	1525	
8.	Արմէռն Ա. Ուլնեցի կամ ԶԵԼՇԱՆՅԻ (6)	1539	
9.	Ղազար Ուլնեցի (3)	1545	
10.	Թօղոս Ա. որ եւ Թօլողորսս Թօռոսան ի Սոցի (3)	1548	
11.	Խաչատրուր Ա. ԶԵՐԻ կուկցեալ (9)	1551	
12.	Խաչատրուր Բ. կամ Խաչիկ Ուլնեցի, ԵՐԱԺԻՂՅԱ (24)	1560	
13.	Ազարիա (Ա.) ԶՈՒՂԱՎԵՑԻ (15)	1584	
14.	Տիրատուր (6) օրինաւոր Համալուհի	1586	
15.	Յովլէաննէս (2) օրինաւոր Համալուհի	1588	
16.	Յովլէաննէս Գ. Անթապի (24)	1601	
17.	Պետրոս Կարկառեցի ի Բերիս (7)	1602	
18.	Միհաս ի Կարնոյ (6)	1627	
19.	Արմէռն Բ. Աբբաստացի կամ Արեւելցի (15)	1633	
20.	Ներսէս ի Աբբաստիոյ (5)	1648	
21.	Թօղոս Բ. Սոցի (4)	1654	
			1477 Սահգանոս
	1 Սիսուան էլ 539 ժամանակադրի մը Համեմատանու իւ Դնէ:		1488 Յովլէաննէս Ա.
	(1440) Գրիգոր Մուսալուկենց		1489 Յովլէաննէս Բ.
	1441—48 Կարապիս		

- 1658
1663
1679
1689
1691
1694
1701
1719
1727
1730
1734
1737
1757
1771
1784
1801?
1822
1833
1846 —
48
22. Խումանուր Գ. Միջուկը քի, ի Սեպտեմբերի 1658
23. Գրաւիթ Բելիսարի կանկանեցի (օպերային դժ. չամացան-իր) 1663
24. Ամազոնի Սելյանցի շահը (10) 1679
25. Աղավելիս (Փ.) Առմետումիք, կարկանձնագիր (5) 1689
26. Գովեամ Բ. Արագոնացի կանկանեցի (2) 1691
28. Աստիճան Ալմիկ, Կեսարացի (7) 1694
29. Թեսառա Բելիսարի (18) 1701
30. Յակովի Ա. ի ամառանցքի (8) 1719
31. Գովեամ Գ. Ուսուրի, Վենեսուալի (3) 1727
32. Յակովի Ա. (Տպան) Զ. Համարկանի (4) 1730
33. Ամերիկա Ալեյդի (2 հու 7 ամիկա) (Ազգային կենսաբանական կանոնադրություն և Արքայի կանոնադրություն (13) + 1784) 1734
34. Ակադեմիկ Եղիանի Վականական կանոնադրություն (20) 1737
35. Գարվիլ Ջ. Ուսուրի Եղիանի Վականական կանոնադրություն (14) (+ 1770) 1757
36. Լիքուլս Ուսուրի Եղիանի Վականական կանոնադրություն (13) (+ 1784) 1771
37. Պահապան Գ. Ուսուրի (1791) 1784
38. Խիպակս Ա. Եղիանի Պահապան կանոնադրություն (1737) 1801?
39. Եկեղեց, 18 ամերիկա, Համարկանի (1833) 1822
40. Յակովի Ա. կանոնադրություն Վականական կանոնադրություն (1833) 1833
41. Ակադեմիկ Բ.
42. Ակադեմիկ Բ. (Համարկանի, էլ. + 1880) 1853
43. Վիրակուն Գ. (Տպան, Վիկուն) կանոնադրություն Վականական կանոնադրություն (1866) 1866
-
1. Սփառ, ան էջ 539, Գրիգոր Գ. Ժիշե, եւ յամիկ 1725,

44. Ողբարիչ - Քէքոփեսան, Պալուացի
45. Գորիգորիս Ալեալթան (ընտրեալ 7 Յունիս 1895)

15/1
1395

ԿԱՐՈՒՈՂԻԿՈՎՈՒՄԱՆ ԿԱՐՈՒՈՂԻԿՈՎՈՒՄԱՆ

Կ ԼԻՇԵՆ ԵՆ ԵԿ ԵԿ ԱՌԱԽՈՒ

1. ԱՐԴԱՀԱՄ ՊԼԱՋԻՆ Ա. ԱՐԺԻՆԻՆ († 1 Հոկտ. 1749)
 2. ՅԱԿՈԲ Բ.
 3. ՄԻՔԱՅԼ Բ.
 4. ԲԱՐԻԵՂ Բ.
 5. ԳՐԻԳՈՐ Բ.
 6. ԳՐԻԳՈՐ Բ.
 7. ՅԱԿՈԲ Բ.
 8. ԳՐԻԳՈՐ Բ.
 9. ԱՆՏՈՆ Բ.
 10. ԱՄԵԳԱՆԻՆ Բ.
- 1740 — 49
1749 — 53
1753 — 80
1780 — 88
1788 — 1812
1812 — 41
1841 — 43
1843 — 66
1866 — 80
1881

ՊՈՍԹԻԿՈՎՈՒՄԱՆ

ԵՐԱԽԱՎԵՐԻ

1. ՊՈՍԹԻԿՈՎՈՒՄԱՆ Ա. (2)
2. ԱՄՈՒԱՃԱՄՈՒՐ Ա. (8)
3. ԳԱՎԻՇԹ Ա. (26)
- 1311 — 13
1313 — 21
1321 — 47

4. Գրիգոր Ա. (18)
 5. Մկրտիչ (21)
 6. Յովանես Ա. (5)
 7. Եսայի Ա. (1 հւ 18)
 8. Սարգիս Բ. (20)
 9. Պօղոս Ա. (6)
 10. Մարտիրոս Ա. Եղիսաբետ (12 հւ 21)
 11. Եսայի Բ. (21 առաջի Մարտիրոսին Հետ, յիսոց նաև 2)
 12. Արքա Համբ (26)
 13. Յովէ Բ. (12)
 14. Մարտիրոս Բ. (30)
 15. Ասուածանութ Բ. (21)
 16. Փիլիպիս (22)
 17. Անդրեաս (45)
 18. Գևորգ Բ. (22)
 19. Գրիգոր Ա. Մակարի կամ Վահանակեցի Պարոն - Տեր (14)
 20. Ասուածանութ Պ.
 21. Եղիշեան Անդրեասի (Կայօղի կամ անապ) (1)
 22. Ասուածանութ (վելսար/Ն 1)
 23. Եղիշեան (վելսարին 1, կամ ողի կամ եւ պատրիարք անապը)
 24. Մարտիրոս Պ. Կայօղի
 25. Ասուածանութ (վելսար/Ն 2^{1/4})
 26. Եղիշեան (վելսարին 1 2 Կոյլն պատրիարք)
 27. Մարտիրոս (վելսար 8 ամիս)

28.	З ^м ψ ^ζ . q. [.] (4 а ² ж ^и а ^р ζ ^ω ^к а ^и а ^и и ^и к ^и ж ^и а ^и и ^и ζ ^и и ^и)	1685 —	89
29.	У ^и ж ^и а ^и ζ ^ω ^к и ^и г ^и (12 и ^и ж ^и а ^и и ^и ж ^и и ^и и ^и) q. ^и и ^и и ^и и ^и ζ ^и и ^и)	1689 ² — 1701	
30.	У ^и ж ^и а ^и ζ ^ω ^к и ^и и ^и (2 и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и)	1701 —	3
31.	У ^и ж ^и а ^и ζ ^ω ^к и ^и и ^и q ^и и ^и и ^и и ^и (1 ¹ / ₂ и ^и и ^и и ^и) q. ^и и ^и и ^и и ^и ζ ^и и ^и)	1703 —	4
32.	У ^и ж ^и а ^и ζ ^ω ^к и ^и и ^и (1 и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и)	1704 —	5
33.	У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (2)	1705 —	6
34.	У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (4 и ^и и ^и)	1706 —	
35.	У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (8 и ^и и ^и)	1706 —	
36.	У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (8 и ^и и ^и)	1707 —	
37.	З ^м ψ ^ζ . q. ^и и ^и и ^и и ^и (1)	1707 —	8
38.	У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (6)	1708 —	14
39.	З ^м ψ ^ζ . q. ^и и ^и и ^и и ^и и ^и (1 и ^и и ^и 8 и ^и и ^и)	1714 —	15
40.	q. ^и и ^и и ^и и ^и q. [.] Σ ^и и ^и и ^и и ^и и ^и (34)	1715 —	49
41.	З ^м ψ ^ζ . У ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (3 и ^и и ^и 1 и ^и и ^и)	1749 —	52
42.	θ ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и θ ^и и ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (9 и ^и и ^и 6 и ^и и ^и)	1752 —	61
43.	η ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (6)	1761 —	68
44.	η ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и (7 и ^и и ^и 5 и ^и и ^и)	1768 —	75
45.	З ^м ψ ^ζ . q. ^и и ^и и ^и и ^и и ^и (7)	1775 —	93
46.	θ ^и и ^и и ^и и ^и ζ ^ω ^к и ^и и ^и	1794 — 1800	
47.	θ ^и и ^и и ^и и ^и и ^и	1802 — 1818	

2 У^ии^и, 1699,1. S. З^мψ^ζи^ии^ии^ии^и q.^ии^ии^ии^и ζ^ω^ки^ии^и:
2. θ^ии^ии^ии^и ζ^ω^ки^ии^и θ^ии^ии^ии^и ζ^ω^ки^ии^и:

48. Գարրիկ
49. Զաքարիա
50. Ահրակոս
51. Յովել.
52. Եսայիլ
53. Յարութիւն Ահրակոսիան
- + 25 Աղբ. 1840
+ 7 Մայ. 1840
+ 24 Մայ. 1850
+ 23 Դեկտ. 1860
+ 29 Օգոստ. 1886
+ 85 1886

ՊԱՏՐԻԱՔՈՒՅՔ

Ա. ԳՈԼՅՈՅՑ

1. Յովակիմ (17)
2. Վիկողայոս (11)
3. Կարապետ Ա. (20)
4. Մարտիրոս Ա. (17)
5. Գրիգոր Ա. (11)
6. Առուածառուր (13)
7. Ստեփանոս Ա. (11)
8. Տիրատուր (7 ամիս կամ 2)
9. Յակոբ (10)
10. Յովել. Ա. (8)
11. Թողմաս Ա. (6)
12. Մարդիս Ա. (3)
13. Յովել. Բ. (1)
- 1819 — 40
1841 — 46
1846 — 50
1850 — 60
1864 — 78
1478 — 89
1489 — 1509
1509 — 26
1526 — 37
1537 — 50
1550 — 61
1561 — 63
1563 — 73
1573 — 81
1581 — 87
1587 — 90
1590 — 91

14. Ազարիսա կերպեա, Սովոր (1)
15. Ասրդիսա ԲՆ. (4)
16. Տեղապահա կերպեա, Ասոր գլուխալին (3)
17. Մահապահա կերպեա, Աւ, կը մասնակի (1)
18. Յազմակ, Պատառ (1)
19. Կորիքալոր, ԲՆ. (9)
20. Յազմակ, Պատառ, գլուխալին (1)
21. Կորիքալոր, ԲՆ. (10)
22. Յազմակ, Պատառ, կը լուսակայ անգամ (2)
23. Կորիքալոր, ԲՆ. հրապորդ անգամ (3)
24. Զաքարիսա ԱՆ. (5)
25. Յազմակ, Պատառ, Հոլուսորդ անգամ (5)
26. Զաքարիսա ԱՆ. գլուխալին (3)
27. Գառափակ, Վ. թէւ ելցի (2)
28. Արդական Երթեւ անցի (1 եւ 3 ամիս)
29. Խանչառա լ ԱՆ. (1 $\frac{1}{2}$)
30. Գառափակ, գլուխալին (5 ամիս)
31. Թաղվանա ԲՆ. (2 ամիս)
32. Գառափակ հրապորդ անցամ (5)
33. Տեղապահա շեղակար հականիք (11 ամիս)
34. Տեղապահա Անդառագիր (1 եւ 5 ամիս)
35. Յազմակ, ՊՆ. (3)
- 1591 — 92
- 1592 — 96
- 1596 — 99
- 1599 — 1600
- 1600 — 1
- 1601 — 10
- 1610 — 11
- 1611 — 21
- 1621 — 23
- 1623 — 26
- 1626 — 31
- 1631 — 36
- 1636 — 39
- 1639 — 41
- 1641 — 42
- 1642 — 43
- 1643 — 44
- 1644 — 49
- 1650 — 51
- 1652 — 55

- S_bՂակալք (2)**
36. Թ.ովմաս զերստին (2¹/₂)
37. Մարտիրոս Բ. Կաֆացի (1 հւ 5 ամիս)
38. Ղաղար (2 հւ 4 ամիս)
39. Յովհան Վ. Արեւելցի (1 հւ 1 ամիս)
40. Սարգիս Գ. Թերթիսաղյի (9 ամիս)
41. Յովհան Վերստին (2 հւ 2 ամիս)
42. Սարգիս Վերստին (3)
43. Ստեփանոս Բ. Մեղլիցի (4)
44. Յովհան Զ. Ամասիացի (1)
45. Անդրէաս երէց (1)
46. Կարապետ Բ. Արշակունյաց (3)
47. Սարգիս Գ. (1)
48. Կարապետ վերստին (1 հւ 5 ամիս)
49. Թ.ովոս երէց (40 օր)
50. Կարապետ երթորդ անդամ (2 հւ 8 ամիս)
51. Երփեժ Գ. ափանցի (1 հւ 8 ամիս)
52. Կարապետ Հովհաննեց անդամ (1)
53. Թ.ովոս վերստին (1)
54. Խաչատրւը Բ. երէց (7 ամիս)
55. Կարապետ Հինգերորդ անդամ (5 ամիս)
56. Մամիջեսս Վեռաբացի Արտէ (2)
57. Երփեժ վերստին (3 հւ 6 ամիս)

59
60
63
64
65
67
70
74
75
76
79
80
81
84
86
87
88
89
94
98

1657 —
1659 —
1660 —
1663 —
1664 —
1665 —
1667 —
1670 —
1674 —
1675 —
1676 —
1679 —
1680 —
1681 —
1681 —
1684 —
1686 —
1687 —
1688 —
1689 —
1692 —
1694 —

123
53

58. Մելքիուսէթք. Բ., Սուպէփ (1 եւ 3 ամիս) 1698 — 99
 59. Մինիթօւար Կորդուայի (1 եւ 2 ամիս) 1699 — 1700
 60. Մելքիութք վերստին (9 ամիս) 1700 — 1
 61. Եփրեմ երրորդ անգամ (10 ամիս) 1700 — 3
 62. Աւետիք եղնկացի (1 եւ 8 ամիս) 1701 —
 63. Գալուստ Կոչշանի (10 ամիս) 1703 — 5
 64. Աւետիք վերստին (1) 1704 — 6
 65. Մատթէոս վերստին (2 ամիս) 1705 — 6
 66. Մարտիրոս Գ. (4 ամիս) 1706 — 7
 67. Միքայէլ երէց (8 ամիս) 1706 —
 68. Սահակ (8 ամիս) 1707 — 8
 69. Յովէզ. Լ. (1) 1707 —
 70. Սահակ վերստին (5 եւ 3 ամիս) 1708 — 14
 71. Յովէզ. Լ. (1 եւ 8 ամիս) 1714 — 15
 72. Յովէզ. Թ. Բաղեշեցի Կուլոր (25 եւ 5 ամիս) 1715 — 41
 73. Յակոբ Բ. Նալեան (8 եւ 2 ամիս) 1741 — 49
 Պրոխորոն (7 օր) 1749 — 51
 74. Մինաս (2) 1751 —
 75. Գևորգ Ղափանցի (1) 1752 — 64
 76. Յակոբ վերստին (12) + 20 Յուլ. 1764
 77. Գրիգոր Գ. (9½) 1764 — 72
 78. Զաքարիա Բ. + 12 Մարտ 1799
 Յովէզ. Վ. Համատանցի 1780 ալղապահ 1782 Մարտ 31
 79. Գանիկէլ 1799 — 1800

80. $\Im^m \zeta_{\omega n} \zeta_{\omega n}$
 81. $\Phi_{\rho \mu q \nu \rho}$
 82. $\Im^m \zeta_{\omega n} \zeta_{\omega n} \psi_{\rho \mu \nu \rho \nu}$ (\dagger 26 $\Im^m L$, 1817)
 83. $\Sigma_{\rho \mu \alpha} \zeta_{\omega n} \zeta_{\omega n}$
 84. $\Phi_{\rho \mu \alpha} (\dagger 5 \Psi^{\alpha \beta}, 1853)$
 85. $\zeta_{\omega \rho \alpha} \psi_{\rho \nu} (\dagger 31 \Im^m L, 1850)$
 86. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho} \psi_{\rho \mu \nu \rho}$
 87. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho}$
 88. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho} \psi_{\rho \mu \nu \rho}$
 89. $\Sigma_{\mu \alpha \nu \rho} \omega_{\alpha \nu \rho}$
 90. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho}$
 91. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho} + 6 \psi_{\rho \mu \nu \rho}, 1862$
 92. $\Phi_{\rho \mu \nu \rho}$
 93. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho} (1^{1/2})$
 94. $\Phi_{\rho \mu \nu \rho} \partial_{\mu} \psi_{\rho \mu \nu \rho}$
 95. $\Im^m \psi_{\rho \mu \nu \rho} \psi_{\rho \mu \nu \rho}$
 96. $\psi_{\rho \mu \nu \rho} (\dagger 26 \zeta_{\omega \rho \nu \rho}, 1884)$
 97. $\Im^m \psi_{\rho \mu \nu} \partial_{\mu} \psi_{\rho \nu \rho}$ ($\rho \mu \nu \rho \nu$, 15 $\Im^m L$, 1885)
 98. $\Im^m \psi_{\rho \mu \nu} \psi_{\rho \mu \nu}$
 99. $\Im^m \psi_{\rho \mu \nu} \psi_{\rho \mu \nu}$
 100. $\Im^m \psi_{\rho \mu \nu} \psi_{\rho \mu \nu}$ ($\rho \mu \nu \rho \nu$, 1896)
- 1
 2
 13
 15
 23
 1815 —
 1823 —
 1831 —
 1839 —
 1840 —
 1841 —
 1844 —
 1848 —
 1858 —
 1860 —
 1861 —
 1863 —
 1869 —
 1874 —
 1884 —
 1888 —
 1894 —
 1896

Ա Խ Ա Պ Ե Լ Ի Ք

Դործոյս էջ 78 եւ 84 պատմուածներու մասին հետեւեալ երկու գրութիւնները մեզի ոքկուեցան, զոր այստեղ կը դնենք:

“Աւետիս Վարժապետ Երէցեան՝ նախկինքու ղոքական քարոզիչ մը, ինչ ինչ պատճառներով գժառուեցաւ Կասարիոյ Ամերիկացի միսիօնարներէ, եւ բողոքականութիւնը թողլով 1875ին զատ դպրոց մը բացաւ, անկախ ի նոցանէ. Հոս այս դպրոցին մէջ թէ կղասախօսէր եւ թէ կիրակի օրերը կքարոզէր. ինք անուանապէս լուսաւորչականութեան յարած էր, բայց այս քարոզութիւնք նպատակ ունէին լուսաւորելու ժողովուրդը եւ բարեկարգութիւն մուծելու լուսաւորչական եկեղեցին մէջ: Հետզհետէ շատցան իր հետեւողները, անանկ որ 1876ին ազդեցութեան եւ դրամագլուխ տէր 50 անձինք. ընկերութիւն մը կազմեցին “Լուսաւորչեան”, անուամբ: Սոքա հետեւելով ճշդիւ բողոքական հասարակութեան կազմակերպութեան, ղենքը ընտրեցին ցկեանս քարոզիչ 50 ոսկի տարեթոշակաւ. եւ նոյն տարւոյ վերջերը զրկեցին զինք Ամերիկա, հոն Աստուածաբանութիւն եւ բժշկութիւն ուսանելու:

Իր բացակայութեան ատեն դպրոցն եւ ընկերութիւնը շարունակեց: Երկու տարիէն վերադարձաւ. այս միջոցին ժողովուրդն աճած էր եւ 80 տուն եղած: Իր դալէն վերջը 100 տուն եղաւ: Լուս. հասարակութիւնն, ի գլուխ որոց Եղիա եպիսկոպոս առաջնորդը (1882ին) հալածեցին զանոնք,

եւ կասկածելի ներկայացնելով՝ Աւետիս Երէցեան բանտարկուեցաւ ժամանակ մը, եւ յետոյ նահանգին կեղրոնք Էնկիւրիւ աքսորուեցաւ. իր հետեւ ողք շատ նուազելով ստիպուեցան բողոքականաց պաշտպանութեան դիմել եւ անոնց հովանաւորութեամբ ազատեցան թէ ինքեանք եւ թէ իրենց առաջնորդը Տոք. Աւետիս Երէցեան:

Երբ Երէցեան աքսորէ դարձաւ, շարունակեց այնպէս ինչպէս որ էր առաջ, առանց ճանչնալու բողոքականաց իրաւասութիւն իր ժողովրդին վրայ, եւ այսպէս շարունակեց: Ինքը կարող ճարտասան եւ վարպետ անձ մ' էր: Սպանուեցաւ 1895ի վերջերը Կեսարիոյ դէպքին ատեն: Իր հետեւողք կշարունակեն իր գործը: Իրենք բողոքական չեն. թէեւ զատ պաշտօն կկատարեն կիրակի կէսօրին, բայց լուս. Եկեղեցին կերթան եւ անոր կանոնաւոր անդամ են:

Իսկ Էնկիւրիի առաջնորդին բողոքականութիւն ընդունիլը քաղաքական նկատմամբ էր: Արիստակէս եպ. Դերձակեան Պատրիարքարանէն հալածուելով, ի վտանգի էր բանդարկութեան եւ աքսորանաց, Երբ Էնկիւրիի (1878ին) անդլիական հիւպատոսը Կէտրըրը իր պաշտպանութեան ներքեւ առաւ զինքը եւ զոմանս յիւրայնոց. Քանի մը ամիս յետոյ Պատրիարքարանն հաշտուեցաւ հետը եւ նորէն պաշտօնի կոչեց զինքը, եւ այժմ Պաղտատատ է:

Յ. ՅԱԿՈԲԵԱՆ,

“Համառօդ Պատմունիւն Հայոց ըստ Պէտք. Հ. Գելցերէ, պատմական յօդուածն ուշադիր կը կարդամ: Աւատը մասին քանի մը սխալներ սպըռդած էին, կամ անդիտութեամբ եւ կամ սխալտեղեկութիւններու վրայ յենլով. զորս ես կը նշանակեմ այս տեղ:

Ա. 6 Կեսարիա. 1500 Կաթողիկեայ Հայ, 3 Հայազգի Քահանայ, 4 Յիսուսեան, 2 տարրական Դպրոց:

Կաթողիկեայ Հայոց թիւն սխալ է. Կեսարիոյ մէջ Կաթողիկեայ Հայոց թիւն է՝ 198 երկու սեռէ, այս փոքրիկ թիւէն ի զատ, միայն զինուուրական տուրքն Կաթողիկեայ Հայոց Հոգեւոր հովուին միջոցաւ տալու համար Կառավարական տօմարին մէջ արձանագրուած կան 224 անձինք, այս վերջնոց Հոգեւորական ամէն գործերն կը կատարուին Հայ Եկեղեցւոյ մէջ։ Միւս տեղերու մէջ նշանակեալ Կաթողիկեայ Հայերու թիւերն ալ այս կարգէն են արդեօք։

Բ. 6. Կեսարիա. (Բողոքական հայեր կամ Միսիօնարներ,) ունի ի Կեսարիա եւ Եօղղատ բարձրագոյն վարժարան, եւ Թալասի մէջ աղջկանց բարձր վարժարան։ 1885ին Աւետիս վարդապետ 500 հոգւով բողոքական հասարակութեան յարեցաւ։

Այս մասն բոլորովին այլափոխուած է։ Բողոքական Հայերու թիւն՝ Կասարիոյ մէջ 364, Եօղղատու մէջ 62 է, երկու սեռէ, այս երկու քաղաքներուն մէջ թէեւ ունին երկու վարժարաններ իրենց հասարակութեան տղայոց համար, բայց ոչ թէ բարձրագոյն այլ պարզապէս տարրական նախակրթարան մը, որոնց մէջ կաւանդուին, տաճկերէն լեզուաւ մանր մունր քանի մը գրեանք, նոյնպէս տաճկերէն բացատրութեամբ Թուաբանութիւն եւ Գրահաշիւ. ուրիշ ոչինչ։ Թալասի մէջ եղած աղջկանց վարժարանն ալ գրեթէ Ծաղկոց մըն է, Այբբենարան, յետոյ տաճկերէն լեզուաւ ընթերցարան, եւ ամէնէն վերջ թուրքերէն դրով ու լեզուաւ Օսմանեան Պատմութիւն մը։ 2ի մոռնանք ըսելու թէ յիշեալ երեք դպրոցներու մէջ ալ Անգղիերէնի հասարակ ընթերցանութեան հետ խօսակցութեան քիչ շատ վարժութիւն մըն ալ կայ։

Կեսարիոյ մէջ Աւետիս Վարդապետ չի կարեւ չի կայ, այլ ժամանակին Բողոքական Հայոց Քարոզիշ Աւետիս Երեցեան մը կար, բնիկ Եւդո-

կիացի, որ անցեալներն արկածի մը զոհ գնաց։ Սա
իր նախնական կրթութիւնն առած էր բողոքականաց
քով, այնչափ՝ որչափ քարոզչի մը պէտք էր. Երկար
տարիներ Եօդղատու եւ Կեսարիոյ մէջ քարոզու-
թիւն ընելէ յետոյ, այլ եւ այլ պատճառաւ զա-
տուեցաւ բողոքականներէն, եւ առանձինն քիչ մը
ժամանակ առեւտրական գործով մը զբաղելէն յե-
տոյ, գլուխն ժողուելով 100—150 մարդիկ, սկսաւ
անոնց քարոզել. իրեն վախճանումէն յետոյ իւր
գլուխն հաւաքուած մարդիկներն չայ Եկեղեցւոյ
յարեցան եւ այժմ են ու կը մնան, եւ ինչպէս
առաջ ալ էին։

ՏՐԴԱՑ Ա. ՊԱԼԵԱՆ,



Ա Զ Գ Ե Յ Ի Ն Մ Ա Տ Ե Ւ Ն Ը Պ Ր Ե Ւ Ն

- Ա. Գալէմքեարեան Հ. Գրիգորիս Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց ղատաստանագրոյն.
1. Պիշտֆ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուեր. իրաւունք Հայոց: 1890: 8^o Երես՝ 85+59: Ֆր. 1.25
- Բ. Մէակելիշեան Հ. Գարյիկ, Ազգաբանութիւն ազնուական զարմին Տիւզեանց: 1890: 8^o Երես՝ 50 (պատկերազարդ:) Ֆր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովոս, Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղեայ զրոց: 1891: 8^o Երես՝ Ժ+159: Ֆր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաճի Արեւելեան Հայք ի Պուբովինա: Թրգմ. Հ. Վ. Վ. Գալէմքեարեան: 1891: 8^o Երես՝ 79: Ֆր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովոս Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալիստենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: 8^o Երես՝ Դ+272: Ֆր. 3.—
- Զ. Աշպէր Տըլլէ եւ Գ. Փիտոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1892: 8^o Երես՝ 82: Ֆր. 1.—
- Է. Մատ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից ռէպ ի Հայս: Թրգմ. Ռոփրիոս Անոփեան: 1892: 8^o Երես՝ 89: Ֆր. 1.25
- Ը. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացւոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Ժ+51: Ֆր. 1.—
- Թ. Գալէմքեարեան Հ. Գրիգորիս Վ., Պատմութիւն հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: 1893: 8^o Երես՝ 232 (Ղուսանկարով): Ֆր. 2.50

- Ժ. Կոնկրիտ Փ. Կ., Հնագութիւնք զրոց Դաւթի Ան-
յաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Ա. Տաշեան: 1893: 8° Երես՝ է+92: ֆր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Հայք յԵղիսաբե-
թուպովիս Դրանսիլուանիոյ 1680—1779: 1893: 8°
Երես՝ Ժ+533 (1 զնկատիպ.): ֆր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գ. Ի., Զենոք Գլակ, համեմատական
ուսումնասիրութիւն: 1893: 8° Երես՝ 78: ֆր. 1.—
- ԺԳ. Տեր-Մովսիսեան Փարսադան, Հայ զիւղա-
կան տունը: Թրգմ. Հ. Բ. Վ. Ա. Պիլէզիկծեան: 1894: 8° Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկերով):
ֆր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղքեռք Մովսիսի Խորե-
նացւոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ.
Վ. Ա. Տաշեան: 1894: 8° Երես՝ ԺԱ+43: ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնք Հայերէն
փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւալշման, Սեմական
փոխառեալ բառեր հին Հայերէնի մէջ: Բ. Փրոքէլ-
ման Կ., Յունական փոխառեալ բառեր Հայերէնի
մէջ: Գ. Հ. Հիւալշման, Հայկական Յատուկանուանք:
1894: 8° Երես՝ 9+145: ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Մատենագրական
մանր ուսումնասիրութիւնք: Հտ. Ա—Զ: 1895:
3° Երես՝ ԺԲ+294: ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Հայկական աշխատ-
սիրութիւնք Հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամիսո-
փուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթու-
թեամբք: 1895: 8° Երես՝ 202: ֆր. 2.50
- ԺԸ. Տիգրեան Կ., Սեւ ծովու ոուսական եզերքը:
1895: 8° Երես՝ 192: ֆր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գրիգոր Վ., Դրանսիլուանիոյ
Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերւա
Հայաբաղաքի ի զիր եւ ի պատկերս: 1896: 8°
Երես՝ Թ+352: ֆր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յակովոս Վ., Վարդապետու-
թիւն առաքելոց անվաւերական կանոնաց մա-
տեանք, Թուղթ Յակոբայ առ Կողրատոս եւ Կանոնք
Թաղդէի: 1896: 8° Երես՝ Թ+442: ֆր. 6.—

- հԱ. Տոմաշեկի Վ., Սասուն եւ Տիգրիսի աղբերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-
տազօտութիւն: Մասն Առաջին՝ Պատմական տե-
ղեկութիւնը Սասուն վրայ: Թրզմ. Հ. Բ. Պ.՝ 1896:
8° է+62: ֆր. 1.—
- հԲ. Կարոիկո Ա., Արգարու գրոյցը Մովսէս Խորե-
նացւոյ Պատմութեան մէջ. Թրզմ. Հ. Գաբրիէլ Վ.
Մէնէվիշեան. 1897. 8° էջ Ժ.9.+107: ֆր. 1.50
- հԳ. Յովանանեան Հ. Ղ., Հետազօտութիւնը Նախ-
նեաց ուսմկօրէնի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ
քաղուածներ, Մասն Ա. Ուսմկօրէն մատենագրու-
թիւնը: Տետր Ա: 1897, 8° էջ Ը+272: ֆր. 4.—
- հԴ. Յովանանեան Հ. Ղ., Հետազօտութիւնը Նախնեաց
ուսմկօրէնի եւն: Տետր Բ, 1897: 8° էջ Ա-Ը+
273—522: ֆր. 3.—
- հԵ. Գելցեր Հ., Համառոտ պատմութիւն Հայոց: Թրզմ.
Հ. Գր. Վ. Գալէմբեարեան: Յաւելուածք թարգ-
մանչին՝ 1. Ցանկ 1895—1897 Հայոց կոտորած-
ներու առթիւ լոյս տեսած գորերու: 2. Գաւազա-
նագիրք Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց:
1897 8° էջ Ը+130: ֆր. 1.50

